

# ՈՒՂԱԿ

Թիւ 1-3  
2003



# Սիոն

## ԱՄՍԱԳԻՐ

### ԿՐՈՆԱԿԱՆ-ԳՐԱԿԱՆ-ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊԱՇՏՕՆԱԹԵՐԹ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐքՈՒԹԵԱՆ

ՀԵ. ՏԱՐԻ - ՆՈՐ ՇՐՋԱՆ

2003  
2003

ՅՈՒՆՈՒԱՐ - ՓԵՏՐՈՒԱՐ - ՄԱՐՏ  
JANUARY - FEBRUARY - MARCH

Թիւ 1-2-3  
No. 1-2-3

# S I O N

## VOL. 77

A MONTHLY OF RELIGION, LITERATURE AND PHILOLOGY  
OFFICIAL PUBLICATION OF THE ARMENIAN PATRIARCHATE, JERUSALEM

*Proprietor: His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem*



St. James Press, Jerusalem

ՏԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ  
ԿԱԹՈՂԻԿՈՍ  
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՅ  
ՄԱՅՐ ԱՐՈՈՒ. ԷՇՄԱԿԻՆ



SUPREME PATRIARCH  
CATHOLICOS  
OF ALL ARMENIANS  
MOTHER SEE OF HOLY ETCHMIADZIN

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ. ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՅ  
ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՍՈՒՐԲ ԾՆՆԴԵԱՆ ԵՒ  
ԱՍՏՈՒԱԾԱՅԵՑՆՈՒԹԵԱՆ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ

(Սուրբ Էջմիածին, 2003 թ. Յունուարի 6)

«Փառք ի բարձուս Սատուծոյ, եւ յերկիր  
խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն»

(Ըստ. 2. 14):

Փառք Քեզ, Թագաւոր Երկնաւոր, որ Սատուածյայտնութեան խորհրդի առջեւ զաւակները ազգիս ի Հայաստան եւ Սփիւս համախումք՝ հոգեւորական ու աշխարհական դասերով այսօր ողջումում են միմեաց Քո Սուրբ Մննեան աւետիսով: Եինական ու պետական գործիչ, զինուոր, մտաւորականութիւն եւ ուսանողութիւն, մեծ ու մասուկ ունկնդիր ենք 1700-ամեայ Միածնաէց Քո Սուրբ Տաճարից բաշխուող «յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հանութիւն» Երկնածայն պատգամին, որը մեր հայեացքի առջեւ պարզել է խորախորհուրդ պահը Սուրբ Մննեան, երբ Բերդեեւմի Երկնելում կանգ առաւ առաջնորդող Պայծառ Սատոր:

Փառք Քեզ, Թագաւոր Երկնաւոր, ազգ հայոց վերստին ապրում է Քո Սուրբ Մննեան միհթարութիւնը, մոգերի հետ Երկրպագում ենք Քեզ, հովիւների հետ փառարանում եւ Երեշտակների գնդերի հետ օրինարանում «Փառք ի բարձուս Սատուծոյ, եւ յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հանութիւն»:

Սատուածային գրառատ ու ողորմած Սիրով Փրկիչ ծնուց աշխարհին: Տերը տիեզերաց Մամկացաւ ու աշխարհ եկաւ, որպեսզի աղամական մեղքով չարի որոգայրներում մոլորեալ եւ Սատուց հեռացած մարդը նորոգուի եւ աշխարհը մարդով: Մարդկանց հոգիներին ազատութիւն բերելու, մարդկանց արդարութեան ու խաղաղութեան կոչելու համար, Սատուած հաշուութեան իր ձեռքը մեկնեց ու տուց սիրոյ անգերազանցելի օրինակը: Բերդեեւմի մսուրաւմ ծնունդ առաւ Արդարութեան Արեգակը եւ Խաղաղութեան Խշխանը, որպեսզի աշխարհում անբաժան լինեն ազատութիւնը, արդարութիւնն ու խաղաղութիւնը: Արդարեւ, Յիսուսի ծնունդը վերածնունդն է մարդու Սատուծոյ հետ հաշուութեան շնորհով եւ «յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հանութիւն» հրաւերով:

Բոլոր ժամանակներում մարդկութեան փայփայած երազն է խաղաղութիւնը իրեն պայման ապահովութեան, բարօրութեան ու Երշանկութեան: Որքան տնօսութիւններ են մշակուել, սկզբումներ առաջադրուել, միջոցներ ու ջանելոր ներդրուել յանուն խաղաղութեան, սակայն չեն լույ պատերազմի որոտները, չեն դադարել դաւն ու բշնամութիւնը, աւերածութիւնները, չեն վերացել սովը, բշուառութիւնն ու կարիքը, քանզի միշտ չէ, որ մարդկութիւնը հետամուտ է Քրիստոսի պատգամած խաղաղութեանը՝ մարդկային հոգում սիրոյ, ազատութեան եւ արդարութեան Աւետարանի յաղբանակին:

«Խաղաղութիւն թօղում ձեզ, զիսադրութիւն զիմ տամ ձեզ, ոչ որպես աշխարհս տայ, տամ ես ձեզ» (Յուղ. 14.27): Քրիստոսապարգեւ խաղաղութիւնը աշխարհի համար է, յիրաւի բայց ոչ աշխարհից: Աշխարհին ծանօթ խաղաղութիւնը աւելի յանախ շահերից է բխում, շահերով ու հանգամանելութերով պայմանաւորուում, յանախ եւ բռնութեամբ հաստատում ու պահպանուում: Ուստի եւ այն չի կարող հաստատու ու անշրջելի լինել եւ առաւել եւս, չի կարող լինել այն իրական բարիքը, որը բարիք է պտղաբերում, քանզի մշտապես լի է հակամարտութեան փոխուեյու փուանգով:

Այսօր Սուրբ Երկուում խաղաղութեան օրիներգութեան փոխարէն անյանում է բշնամութիւնը, եւ մահաբեր համազարկեր են հեշում: Այսօր աշխարհը անհանգստութեամբ ականատես է Երկրպագնդի տարրեր անկիւններում ահարեկութեան սարսափներին ու անմեղ բիւր կեաներ խլող եւ աւերներ սփոռող պատերազմներին: Մեր ժողովորդի պրոտում արնածոր են վերեբը Հայոց Յեղասպանութեան, որը տակաւին չի գտել համընդհանուր դատապարտութիւն պետութիւնների կողմից եւ շարունակում է մնալ բաշալերութիւն նոր եղեննագոր-

ծուրիւնների համար, ինչպէս ժամանակիմ Հոլոքոստի: Մեր եղին այսօր խոռվուած է նաև Լեռնային Ղարաբաղի Համբավետութեան փիլորում խաղաղութեամբ, քանզի հակառակ կողմից շարունակ պատերազմի վերսկսման ամլուրջ կը չեմ են հեջում: Փակուղի է առաջնորդուում պատմական իր հողում ապրող արցախահայութեան հիմնահարցը, երբ անարդարօրէն ու հիմնագուրկ կիրապով առնչուում է տարածքայիմ ամրոջականութեան սկզբունքին, եւ ուսմահարուում մարդու եւ ազգի ապրելու բնական, արդար ու օրինական իրաւունքը: Արդարութիւնը կը յադրամակի, պատերազմի որոտները կը լուն, ազգամիջան հակամարտութիւնները եւ հասարակական նգնաժամները կը հարրուն, երբ մարդկութիւնը աշխարհի խաղաղութեան ուղիներից առաւել ցանկայ եւ փնտոի Քրիստոսի պարգևած Խաղաղութեան փրկարար Յանապարհը, երբ իրաւունքն ու մարդասիրութեան արժէնները առաջնորդողը դառնան մարդկային կեամքի: Այսպէս միայն խաղաղութիւնը կարող է նշմարտօրէն հաստատուել ընկերային կեանքում՝ դառնարով արարման գատում, միմեանց նեցուկ լինելու, միմեանց ուրախութեամբ եւ տիրութեամբ ապրելու մեծագոյն կարողութիւն ու երշանկութիւն:

Այսօր սիրելի ժողովուրդ հայոց, Բերդեհեման այրում խանձարութուած Սիրոյ ակունքից, հաւատու ու յոյսի Սիրոնի բարձունքներից խաղաղութեան լոյսը իշել ու ամփոփուել է մեր եկեղեցիների կանքեցներում եւ ինչպէս դարեր շարունակ, բաշխուում է «Խաղաղութիւն ամենցուն» մաղրանեռով, որպէսզի Տիրոջ խաղաղութիւնը բնակուի մեր մէջ ու մեր հոգիներից սփռուի ազգային-հասարակական մեր կեանքին ու համայն աշխարհին:

Սուրբ Ծննդեան «յերկիր խաղաղութիւն», ի մարդկի հանութիւն» աւետիսկ Փրկչին ենք տեսնում՝ այսօր վերստին մեր հողին, մեր կեանքին իշնող, որ հայոց յաւերժական Մայր Աբոնով միշտ նորոգ լինի մեր հաւատը եւ Աստուածաբաւիններան մեր ուխտը:

Աստուած մեզ հետ է խաղաղութեան իր ողջոյնով: Այս է մեր հաւութեան: Ընդունենք Տերումական ողջոյնը, նշմարտապէս սիրենք միմեանց եւ հանութեան ու խաղաղութեան Տիրոջ կամքը փափաքեռով՝ ծառայենք մէկմէկու ու միասին՝ մեր Հայրենիքին ու Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուն: 2003 թուականը դարձնենք նոր յոյսերի ու սպասումների, Հայրենիքում ու Սփիտիքում ազգային մեր կեանքի գօրացման, մեր հաւատի վկայութեան նշանակալի մի նոր տարի:

Մարդացեալ Աստուծոյ սնարի առջեւ միասնարար հայցենք, որ Տէրը իր խնամքի ներքոյ անսասան պահի Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին, իր օրինութեան ու շնորհի մէջ պահպանի ու զօրացնի Նուիրապետական մեր Արքուների Գահականներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկոյ Կարողիկոսին, Երուսաղեմի Հայոց Ամենապատի Պատրիարք Տ. Թորգոն Արքեպիսկոպոս Մանուկեանին, Կոստանդնուպոլիսի Հայոց Ամենապատի Պատրիարք Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մուրաֆեանին, Հայ Եկեղեցու ուխտապահ ու նուիրեալ ողջ հոգեւոր դասը եւ ի ծագս աշխարհի հաւատաւոր համայն մեր ժողովրդին:

Հայրապետական սիրով եւ օրինութեամբ Սուրբ Ծննդեան Մեր բարեմարդութիւնները ենք յորում հայոց պետական աւագանում՝ ի գլուխ Հայաստանի Հանրապետութեան նախագահ Տիար Ռորերտ Քոչարեանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախագահ Տիար Արկադի Ղուկասանին եւ Հայաստանու հաւատարմագրուած դիւանագիտական առանելութիւնների ու միշազգային կազմակերպութիւնների բոլոր ներկայացուցիչներին:

Թող Փրկչի Յայտնութեամբ ծնունդ առնող Խաղաղութիւնը, որպէս մանուկ Աստուածածի հոգածութեամբ խանձարուրուի բոլոր յարկերից ներս, խնամուի ու զօրանայ մեծ ու փոքր բոլոր ժողովուրդների բարի կամքով, վստահութեամբ ու համագործակցութեամբ, որ ազգերը սուսերներից խոփեր ճուկն ու սուխներից մանգաններ եւ աշխարհի բոլոր անկիւններում տարածուի «յերկիր խաղաղութիւն», ի մարդիկ հանութիւն» օրիներգութիւնը:

**«Քրիստոս Մնաւ եւ Յայտնեցաւ, Զեզ եւ Մեզ Մեծ Աւետիս»**

ԳԱՐԵԳԻՆ Բ.  
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

ԵԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐք  
ԿԱԹՈՂԻԿՈՍ  
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՅ  
ՄԱՅՐ ԱԹՈՆ Ս. ԷՇՄԻԱՅՑԻՆ



SUPREME PATRIARCH  
CATHOLICOS  
OF ALL ARMENIANS  
MOTHER SEE OF HOLY ETCHMIADZIN

ԳԱՄԵԳԻՆ Բ. ԾԱՌԱՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՒ  
ՈՂՈՐՄՈՒԹԵԱՄԲՆ ԱՍՈՒԾՈՅ ԵԻ ԿԱՄՈՔՆ ԱԶԳԻՒ  
ԵՊԻՍԿՈՊՈՍՊԵՏ ԵԻ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՅ  
ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՄԱԳՈՎԱԿԱՆ ՆԱԽԱՍԵԾԱՐ ԱԹՈՒՈՅ  
ԱՐԱՐԱՏԵԱՆ  
ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՄՐԳՈՅ ԿԱԹՈՒՂԻԿԵ ԷՇՄԻԱՅԾԻՆ  
ՔՐԻՍՏՈՍԱԻԱՆԴ ՄԻՐՈՅ ՈՂՋՈՅՆ ԵԻ ՕՐՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ  
ՄԵԺԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ  
ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆՑ ՀԱՅՈՅ  
ՄՐԳՈՅ ԵՐՈՒՍԱՂԻՄԱՅ ԵԻ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍՈՅ  
ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԱՅ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՅ ՎԱՐԴԱՊԵՏԱՅ  
ՔԱՌԱՆԱՅԻՅ ՍԱՐԿԱԻԱԳԱՅ  
ԹԵՍԱԿԱՆ ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՅ  
ԹԵՍԱԿԱՆ ԵԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՈՐՃՐԴՈՅ ԵԻ  
ՊԱՇՏՈՆԷՒՅ ԵԻ ՄԻՐԵՑԵԱԼ ՀԱՄԱՅՆ ՀԱԽԱՏԱՅԵԱԼ ԺՈՂՈՎՐԴԵԱՆ  
ՀԱՅՈՅ

«Ի Վերայ Աջոյն Էշմիածնի  
ամենայն ազգն Հայոց կապեալ կան»:  
(Առաքել Դարիմեցի)

Միրելի բարեպաշտ ժողովուրդ հայոց ի Հայաստան եւ ի Սփիւս.

Կաթողիկէ Սուլք Էշմիածնի հայոց Մայր Աթոռի 1700-ամեայ յոբելեանով պատկեալ տօնական տարի է սկսուել, որ նոր հոգենորոգութեամբ գախս է լրացնելու հայութեան կեանքի նոր հազարամեակը բացող յոբելեանների պսակը: Աստուծոյ ողորմած կամրով եւ ամենառատ շնորհրով Լուսատրից Գահից 2003 թուականը ազգային-եկեղեցական մեր կեանքում հոչակում ենք Աստուածակառոյց Սուլք Էշմիածնի տարի:

Մեր հայեացքը վերստին ուղղուել է դէափ Հայոց Մեծ Դարձի հաւատակերտ ժամանակները: Մեր աչքերի առջեւ ՅՈՒ թուականի խորախորհուրդ այն գիշերն է, երբ քրիստոնէութիւնը պետական կրօն հոչակուած Հայաստանի Վաղարշապատ մայրաքաղաքում «յանկարծակի եղեւ ձայն սաստկութեան, բոմբին որոտման, ահաւոր թնդին, իբրեւ զձայն եռանդեան կուտակելոյ ծովու ալեաց խողովութեան եւ բացաւ խորանաշն յարկն հաստատութեան երկնից» (Ազարանգեղոս): Բացունց երկինքը, եւ աստուածային լոյսը յորդառատ ողողեց դաշտն Արարատեան: Լոյսերի մէջ, զուարթունների գնդերի հետ, ի տես Հաւատոյ մեր Հայոց Սուլք Գրիգոր Լուսատրից, իջալ Որդին Միաժին ու Ամենակեցոյց Աջում բռնած մոլաճով «բաղիսեաց զթանձրութիւն լայնատարած գետնոյն» եւ գծագրեց ուկեխարիսխ Շողակաթ Սուլք Էշմիածնիը: Տաճարի լուսանկար կերտուածքից վերեւ հնչեց պատգամը Բարձրեալի «Եւ տեղին այն լիցի տաճար Աստուծոյ եւ տուն աղօթից խնդրուածոց ամենայն հաւատացելոց եւ աթոռ քահանայապետութեան» (Ազարանգեղոս):

Աստուած կնքեց մեր հողը, դրեց խարիսխ հաւատի ու կապեց կամար Սրբազն Ուխտի. Աստուածոյ Կամքին խոնարհեալ, Փրկչի էջի հաւատը շաղախ դարձրած՝ նորադարձ մեր սուրբ նախնիները հաստատեցին Աթոռն Ամենայն Հայոց Քահանայապետութեան եւ խնդալից փութով ու երկիւղածութեամբ ՅՕՅԹ. կանգնեցրին առաջին շինուածքը Մայր Տաճարի: Կանգնեցրին զմբէթն Աստուածութեան՝ փրկարար ու պահապան խաջը վրան, որ վեր բարձրացաւ դէայի Հայոց աշխարհին բացուած խորանաշատ դռները երկնիք: «Կաթողիկէ մեզ կառուցեալ, անվանելի ի դրանց դժոխոց. իտովն օծման գետակտեալ Մայր պաշտելի, Սուրբ Էջմիածին» (Պաղտասար Դպիր):

Սուրբ Էջմիածնով Մասեաց ստորոտի հարթութեան վրայ նոյնացաւ Կամքն Աստուածոյ եւ կամքը հայոց: Նոյեան տապանի դիմաց հանգրուանեց հայ ժողովրդի փրկութեան տապանը՝ Հայաստանեայց Եկեղեցու Միածնաէց Մայր Աթոռը, որի մկրտութեան աւազանի միտոնալոյսը հոգեւոր նոր ծնունդ տուեց մեր ժողովրդին եւ դարձաւ նոր ափշ հին արմատին հայոց՝ բնիկ իր հողում ապրելու եւ յարատելելու: Քրիստոսադրուշ մեր հաւատքը նոյնացաւ մեր ինքնութեան հետ: Սուրբ Էջմիածինը դարձաւ հոգեւոր Հայրենիքը հայոց ու վառ պահեց հայ կեանքի սէրը եւ տեսիլքը՝ կորցրած անկախ պետականութեան վերականգնման: Պատմութեան դժուարին ողորաններում ու փորձութիւնների մէջ Մայր Աթոռից բաշխուող սէրը եւ փրկութեան հաւատը յուսադրեցին ու զօրացրին հայ հոգիները համախումբ, ու միաբան պահեցին հայոց փոքր ածուն, որի գոյութիւնը դարերով վտանգուած էր թէ՛ բռնագրաւուած Հայրենիքում, թէ՛ նրանցից հեռու, օտար ափերու: Որքան մեծ եղան աղէտները, այնքան առաւել զգալի եղաւ Սուրբ Էջմիածնի պահապան զօրութիւնը: Որքան հեռուները սփոռուեցինք, այնքան առաւել տեսանելի եղաւ ու ջերմացրեց մեզ Իջման Սուրբ Սեղանից Ճառագող լոյսը, որ Աստուածոյ էջի տեսիլքով վերածննի նոր հաւատ, կեանք ու ձգտում յաւելեց մեր ժողովրդին: Էջմիածնի Շողակաթ լոյսն է հայոց բոլոր Եկեղեցիների կանթեղներում եւ Լուսատրի Սուրբ Միտոնը՝ մկրտութեան աւազաններում, որ բաշխում են շնորհը հայրենեաց ժառանգութեան որդեգրութեան: Ամէն հայի համար անվերապահ միեղին սրբութիւն է Սուրբ Էջմիածինը, հայ ու քրիստոնեայ ապրումի պարունակը. «Այս տաճարի մէջ է հայի ազգութեան սիրտը՝ Իջման տեղը, սիրի Էջմիածինը, ներս մտիր, համբուրիր Իջման տեղը, ու դու համբուրած կը լինես տիեզերի վրայ տարագիր ցրուած ամբողջ ազգ» (Պերճ Պոչեան): Այսպէս գիտենք Սուրբ Էջմիածինը եւ այսպէս ենք ձանաչեցրել այլոց: 17 դար գիտենք հայ հոգու զօրութեան ակունք ու գանձարան, ազատութեան սէր ու դրօշ, հայ հոգու պարծանք ու յաղթութիւն, գիտենք մեզ Մայր պաշտելի՝ գորովագութ սիրով մեզ շաղկապող, սիրոյ մէջ հաստատող ու պահպանող: Սուրբ Էջմիածնի ոգու ծնունդն են Մաշտոցն ու Թարգմանչաց դասը, Ռուկէ, Արծաթէ եւ հանձարածնունդ բոլոր դարերը հայոց. Վարդանն ու մեր պատմութեան բոլոր Վարդանանք, Աւարայրն ու մեր բոլոր գոյամարտ Աւարայրները, հայոց անկախութեան նոր այգաբացը լուսաւորած Սարդարապատն ու Արցախեան ազատամարտը: Այս ըմբռնումով մեր հայրերը շարունակ նորոգել ու բարեզարդել են Մայր Տաճարը, հայոց հրաշալի տեսիլքի նմանութեամբ գեղեցկադիր շինուածքով պահպանել ժամանակի աւերիչ հողմերին յանդիման: Սուրբ Էջմիածնից հեռու Հայոց Հայրապետները, ինչպէս Սուրբ Ներսէս Շնորհալին, իրենց զգացել են տարագիր ու անմիջիթար, քանզի հայ հոգին իր

հաւատի օրուան, իր հաւատի օրուան, իր յարատելութեան խորհուրդ ու կեանքի քաջալերութիւն, իր Մայր Աթոռը ձանաչել է միշտ հայրենեաց հողին երկնքից իջած Սուրբ Էջմիածինը. «Ի վերայ Աջոյն եւ Սրբոյ Էջմիածնի ամենայն ազգն Հայոց կապեալ կան»:

Նախախնամութեան Կամբով I44թ. Հայրապետական Աթոռը երկարատեւ դեգերումներից յետոյ վերահաստատուեց Միածնաէց իր տեղում՝ ժամանակի նոր փորձութիւնների մէջ հաւաք ու յուսացեալ պահպանելու իր հօսք եւ հոգուելու դէաի յոյսի ու յաղթութեան նոր եզերքներ:

Սուրբ Էջմիածնի 1700-ամեակի խնդութեամբ ողջոյն եւ հրաւեր ենք յուս Հայ Եկեղեցու Նուիրապետական Աթոռների շնորհազարդ Գահականներին, քարեցան թեմակալ Առաջնորդներին, ուխտապահ ողջ հոգեւոր դասին եւ հաւատաւոր սիրեցեալ համայն մեր ժողովրդին: Այսօր մենք ենք կրողները Սուրբ Էջմիածնի խորհրդի եւ շնորհընկալները՝ տօնախմբելու հայոց Մայր Տաճարի 1700-ամեայ յոբելեանը: Հաւատարիմ ինքներս մեզ, Էջմիածնադրոշմ մեր հոգուն՝ հաւատաւոր, ազգահաւաք ու հայրենաշէն գործերով նշանաւորենք հայ կեանքի այս մեծ իրադարձութիւնը: Մեր հայրերի օրինակով քանուկ պահենք դէաի Սուրբ Էջմիածին հայոց ուխտի ձանապարհը: Հայունք մեր նախնեաց աղօթքի ցերմութիւնը պահած քարերին, զգանք հաւատով կենսունակ մեր արմատները եւ փառաքաննենք Աստծուն նոյն սիրով ու հաւատարմութեամբ, ինչպէս Սուրբ Էջմիածինը կառուցած, Սուրբ Էջմիածինը պահպանած մեր պատերն ու հայրերը, որպէս զի մեզանով միշտ պայծառ լինի հայոց Մայր Աթոռը եւ նրանով՝ զօրացեալ ու միաբան հայ կեանքը: Ծնրադրենք Իշման Սուրբ Սեղանի առջեւ եւ գրիգորանական աղօթքով ասենք. Փառք Քեզ, Տէր, որ անստուեր լոյսիդ երկնացող ձառագայթներով ձարտարապետեցիր ու գծագրեցիր Մայր Տաճարը մեր հաւատորի: Առատացրու Շողակաթ լոյսերի հետ մեր հողին ու մեր հոգիներին իջնող Ծնորիդ եւ օրինիր, որ մենք հաստատուն մնանք Սուրբ Էջմիածնով ազգային մեր կեանքը լուատրած հաւատորի ձանապարհին: Քո խաղաղութեան ու արդարութեան մէջ պահպանիր աշխարհը համայն, Հայաստան եւ Արցախ հայրենի երկիրը մեր, ազգս հայոց ու Եկեղեցիս Հայաստանեայց՝ Նուիրապետական իր Աթոռներով: Ամենակալ Տէր, Անսասան պահիր Քո իսկ հիմնած Մայր Աթոռը Ամենայն Հայոց, որ միշտ լինի քազմանարդ տուն աղօթից եւ շնորհակիր Աթոռ Քահանայապետութեան, քանզի «Ի վերայ Աջոյն եւ Սրբոյ Էջմիածնի ամենայն ազգն Հայոց կապեալ կան»:

Ծնորիք, սէր եւ խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ մեզ եւ ընդ ամենեսեան: Ամէն:

#### Օրինութեամբ

ԳԱՐԵԳԻՆ Բ.  
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՑ ՀԱՅՈՅ

Տուալ Կոնդակս ի ՅՈ-Ն Յունուարի  
Յամի Տեառն 2003 եւ ի թուին Հայոց ՌՆՍԲ  
ի Մայրականս Սրբոյ Էջմիածնի  
ընդ համարա 124

## Սիրեցեալ Ժողովուրդ Հայոց որ ի Հայաստան եւ յԱրցախ, եւ ի Սփիոս տարացրուեալ

Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց Միարանութեան անդամներով եւ հաւատաւոր մեր ժողովուրդի զաւակներով, ուխտի ենք եկած Քրիստոսի Սրբազն Ծննդեան Քարայրին եւ Մսուրին, հաւատարիմ մնալով մեր հայրերու հաւատքին եւ Սուրբ Երկրի աւանդութեանց, աւետելու համար հայրենաբնակ մեր արենակիցներուն եւ ի սփիոս ցրուեալ մեր հարազատներուն, թէ՝ Բերդեհեմի աստղը դեռ կը պլայայ, եւ թէ՝ հրեշտակներու փառատրութիւնը դեպի իրեն կը կանչէ Քրիստոսի Աստուածայայտնութեան եւ Մկրտութեան խորհուրդով լուսաւորուած եւ նորոգուած բոլոր հոգիները:

Եւ այս՝ հակառակ մոայլամած եւ մահասփիւռ երկնակամարին, որուն սպառնալիքին ներքեւ ապրեցաւ Բերդեհեմի բնակչութիւնը անցնող ամրող տարին, եւ տակաւին ենթակայ է մահասարսուռ այդ ապրումներուն:

Սուրբ Երկրի Քաղաքական ներկայ կացութիւնը բոյլ չի տար մեզ բարի լուրեր հաղորդելու մեր ժողովուրդին:

Ատելավառ սպաննութիւնները՝ անակնակալ սարսափներու եւ սահմուկեցուցիչ մահացումներու մթնոլորտ մը կը ստեղծեն:

Դժուար է նկարագրել տագնապներն ու տառապանքը, որոնց մղամանջը կ'ապրին հաստատութիւններն ու հասարակ ժողովուրդը Երուսաղէմի, Բերդեհեմի եւ Սուրբ Երկրի բնակչութեան: Անոնք դարանակալ մահուան սարսուռով եւ կործանարար հրահգներու սպառնալիքով մտագրաւուած են մշտապէս:

Սգատութեան, արդարութեան, ապահովութեան եւ խաղաղութեան ցանկացող Պաղեստինեան եւ Խրայէկեան նեկավարներ տակաւին կ'ուշանան իրարու հետ հաշտութեան սեղանի շուրջ նատելու, եւ համերաշխութեան ոգիով ապահովելու, բարգաւանումը իրենց պետութեան եւ իրենց հայրենիքին: Եւ սուգի փոխարկուած երկրի մը բնակիչ են դարձեր՝ նոյն Ասուուծոյն երկրագող միաստուածեան երեք կրօններու՝ Մովսիսական, Մահմետական եւ Քրիստոնեայ, հաւատացեալներ:

Ռէալիֆօլիթիք ազգայնամոլ եւ ցեղակրօն սկզբունքներ՝ ուղեցոյց են որդեգրուեր պետական քաղաքական որոշումներու, ամրողութին անտես առնելով նուիրականութիւնը կեանքին, եւ կրօնական հաւատալիքները մարդարածին, ժամանակավիճակ նկատելով մինչեւ անգամ ազնուագոյն պատգամները թէ՝ Սինայի կատարէն Եեղովայի ձայնով Մովսէսին աւանդուած, թէ՝ «Պիսմի Ղահու Ռահման ուլ Ռահիմ» Ալլահին հաւատարիմ առաքեալին, Մուհամմէտին փոխանցուած, եւ թէ՝ «Մարդացեալ Բանին», Յիսուսի Քրիստոսի՝ յայտնութեամբ եւ մարդեղութեամբ, բոլոր ժողովուրդներու համար եղրայրութեան եւ սիրոյ պատգամով քարոզուած:

Այլեւս ինչո՞ւ զարմանալ որ աշխարհ դժոխիք է վերածուած:

Ամէնէն քաղաքակիրք նկատուած ժողովուրդներէն մինչեւ նախամարդու կենցաղով ապրող ցեղախումբերու մէջ, գազանային բնազդներն են, որ բանակները պատերազմի եւ ամրոխները վայրագութեանց ուազմադաշտեր կ'առաջնորդեն:

Այլեւս որո՞ւ ապաւինիլ: Ո՞րտեղէն յուսալ ցանկալի ապահովութիւնը, արդարութիւնը, եւ խաղաղութիւնը, մարդկային ընկերութեան համար:

\* \* \*

Այս որոնումին պատաժանն է որ ունինք այս գիշեր, Քրիստոսի Ծննդեան աւետիսով։

Ամբողջ մարդկութիւնը, իմաստուն մոգերու տեսիլիքին նամրով եւ Բերդիկեմի աստղին հետեւելով միայն, պիտի գտնէ հրեշտակին աւետարանած ուրախութեան մեծ աւետիսը. «Զի ծնաւ ձեզ այսօր Փրկիչ, որ է Օծեալ Տէր, ի բաղաքի Դաւթի»։

Ու՞ր է այդ Օծեալ Փրկչին արիւնով փրկուած ամբողջ Քրիստոնեայ աշխարհը եւ իր ուխտագնացութեան կանչը, Բերդիկեմի Աստղին հետեւողութեամբ։

Բերդիկեմ բաղաքի շուրջ բաղաքական պայքարին հետեւանքով պարտադրուած շրջափակումին հետ, լուծ է կարծես նաև ձայնը Քրիստոնեայ աշխարհին։

\* \* \*

Կը մնայ դառնալ առաջին եւ վերջին ապաւենին, Աստուծոյ անխարդախ ձայնին։ Ու հաւատալ Սաղմոսերգու Դաւթի Թագաւորին հետ, թէ՝ «Եթէ ոչ Տէր շինէ զոտուն, ի նանիր վաստակին շինողք նորա։ Եթէ ոչ Տէր պահէ զբաղաք, ընդունայն տենին պահապանք նորա.» (Սդմ. 126:1-2)։

Եւ հետեւարար, հաւատարիմ պատգամաբերին, Եսայի Մարգարեին ազդարարութիւնը երանի լսէին՝ ղեկավարները տառապող ժողովուրդներու. «Միսիրաբեցէք, միսիրաբեցէք գժողովուրդ իմ, ասէ Աստուծած... խօսեցարուիք ի սիրու Երուսաղէմի... զի լի եղեւ տառապանօֆ... Ել ի վերայ լերինդ բարձու, աւետարանիչդ Սիոնի. բարձրացն՝ զօրութեամբ զբարբառ քո, աւետարանիչդ Երուսաղէմի. բարձրացուցէք, մի՛ երկնչիք... ասա ցբաղաքսդ, Սհաւասիկ Տէր, Տէր զայ զօրութեամբ եւ բազուկն տէրութեամբ իւրով» (Եսայի Խ. 1-2, 9-10):

\* \* \*

Մեր սրտի մաղրանքն է որ խաղաղութեան, ապահովութեան, արդարութեան եւ բարգաւանման երաշխիքները իրականանան, եւ ժողովուրդներու համերաշխ համակեցութեամբ Արարիչ Աստուծոյ փառքը օրիներգուի, ներդաշնակ ու անխարդախ։

Մեր սրտի մաղրանքն է նաև որ ամէն հայու մտքի ու հոգիի երկնակամարին վրայ, յաւերժական Երուսաղէմի կանքեղը, ինչպէս Լուսաւորչի կանքեղը Արագածի կատարին, անմար պլազայ, ու կամար կապէ Բերդիկեմի Սուրբ Ծննդեան Աստղին հետ, յաւերժօրէն նառագայթելու համար հայկական հաւատուքի եւ հոգեւոր ժառանգութեան ներկայութիւնը, Քրիստոսի սրբատեղեաց մէջ եւ սերունդէ սերունդ։

Փառք կուտանք Աստուծոյ, մեր հայրենական հողերու պետական ապահովութեան համար, Հայաստանի եւ Արցախի տարածքին. եւ մեր Մայր Եկեղեցւոյ կենսառողջ աշխուժութեան համար՝ Քրիստոսի պատգամախոսը դառնալու, թէ՝ ի հայրենիս եւ թէ՝ ի սփիւս ցրուեալ մեր հարազատներուն։

Կ'աղօթենք որ Լուսաւորչի տեսիլքը մարմնաւորող Կարողիկէ Սուրբ էջմիածինը շարունակէ 1700 ամեայ իր դողանջը լուսարձակել, մեր ժողովուրդի սրտարուխ մաղրանելքով, որ Սատուծոյ հովանաւոր Աջը զօրավիգ եւ պահապան մնայ միշտ՝ Ամենայն Հայոց Սրբազնագոյն Կարողիկոս Տ. Տ. Գարեգին Բ. Հայրապետին, Մեծի Տաճն Կիլիկիոյ Կարողիկոս Տ. Տ. Արամ Բ. Հայրապետին, եւ Կոստանդնուպոլսոյ Հայոց Ամենապատիւ Տ. Մեսրոպ Արք. Մուրաֆեան Սրբազն Պատրիարքին, արդիւնաշատ առավելութեան երաշխիքով, Աւտորանի կենաց բանին սնունդով սնուցանելու համար Հայաստանեայց Առաքելական Ուղղափառ Եկեղեցւոյ աշխարհացրի եւ հաւատաւոր հօտը, նուիրեալ սպասաւորներու հոգեռանդն ծառայութեամբ:

Սատուած ողորմի Սուրբ Երկրին, եւ փրկէ մարդկութիւնը՝ երկրագունատի ամէն մէկ աշխարհամասին մէջ բռնկող եւ կործանարար ոմքակոնութեանց, անմարդկային սպաննութեանց եւ կոտրածներու, սադայէլական եւ գեհեննայական, դժոխային սարսափազդու ծրագրումներէ:

Մարդացեալ Սատուածորդուույն եւ Խաղաղութեան Իշխանին պատգամին անսալով, երանի անխարդախ խաղաղութիւնը հաստատուի իրերամերժ ժողովուրդներու միշեւ, սերունդներու ապահովութեան, եւ մարդկութեան յառաջդիմութեան համար, որպէս զի երախտագէտ հոգիով կարենանք աւետել աշխարհին.՝

«Քրիստոս Ծնաւ եւ յայտնեցաւ:»

«Օրինեալ է Յայտնութիւնն Քրիստոսի:»

**Ամէն:**

**Թ.Ա.Ա.Մ.**

*Armenian Christmas in Bethlehem*

18 January 2003

- Beloved Children of the Armenian Apostolic Orthodox Church
- dwelling in the Motherland Armenia and dispersed in the Diaspora;
- Dear members of the Universal Church of Christ;
- and faithful children of the Creator God of the Universe,

We greet you from the Grotto of the Holy Manger, in the city of Bethlehem, the birthplace of our Lord and Saviour Jesus Christ.

Together with the members of the St. James Brotherhood of the Armenian Patriarchate of Jerusalem and the faithful of the Armenian Community, we are pleased to have amongst us the representatives of the Palestinian National Authority, who have joined us in our worship.

We are bereaved that, because of harsh political circumstances, His Excellency President Yasser Arafat could not be with us.

We pray the Lord to expedite establishing permanent peace, security, trust and prosperity, for all freedom loving peoples of the world, to live in harmony, and to restore the moral and social order of civilized society, which has been subjected to such a horrific violence.

Tonight, we have come to this site of Nativity, as we Armenians have done so for centuries, to tell His story, to hear the hope associated with it, and to claim its promise for ourselves and for the mankind.

Tonight, we lift up our hearts to the Lord, trusting that, as Prophet Isaiah has proclaimed, the light has come into our darkness, and that, the darkness can never overcome it.

Indeed, tonight remains irrevocably a night of hope! For unto us all, a child is born. Unto us all, a joy is given that will outlast all the pain and suffering, all the anguish and anxiety.

It is from this little town of Bethlehem that shines forth the message of joy, love and hope --"Be not afraid"--; a message that ultimately overcomes all evil.

The Prince of Peace came particularly to encourage the poor, the sorrowful, who mourn; those who are hungry and thirsty for righteousness; the merciful; the peacemakers; and those who are persecuted for the cause of right and righteousness.

Today, many people in Bethlehem, in Jerusalem, or elsewhere across this whole land are suffering -- whether through suicide attacks, harsh reprisals, repression, or intolerance from all sides.

Nevertheless, violence and war cannot break the bonds of faith and love.

Otherwise, if we are not anchored in that belief, we are sadly missing out, on one of the most important messages, associated with the Incarnation and the Epiphany of Jesus, in the humble manger, just a few steps away.

We are surrounded with real-life examples of victimisation, war and violence, homelessness, economic depression, religious tensions and loss of hope in the hearts of many men and women.

\*  
\* \*

For those of my generation, our lives are moving towards their natural horizon.

It is the younger generation -- the youth of all backgrounds -- who will have to live with the results of the decisions and actions we take today.

Right now, the crisis is devouring the younger generation -- Jewish, Christian and Muslim alike -- and that is perhaps the most heart-breaking tragedy of the present situation.

However, in the midst of fear and anguish, we are reminded of the message of the angel to the shepherds: "Be not afraid."

A message of compassion and hope for the whole world.

It is the message of the Gospel of Jesus. That is: God so loved the world that He gave His only Begotten Son for us, so that we might know that there is more to life, and more to us, than what we see, what we feel, and what we experience nowadays in the Holy Land.

Even though hope for a better future seems to be lost, the message of Christmas remains one of hope, love and peace, as well as justice, freedom and security.

The evil of injustice and war must be uprooted.

May our God of Peace, the Allah of Salam, and the Jehovah of Shalom, shine His face upon the people and the land of Palestine, Jordan and Israel.

And may He grant all the Nations of the World, the hope for His compassion and Peace, the assurance of dignity of man, and the security of life.

May the universe join the choir of angels in joyful harmony, as they herald the good news: "Glory to God in the highest, Peace on earth, and good-will among men."

Amen.

T.A.M.

## ԿՐՈՆԱԿԱՆ

### ԱՆԹԱՌԱՄ ՊԱԱԿՀՆ

«Գեղեցկացար անօրինակ...»  
(Ժամագիրք)

Քրիստոնէական Եկեղեցին գեղեցկութիւնն է տեսեր, առաջին իսկ օրերէն, իր կրօնի անդրանիկ վկային նահատակութեան շենք տրամին մէջ: Ու այդպէս ալ երգեր՝ դարեր շարունակ: Անոր նահատակութիւնը՝ որքան հերոսութեան, նոյնքան անոր խոյանքը անթառամ գեղեցկութեան մը մէջ յաւերժացնող խանդի՛ արարք մըն է: Ու ան՝ հզօր տեսլապաշտ մը: Իր հոգին միակ տեսիլքի մը հրայրենվը լեցուցած, պրկած: Ու երիտասարդ: (Տարիքի պատանութենէն աւելի, վիճակի մը, հոգեկան աշխարհի մը մշտանորդ ու չպակսող բարմութեան պատկերը պարտինմ մտածել այս տարազով:) Որ, միամինակը, չի վարանիր կենալ շրջագիծին մէջը «Բահանայապետ, փարիսեցի, դպիր» տիտղոսուած պատկառազդու ուսուցանողներու, ու խօսիլ անոնց իր գաղափարներուն, իր հաւատալիքներուն գերազանցութենէն: Ու ասիկա՝ գիտնալով գուցէ, թէ այդ մեծերը իր ժողովուրդին, պիտի չուզէին «նշանախեց» մը անգամ փոփոխութեան ենթարկել իրենց կենացդէն եւ ըմբռնումներէն: Հրեայ ժողովուրդին առաջնորդներն են անոնք: Լուծին ներքեւ հերանու, կուպաշտ կայսրերու: Մերկացուած իրենց հայրերուն հոչակ ունեցող փառերէն՝ հոգիի, մտիի, ազգային ազդեցութեանը ներքեւ իրենց օրերու ընկերային տագնապին, որ յառաջ եկած է ընդհանուր այն նահանջէն, որ հոգեկան յատակն է քրիստոնէութիւնը կամինող առաջին դարու մարդկութեան կրօնական ու բարոյական աշխարհներուն:

Ու բոլոր դարերուն համար, Ս. Ստեփանոս հերոսական այն տիպարը պիտի մնայ, որ կ'արհամարհէ զանգուածներու մտայնութիւնները, անոնց բոլոր կաղապարուած խորհելութիւնները: Կը բակէ ինքզինքը այն կապերէն որոնն շրջանակի մը մէջ պիտի սեղմէին զինք, կուրօրէն բալել տալով իրեն «իր հայրերու նամրայէն:» Ու մանաւանդ իր հայրերու սխալ նամրայէն: Տեսիլքի մը սեւեռուած հերոսն է ան: Եւ այս ոգին հերոսութեան (այնքան կենդանի ու գեղեցիկ) գաղտնին իսկ է ծերակոյտին ներկայութեանը արտասանած կորովի իր խօսիքներուն: Այնտեղ յայտնուող կենդանութիւնը իր հոգիի խանդին եւ գտումներուն, աշխարհն է իր հաւատին: Քրիստոսի կեանքին բիւրեղացո՞ւմը՝ տեսլապաշտ իր հոգին ապրումներէն շունչի ելած: Իսկ գեղեցկութիւնը իր հերոսութեան, նոյն պայծառութեամբ ու ներքին լեցունութեամբ մը մահուան առջեւ իր երբալն է: Մէկ կողմէ ինքզինքը բակած նեղ այն շրջանակէն, ուր ամէն ինչ իշած, նստած ու ինքնարաւ կը բուի, միւս կողմէ սակայն իր բոլոր կարողութիւնները այնպիսի զօրութեամբ մը լարած, կապած իր երազին, գալիքին, որ ոչ մէկ բան զինք կը կեցնէ անոր երթալէ:

Ու ան նահատակութիւնը կ'ընդունի:

Կարդալ պէտք է Գործք Առաքելոցի այնքան շենք այդ էշերը, հաղորդուելու համար այն պարզութեան ու նիրուժ կորովին, որով գծագրուած է դէմքը «պսականուն» վկային: Այնքան հեռու՝ ողբերգութեան արուեստին մտահոգութիւններէն եղող հանգոյցներու ստեղծումէն. որովհետեւ կեանքն իսկ էր այդ, այնպէս հզօր, իրաւ եւ յաւերժական իրերեւ մշտարժարծ պայքարը ինքնին իրերամերժ երկու աշխարհներուն: Հինին ու նորին: Պայքարը՝ խաղաղ ծերութեան մը համար իրենց

կեանքը պատրաստողներու, տանողներու, եւ այն խումբին միջեւ, որ յաւէրժութեան մէջ ու յաւէրժութեան համար իր կեանքը կը զարդարէ գեղեցկութեամբ, բարմութեամբ, ինքնամատոյց եւ աննահանց նահատակութեան պսակով:

Եւ այդ խումբը երիտասարդութիւնն է, հաւատաւոր, կեանքին հանդէպ տարօրէն պիրկ ու բրվուն, հոգիներու անդիմադիր խոյանելով մը յաւէրժութեան տեսիլքին դարձած, ինքինն անոր մէջ փոխակերպած, «անօրինակ գեղեցկութեամբ:» Երիտասարդութիւն՝ որքան առոյգ հասակովն իր տարիներուն, նոյնքան ու աւելի տեսիլքովը իր այն աշխարհին որ հեղումն է զգացումներու, խորհեղակերպերու, կենսունակ տեսիլներու, հոգին պահանջքը իրքեւ յայտնակերպուող երազներու: «Անքառամ պսակը:»

Բնախոսական կեանքի անումին մէջ, երիտասարդութիւնը տարիքն է աշխոյժի, դէպի տիեզերքին բաքուն գեղեցկութիւնները խուզարկումի: Այդ տարիքին, անքառականութեան զգացումէ մը բռնուած, արժանապատուութեան, պատասխանատուութեան տիրական հոգեվիճակներու իր մէջ յստակուելէն «ոսք ելած», երիտասարդին համար աւելի բնական ու դիւրին կու գայ կարծես ընդառաջումը որեւէ շարժումի, արարքի, ուր անիկա իր բերելիք բաժինը ունենայ, ուր իրաւ մասնակցութիւն մը սպասուի իրմէ: Անիկա պիտի չվարանի անտեսել, ուրանալ իր հոգին մէջ խլրումը կարգ մը ծգտումներու՝ պատճառուած ներքին ուրիշ բերումներէ, անմիջական շրջանակէն եւ կամ արտաքին աշխարհէն: Մինչեւ անգամ ամրողական զոհաբերումը կեանքին, այդ տարիքին է որ կը կատարուի, առանց ափսոսանքի, առանց բեկումի, եւ առանց դողի զգացումէ մը այցուելու:

Այս կեցուածքը, կեանքին ու շրջապատին հանդէպ բացուած այս զգացումը, շատ աւելի խոր, իրական ու հասկնալի կը դառնայ, երբ փոխադրութիւնը բարձրագոյն մարզի մը՝ հոգեկան աշխարհի մէջ նկատի առնելու երեւոյթը:- Հոգիի չերմութիւնը, որուն հոսանքը հոգեկան արրնութեան, գիտակցութեան, լոյսով ողողուն խանդէ մը բռնուիլ կու տայ մեզի, հերոսութեան հոգի մըն է որ կ'ապրեցնէ մեր մէջ, մղելով մեզ այնպիսի արարքներու, ուր բազութեան, հաւատքի ու անտարազելի սիրոյ կրակը ունեցող հոգիներ միայն կրնան կանգնած մնալ: Այս կերպով, հերոսութեան այդ հոգին նշամարիտ երիտասարդութեան աշխարհին կը փոխադրէ զմեզ - որովհետեւ երիտասարդութիւնն է հերոսութեան կարողութիւնը ունեցող, զայն իրագործող տարիքը, աշխարհը: Երիտասարդին կեանքը սլացք է, բոցեղէն հասակ, ուր ամէն ինչ շարժում, գործ, լինելութիւն է, ուր, առանց տատամսումի, առանց յետին հաշիներ ունենալու, բոլորանուէր հրդեհումով մը անիկա ինքնինքը կու տայ, որպէս զի իր երազը սնուցանէ, որպէս զի իրմէ աւելի իր երազը ապրի, եւ ին՛ շունչ մը միայն անոր մէջ: Ի՞նչ ըսել կ'ուզուի արդէն, երբ երիտասարդութիւնը կ'որակուի իրքեւ «խենք երազներու» եւ «երազի ետեւէն խենք» հոգիներու տարիքը:

- Այդ հրդե՛հը՝ «անկէզ մորենին», անտարակոյս:

Զափազանցութիւն պիտի ըլլա՞ր եք հաւատուէր թէ կեանքի ամէն մարզի մէջ, այդպիսիներուն՝ երազէ մը բռնուած, տեսիլքէ մը գրաւուած «խենք»երուն հոգիները միայն առատացած կ'ըլլան անպարտելի զօրութեամբ մը, աշխոյժով ու տոկունութեամբ, այնքան կենսունակ որքան բեղուն եւ ստեղծագործ: Ու անոնցն է արդարեւ յաղթութիւնը, ապագան: Ո՞ր երիտասարդը, առանց իր հոգին կարողութիւնները միակ իրագործումի մը սեւեռող երազին, պիտի խանդակառութիւնը

ունենար գործելու, ժայելու դէպի յաղբութիւն մը, ապագայ մը: Միւս կողմէ, ո՞րն է այն երիտասարդութիւնը, որ իր երազը կախէր նայուածքին դէմ իր հոգիին, ու չուզէր լայն բանալ բափը իր խոյանքին, դէպի հեռու բարձունքները մեծ տեսիլ ներու: Առանց երիտասարդութիւնը յատկանշող խոյանքին, ոչ մէկ իտէալ կրնայ իրագործուիլ:

Բարացուցական է այս տեսակէտով, «ծերացած-երիտասարդ» տարազը, մէկ ծածքի ներքեւ հաւաքելու համար զանոնին՝ որոնց տարիքը դեռ երեսունին չմօսեցած, պարպուեր է արդէն իրենց հոգին իր գեղեցկութենէն, նառագայրուն իր անուշութենէն.- աղուորութիւնը հոգիին: Ի՞նչ բան կրնայ լեցնել պարապը, կորուսոր այս անփոխարինելի բաղցրութեան: Տի՞մը զգացումներուն, որ հոգիին յատակին պիտի տարածուի գորշ ու մոռայ, միշտ իրրեւ սպաննալիք՝ զուլալ ջուրերը պղտորելու: Դեղնորակ աւազնե՞րը մտքի եւ կամքի արարքներուն, որոնի, աննահ ծեփի մը նման, մարդուն դէմքը, նկարագիրը կ'աղարտեն: Գարշա՞նքը նպոստ աշխերուն, որոնց ետին պղտոր մտածումներ մամուռ կը կապեն: Եթէ ոչ՝ իրենին իրենց մէջ փոքրկած ու չարագուշակ դարձած նայուածքներուն մէջ որշացած անմարդկային հրեուանքը, զոր պատմութիւնը հրէներու դիմագիծերուն վայրագութիւնը շեշտելու համար է միայն արձանագրեր: Երիտասարդներ՝ ասոնի, որոնց մէջէն խորտակուած ծերութիւն մըն է որ կը գործէ: Ու գիտնալ պէտք է, թէ ինչ նկարագրով ծնունդներ, արարքներ կրնան յառաջ գալ երկու ներհակ ու վրիպած աշխարհներու նոյն յարկին մէջ բնակելէն:

«Ծերացած-երիտասարդներու» բաղդատմամբ, աւելի մեղմ եւ աւելի տանելի դասակարգն է, կեանքը իրրեւ թէ իմաստութեամբ մը ապրող ներու, հետաքրիզութիւններու մասնաւոր աշխարհի մը դարձածներու շրջանակը: «Սեղանի, հաշիւի մարդերն» են ասոնի:

Թող ժիշ մը նատի տարիքը մարդուն, ու թող անոր կեանքը ջուրի նամրայ մը իրրեւ իր հունը գտնէ, այն ատեն պիտի ունենանի մարդը որ գոն է իր վիճակէն: Որ կ'երջանկանայ ինքն իրմով: Այն ատեն, հասկնալի՝ ուրիմն, թէ որքան հեռու ենք երիտասարդութեան տարիքէն ու հոգիէն: Իր կեանքը երկրային ու պայմանադրական ծեւերու մէջ փակած, անոնցմէ հետեւող մտահոգութիւններու համաճայն իր ապրելակերպը կարգաւորած մէկու մը համար, ի՞նչ աւելի դժուար՝ բան պահանջը դուրս նետուելու իր ակոսէն, իր «երջանիկ խոր-վիրապէն»: Իրեն համար ջուրը գտեր է իր նամրան: Ու որչափ ժիշ խնաքարեր իյնան անոր մէջ, անոր միօրինակ ու ինքնարաւ ընթացքը խոռովող, այնչափ աւելի երկար տարիներու վայելքը շնորհուած պիտի ըլլայ իրեն: Կը կարծէ: Ի՞նչ աւելի տաժանագին՝ բան տագնապը այն պահուն, ուր ընկերութիւնը զոհողութեան արարք մը կ'առաջարկէ իրեն: Զնստի՞լ սեղանի առջեւ: Գլուխը չառնե՞լ ափերուն մէջ: Ու չընե՞լ հաշուեկշիռը ծեռն առնուելիի գործէն իրեն գալիք շահուն: Սեղանչում պիտի ըլլար ասիկա՝ իր կեանքը ապահովող եւ իր տարիներուն մէջ եւ իր երդիքին տակ հանգիստ ու վայելք բաշխող իր սկզբունքներուն դէմ: Հետեւարար ինքինքին իրաւունք պիտի տայ խորք նայելու, բրուած դէմքով դիմաւորելու կեանքէն եկող որեւէ անակնեկալ, որ դուրս է պարունակէն իր ապրելակերպի վարժութիւններուն: Այս տեսակէն մարդերը պիտի ուզեն որ կեանքը ժալէ մէկ եւ ուղիղ գիծով: Այդ նամրուն վրայ ամէն բարձունք, ամէն շեղում, որ ժիշ մը աւելի նիգ ու պրկուածք պիտի առնէ իրենցմէ, անիմաստ

սպառում կը նկատեն, ի վճաս չես գիտեր իրենց ո՞ր ամուլ կարողութիւններուն:

Տափակ կեանքին տափակ մարդերն են ասոնք:

Եւ սակայն, հակառակ անուրանալի այս խմբումներուն, այս ամենուն մէջէն, այս բոլոր խայտարդէտ ու գաճան խլեակներուն ենվէն, ժայրքէ պիտի միշտ, աղուոր հասակը, այսպէս ըսուած՝ բրկոուն այն հոգիներուն, տարօրէն իտէլավալաց, տէրը զուսպ ու առոյդ ալ իրենց ճառագայթումներուն: Որոնք ոչ մէկ ատեն պիտի իշնեն, վերեւ մատնանշուած զգացումի, մտածումի եւ ապրումի տափակութիւններուն, երկրայնութիւններուն, անոնց պէս ընդ ժարշ տանելու կեանքը, որ, իրենց համար, մարմինինը միայն ըլլալէ աւելի, աշխարհն է իրենց հոգիներուն: Անոնց մէջ գործողը հանճարային այն կարողութիւնն է, որ գիտէ մարդուն կեանքը պահել վերապացումի, խանդի վիճակի մը մէջ: Այդ հանճարը, այս պարագային, տեսող պատանութեան մը ներքին զօրութիւնն է, տարիները բաւարումի մէջ դնող բախուն բայց ներկայ, իմանալի սարուածքը, դրութիւնը: Ըլլայի՞ն անոնք ալ, խումբէն այն մարդերուն, որոնք երշանիկները կը բուին այս աշխարհի որդիներուն որովհետեւ հաւասարակշուած են օրերը անոնց կեանքին: Նմանէի՞ն, իրենց ալ, այն կբած, ծուծէ դարտկուած, ջիղէ հանուած մսակոյտերուն, որոնք նոյնպէս երշանիկ կը յայտարարեն իրենց զիրենք, որովհետեւ իրենց կեանքին մէջ «ամէն ինչ կանոնաւոր կը ժալէ»: Որովհետեւ ոչ մէկ կողմնակի հով, հանգիստը կը խռովէ իրենց տախուկ ու փափուկ բազմոցներուն: Ու դառնայի՞ն, աշխոյժ ու տարրեր այդ հոգիները, ժաղինի այն մտայնութեան, որով մարդիկ իրենց կեանքը կաղապարել կը փորձեն առհաւական ու բնազդական իրենց մղումներուն համածայն: Որոնց մէկ է մտահոգութիւնը.- հանգստաւէտ կեանք: Զպարտաւորուիլ դուրս գալ իրենց ցանկուած շրջանակէն՝ զիշում ընելու իրենց օրերու հանգիստէն, նիւթականէն, մտի հանդարտութենէն, որ անտարբերութիւնը, անզգայութիւնն է հոգիի, նուազումը զգացումի՝ հոգեկան ու իմացական իրողութիւններու հանդէա: Ու որոնց մէկ է նաև երազը (երէ հարկ է հեռապատկեր մը տեսնել խորքին մէջը անշրջանակ այս շարժումներուն)- այդ երազը պիտի ըլլար՝ երկրային դիւրակեցութեան պայմաններով կշռուած ու արժեւորուած իրենց կեանքը տանիլ դէպի խաղաղ ու խոր ծերութիւն...

Մինչդեռ անոնք՝ խո՛մբը մշտառոյզ ու բացառիկ բարմութեամբ հոգիներուն, պիտի կազմեն ոսկի շղթան՝ տեսող պատանութեան: Գործօն երիտասարդութիւնը՝ ամրողովին հեռու, տարիներու բեռը իրեւ շալակ ունենալէ, եւ անոր ներքեւ կեռդ ծերութեան երթալէ: Անոնք, ամրող շինութեամբն ու լայնովը իրենց հոգիներուն, պիտի կենան ժիշերու հաղորդ այնքան վայրի իրենց գեղեցկութիւններու բարձունքին վրայ: Որոնք՝ անայլայլ պիտի նային պղտոր աշերուն մէջ իրենց ժամանակը ծանրաբենող, վայրաքարշ զանգուածներու միջակութիւններուն: Ու պիտի ժալեն, աննահանջ, հպարտ, իրենց տեսիլիք ճամրէն, արհամարհելով բոլոր հալածանները, ծանանեները որոնց պիտի ենթարկուին իրենց այս խոյանքին հանդուրժել չկրցող տափակ ու ողորմելի հոգիներու կողմէ:

Ըսած եղանք թէ հանճարներ են ասոնք: Թէ՝ իրենց մտքին ու հոգիին մէջ անադարտ պիտի պահեն բարձունքներու, երկինքներու սեւեռուն այն ստեղծագործ կարողութիւնը, որ կը ժակէ զիրենք իրենց ժամանակի մտայնութենէն. որ նորոգուող բարմութեամբ մը, յորդ ու ծաղկուն ալ զեղեցկութեամբ, յաւէրժութեան պիտի տանի իրենց պարմանութիւնը: Եւ այս՝ ամենէն խանդավառ տարիքին ակնարկութիւն մը

ըլլալէ աւելի, կ'ընդգրկէ հոգիներուն այն տրամադրութիւնները, ուր անոնք նիշդ այդ բափն ունին խոյանին, դէպի մարդկային ազնուագոյն արարքները, վեհանձնութիւնները: Անոր համար, զեղուն այդ պարմանութիւնը տարիին է նաև բանաստեղծութեան ու հերոսութեան: Այդ տարիին, ինչպէս նաև հոգեռանդն այդ տրամադրութիւններուն հոսանքին մէջ, հոգիները տեսիլ ու երազ ունին: Այդ տարիին, հոգիները հզօր արարքներու փարուն ունին: Այնքան ալ ուժգին: Այնքան ալ իրական ու կենաւիր: Որմէ անգամ մը բռնուած՝ իրենց գոյութիւնն իսկ կը զոհեն, յաւերժութեան մէջ զեղեցկացնելու, ապրեցնելու համար իրենց հոգիներուն այնքան կենաւի պարմանութիւնը, տեսիլքը:

Ու քրիստոնէական կրօնի պատմութեան մէջ նիշդ այդ տեսիլքին, մշտառոյգ պարմանութեան, երիտասարդութիւնը յատկանշող խոյանքին իրագործուած, կենդանի խորհրդանշանը կը մնայ Ս. Ստեփանոս: Քրիստոնէութիւնը պէտք ունէր անձնութացութեան այդ ոգիին, իրենց երիտասարդութիւնը, իրենց արինը չսակարկող հոգիներուն, ապահովելու համար յաղթանակը նորուսոյց իր գաղափարներուն եւ մինչեւ այն ատեն մարդերուն կարծես անհաղորդ մնացած իր երկինքին: Ու ասիկա կարելի չէր սպասել իրենց գոյութեան վրայ կուտակուած, իրենք իրենց մորրին մէջը կծկուած, տարիներուն մէջ իրուն ճախճախուտքի խրած, իրենք զիրենք քրուելու անկարող մարդերէն: Ասիկա գործն էր աշխարհը, մարդոց մտայնութիւնները արհամարիել զիտող, իրենք զիրենք անոնց հակադրել կրցող հոգիներուն:

Ու Ս. Ստեփանոս այդ տիպարն է: Երիտասարդ, առաջին նետուողը, յառաջընթացը: Ու ատոր համար անոր նահատակութիւնը, տեսակ մը իրապոյր, բաշողութիւն ալ կ'ունենայ կարծես: Իրմով, քրիստոնէական կեանքին մէջ կը մտնէ նահատակութեան, հերոսութեան ոգին: Անոր վրայ, առաջին անգամ, կը փայլի երիտասարդութեան բարմ պսակը, երբ ան, չեղծուած ու անբառամ զեղեցկութեամբ մը, կը կենայ մահուան մէջ, իրեն հետ եւ իրեն նման իրապուրիչ դարձնելով այն բարձունքը, ուրկէ ետ չդարձաւ ան երբեք: Եւ ուր կը պահէ ան տակաւին բարմութիւնը իր երիտասարդութեան, զեղեցկութիւնը իր նահատակութեան, նիշդ ինչպէս անթառամ ծաղիկները բնութեան, անեղծ ունին միշտ, բնական ու վայրի իրենց զեղեցկութիւններուն գոյնը, բոյրը, բարմութիւնը, չտժգունելով ժամանակէն, միշավայրէն եւ անոր եղանակներէն:

Զյշեշէլ այստեղ, «մաքուր սրտով, կոյս մարմիններով եւ անմեղուկ աչքերով» խումբը այն երիտասարդներուն, որոնք «ողջ այգ մը իրենց հոգիներուն մէջ»՝ հաւատենով, հնչեղ զուարքութեամբ մըն ալ լցուն, հպարտ, ու աղուոր հասակովը իրենց պարմանութեան, ճամբայ կ'ելլեն օր մը, արշալոյսին, դէպի աշխարհը իրենց երազին, բարձունքը իրենց փառքին, իտէալին (ինչպէս կը բելադրէ վերնազիրը եւ նիւրը Albert Samainի մէկ եերքուածին): ...Բայց իրիկուն մը, մուրին, ետ կը դառնան անոնք, դեղնատենէն հալումաշ, շնչահատ, մուր դէմքով, իրենց լեարդին մէջ՝ հեռ, շրբանց վրայ՝ հեգնանք...: «Ու խոնց ժպիտն է իրենց, շիշող կրակ մը ինչպէս:» Իրենց հաւատեն են կորուած, կրծուած՝ «տարակոյսին կեղերէն», ուրացած՝ «հպարտութիւնը տառապանքին»: Ու կ'իշնեն վար իրենց երազի բարձունքէն, վար դէպի աշխարհ, հոն ապրելով կեանքը «բաղաքի մոլութիւններուն ու մեղքերուն...»: Եւ սակայն, «մոլութիւններու այդ բուծարանին մէջ», իրիկունները մանաւանդ, մուրին» (այն պահը եւ այն վիճակը ուր անոնք ուրացեր էին



բարմուրինը իրենց երազներուն, ու մոռցեր աղուորութիւնը իրենց իտէալին, ) խղճի խայրով մը կը յիշեն անոն վերը մնացած ու ետ չդարձած իրենց ընկերները, որոնք մեռեր էին այդ բարձունքին վրայ, իրենց փառքին ու երազին համրուց մէջ.-

Սակայն երբեմն, իրկունները, կը խորհին քաղքին մէջ,  
Ան՛ց՝ որոնք, ա՛յս, իրենց կըշտին, մազլեր էին վեր՝  
Դէպ ապագան, ու, մընու քասէն խըմել չուզելով.  
Պանկեր էին վերը, հո՛ն, ու կամովին մեռեր հո՛ն:

Ու կը զգան խայր մը խղճի, երբ էջքին վրայ քարծունիքին,  
Փայլակի շող մ'իրենց ցոյց կու տայ ձեռքերն տարածուած  
Դիակներուն սիգապանծ, որոնց աչքերն վեհագեղ  
Կ'երազեն, յար մեծարաց, իտէաներն կորսրւած:

Ահա հրապոյրը նահատակութեան: Ու պաշտամունքը հերոսութեան, սրբութեան: Մարդիկ չեն կրնար չիխանալ շեղանքին դիմաց անոնց՝ որոնի յաղթած, տիրակալած ու վերէն նայած են կեանքի արտաքին պարագաներուն եւ խոչընդոտներուն: Թէ իսկ նահատակուած ըլլան անոնք նամրուն վրայ իրենց երազին: Վասն զի անոնք սուրբերն են, հերոսներն են, երկրաբարշ վայելքներէն, պատիկ փառասիրութիւններէն, խարուսիկ երանութեան, հանգիստի, պայմաններէն իրենք զիրենք խօած, զանոնք արհամարհած, անոնցմէ ուրացուած: Բայց նաեւ ամենէն երշանիկները՝ որոնց, խորութեան բնազդով մը, կը նախանձին բոլոր բարեծին երիտասարդ հոգիները: Ու կը նախանձին մինչեւ իսկ անոնց կանխահաս մահուան: Յատկանշական չէ՞ մահուայս նախանձը երիտասարդութեան մօտ, իրքեւ արտայայտութիւնը խորութեան բնազդին եւ անբարգմանելի համոզումին, որով անոնք կը զգան թէ այն ուրախութիւնը, երշանկութիւնը, որ կը լեցնէ հերոսի մը հոգին, տէրը ընել կու տայ ինքինին, ու դէմ առ դէմ կենալ՝ արտաքին աշխարհի թիրտ խոչընդոտներուն, վայրաբարշութեանց հրապուրանքներուն, աւելի կ'արժէ քան ամէն բախտաւորութիւն ու ամէն հարստութիւն եւ յաջողութիւն, զորս մարդեր եւ ընկերութիւնը կը բանան մէկու մը առջեւ, եւ որոցնմով կը շլացնեն անոր աչքերը: Զէ՞ որ Յիսուս հզօր իր դատակնիքը դրոշմեց դրան վրայ այն պալատին, որուն պատերէն ներս մեր դիզածն ու ամբարածը ուրիշ բան չէ, երէ ոչ նիւթական թերքերն եւ կամ ոչ-նիւթական փառքերն այս աշխարհի: Ահա հարցում-դատակնիքը Յիսուսի:- Ի՞նչ օգուտ, երէ մարդ ամբողջ աշխարհը շահի եւ իր անձը կորսնցնէ:

Ալմէկներու այս ցուցատախտակին հիման վրայ է որ հայրենիքները իրենց երիտասարդներուն կը դիմեն, եթի խնդիր է հերոտութեան հոգիով մը պաշտպանութիւնը ընել իրենց սահմաններուն, խաղաղ ապրումին մտահոգութեամբը իրենց ժողովուրդին: Եւ ասոր զիտակցութեամբը, այդ զգացումին թելադրութեամբն է որ ամէն հայրենիք իր երիտասարդներուն մէջ կը տեսան, կը փնտուի իր յաղթանակներուն ներքին գաղտնիքը, զօրութիւնը եւ երաշխիքը:

Ասոր համար է նաև որ եկեղեցին երիտասարդներուն կ'առաջարկէ, այսինքն հոգիին կրակը անշէց պահած անձերուն, որպէս զի իր «լուծին» ներփեւ, իր ծառայութեանը մէջ մտնեն եւ իրենց ուխտը կատարեն: Իրենց այս տարիքին, արդարեւ, անոնք պիտի գիտնան խոյանելով մը նետուիլ առաջ, եւ այդ բափին, հերոսական

այդ հոգիի սլացքին մէջ գերազոյն զոհողութիւնն ալ ընել իրենց գոյութեան, իրենց բարմատի կեանիին: Այնքան դիւրաւ՝ որքան դժուար պիտի ըլլար ատիկա, ժաղֆենի մտայնութեամբ մեծած, հաշիւներու տարիիին մօտեցած, «աշխարհի կապուած» հոգիներուն համար: Հասկնալի՝ այն ատեն, պարագան անոնց որոնք ետ կը դառնան այդ ճամբայէն, որուն մէջ թերեւս նոյն խոյանեով էին նետուեր: Անոնք սնանկացած, խարդախուած այն հոգիներն են, որոնց ժիշ ժիշեր նստեր է տարիիը, որոնք տարուեր են կեանի սեղաններու շուրջ, կապուեր այդ սեղաններուն, իրենց պարմանութիւնը ծախիր «աշխարհի որդիներուն» բարեկամութեանը համար, ու աներազ մարդերուն հանգանակը սորվեր: Ու ցաւալին այս ողբերգութեան, իրենց մոռնալը՝ թէ ի՞նչ երազով էին ճամբայ ելեր, եւ իրենց չգիտնալը՝ թէ ո՞ւր կ'երրան իրենց այսպէս:

Կարենալ բանալ, ու միշտ բացուած տեսնել երկինքը: Ահա ինչ որ գաղտնիքն է, կրնանք ըսել, երիտասարդ հոգիներու բարմութեան, հրապոյրին ու անուշութեան: Մնալ այդպէս յաւէրժական երիտասարդութեան խանդին մէջ, հակառակ տարիներու բաւալումին: Ահա, միւս կողմէ, խորհուրդը, զոր դնել ուզեր են Հայաստանեայց Եկեղեցւոյ երանելի հայրապետները, Ս. Ստեփանոսի յիշատակին օրը տօն կարգադրելով Եկեղեցւոյ սպասարկութեան մէջ իրենց առաջին ժայլը առնող երիտասարդ սարկաւագներուն: Ի՞նչ փոյք այլեւս դատումը այն մարդերուն, որոնք ժիշ բան կը հասկնան իրենցը չեղող, տարօրինակ իսկ բուող այս աշխարհէն: Ու մեղքնան ալ թերեւս, խորհելով որ շատ երիտասարդ, ասոնք աւելի ժամանակ ունին կատարելուրեան, ուստի պէտք չէ անապարել ամբողջ ապագայ մը զոհելու: Մինչդեռ տարիենվ հասունները թերեւս այդքան չդժուարէին հրաժարիլ իրենց կեանի մնացորդէն: Սակայն ի՞նչպէս գիտնային, բարեմիտ այդ մարդուկները, թէ իրենց գիտցածէն տարրեր է միւս այն աշխարհը, որուն մէջ ապրողներուն համար խորը են իրենց եւ իրենց հաշիւները: Ի՞նչպէս սեղմէին սահմանափակ իրենց ուղելին մէջ, թէ երիտասարդ այդ հոգիները այնքան ուժգին կը զգան իրականութիւնը բարձրացումին, որ աւելի դիւրաւ պիտի զոհէին իրենց մեղքցուած ալ տարիները: Երիտասարդին համար, անցեալէն եւ ներկայէն շատ աւելի բան կայ ըլլալիքին մէջ: Այդ գալիքը, ըլլալիքը, աւելի կը խանդավառ զինք ժան եղածը եւ ժան ներկայ վիճակը: Այդ պատճառաւ, լինելութեան հոսանքին է ան ամենէն աւելի իր կարողութիւններուն սլացքը բացած:

Երանի այն հոգիներուն որոնք գիտեն ետեւ չնայիլ, ու գիտեն մանաւանդ հիացումը ունենալ իրենց տեսիլներուն...:

Թ.Ա.Մ.

## Ա Ն Պ Ի Ս Ա Ն Ա Կ Ո Չ Ո Ւ Թ Ի Ւ Ն

«Եւ էք դուք նովար լցեալք, որ է գլուխ ամենայն իշխանութեան և պետութեան, որով թլփատեցարուք հաւատովք զանձեռագործ թլփատութիւնն ի մերկանալ զանդամս մարմնոյ թլփատութեամբն Քրիստոսի»:

«Եւ դուք լեցուած էք անով՝ որ գլուխն է ամէն իշխանութեան և պետութեան. անով թլփատուելով՝ հաւատքով ընդունեցիք անձեռակերտ թլփատութիւնը, ծերապատելով ծեր մարմնին անդամները Քրիստոսի թլփատութեամբ»: (Կողոսացիս Բ 10-11)

Տակաւին գտնուելով Ծննդեան տօնական օրերու շրջանին մէջ, կ'արժէ Հարց տալ մենք մեզի, թէ արդեօք ինչպիսի՞ աշխարհ մըն էր որ մեր Փրկիչը մուտք գործեց 2000 տարիներ առաջ, Օգոստոս Կայսեր իշխանութեան օրերուն, որ իր մանկութենէն իսկ նախասահմանուած էր Հոռմի զահին: Ան կարող ճարտասան էր, դիւանագէտ, տաղանդաւոր ռազմագէտ և օժտուած վարչական մեծ կարողութիւններով: Ան Յուլիոս Կայսեր մահէն ետք կը տիրանար անծայրածիր և սակայն խառնաշփոթ կայսրութեան մը, և մինչև 33 տարիքը Հասնիլը, կը պտտի կայսրութեան ամէն կողմէրը խօսելով այն կայսրութեան մասին զոր ինք կ'ուզէր զիխաւորել: Եւ Քրիստոսէ առաջ 29 թուին, քսան տարիներու անիշխանական վիճակէ ետք, վերջնական խաղաղութիւն կը Հաստատուէր Կայսրութեան մէջ:

Հոռմի ծերակոյտը նշելու Համար այս անկիւնադարձը, Օքթափոսի կու տայ Փրկիչ և Աստուած տիտղոսները, և զինք կը Հոչակէ «Օգոստափառ Կայսր» և «Գերագոյն տէրը» աշխարհի, և այսպէսով Հիմք կը դրուէր «Փաքս Օկուսթա»յին, որ կը նշանակէ Օգոստոս Կայսեր բերած խաղաղութեան ժամանակաշրջանին: Ասով, անոր ծննդեան տարեդարձը կը դառնայ Համաշխարհային տօն մը, ու անոր դրօշակին վրայ կը գրուի «Փրկիչ ամէն աշխարհի»:

Եւ Օգոստոս Կայսեր օրերուն աշխարհ ամէն ինչ ունէր. բարգաւաճ և Հզօր պետականութիւն, քաղաքակրթութեան կեդրոն մայրաքաղաք մը բարձրագոյն մշակոյթով, և երևակայել թէ ճիշդ այդ օրերուն ի՞նչ անիմաստ բան էր ուրիշ Աստուծոյ մը Համար պարգև մը զրկել Օգոստափառ կայսեր աշխարհին, յանձինս մանուկի մը, որուն անունն էր Էմմանուէլ, և որ իր հետ կը բերէր, «Եյբրկիր խաղաղութիւն և ի մարդիկ Հաճութիւն», բան մը որ արդէն Հաստատուած էր կայսրութեան մէջ:

Սակայն եկէք և լսենք թէ ի՞նչ կ'ըսէ Օգոստոսի ժամանակակից էփիքթէթուս պատմաբանը. «Թերևս Օգոստոս Կայսր յաջողեցաւ կայսրութեան սահմաններէն ներս, ցամաքի և ծովու վրայ խաղաղութիւն Հաստատել, սակայն ան յաջողեցաւ Հանդարտեցնել մարդոց Հոգիներուն շէջ եռեսփող կիրքերը, մեղմել վիշտն ու ցրել նախանձը: Ան չկրցաւ խաղաղեցնել մարդոց

միտքերն ու Հոգիները, բան մը որուն անհրաժեշտ կարիքը ունէր մարդկութիւնը»: Ճիշդ է որ Փաքս Օկուսթան կ'իշխէր պետութիւններու, բայց անչէր կրցած գրաւել մարդոց սիրտերը: Մարդկութեան իրա՛ւ ակնկալածը Փաքս Օկուսթան չէր, որով ան զէնքով և բիրտ ոյժով կը պարտադրէր Հասկցած ձևով խաղաղութիւն մը, այլ աշխարհ կարիքը ունէր իրա՛ւ խաղաղութեան, որ միայն պատերազմի բացակայութեամբ չէր որ պիտի գար, այլ միմիայն շնորհի Փաքս Քրիսթիին, որ երկնառաք և իրա՛ւ խաղաղութիւնն էր, ուր արդարութեան և մարդոց եղբայրութեան ոգին կը տիրապետէր:

Ու մինչ աշխարհ կը լողար առատութեան, ոյժի, բարգաւաճ առևտուրի և Փաքս Օկուսթայի մէջ, յանկարծ անծանօթ Հորիզոններէ Աստուած մը կու գար ու իր հետ այս անսիրտ աշխարհին կը բերէր նուէր մը, թոյլ ու տկար մանուկ մը, որուն աշխարհը առաջին հերթին իսկ պէտք չունէր, քանի ան արդէն ունէր իր Կայսր-աստուածը: Քրիստոսի ծնունդով վաղուց խոստացուած խաղաղութիւնը պիտի գար մեղմելու քարացած սիրտերը կորսուածներուն, բարձրացնելու ինկածները և անառակները վերադարձնելու իրենց հօրենսական տուները:

Ու այդ Մանուկ-Փրկչին՝ էմմանուէլի թլփատութեան և անուանակոչութեան տօնն է այսօր, և ատկից մեկնելով է որ Հեթանոսաց Առաքեալը Պողոս՝ Կողոսացիներուն ուղղած իր նամակին մէջ, որմէ առնուած էր մեր այսօրուան ճաշու ընթերցումը, կու գայ անգամ մը ևս Հաստատելու թէ մենք Քրիստոսի կատարելագործուած արարածներ ըլլալով այլևս Փիզիքական թլփատութեան – որ այդ օրերուն, կեղծուապատիր ուսուցիչներ կը պահանջէին իրենց շրջանի Հաւատացեալներէն – պէտք չունէինք, այդ այլևս անիմաստ էր և անարժէք, որովհետև Քրիստոնեայ Հաւատացեալը արդէն արժանացած էր Հոգևոր, անձեռակերտ թլփատութեան, որ կը նշանակէր թէ ենթական իր ամբողջ էութիւնը այլևս տուած էր Աստուծոյ:

Անկասկած մարդ արարածը կարիքը ունի ձերբազատուելու ո՛չ միայն իր վախերէն և մտահոգութիւններէն, այլ երբեմն նաև իր արուեստական և անրնական յոյսերէն և երազներէն: Մենք կեանքի իմաստին յարատև փնտրութուքին մէջ ենք, այն բոլոր բաններուն՝ որոնց հետամուտ ենք և բնա՛ւ պիտի շահողինք գտնել: Եւ ասոր Համար էր որ Մեծ Առաքեալը՝ Պողոս, Կողոսացիներուն ուղղած իր նամակին մէջ կը մատնանշէ անոնց սխալ ճամբու վրայ գտնուիլը, Համաձայն որուն, անոնք իրենց փրկութիւնը կ'ակնկալէին գտնել տիեզերքի բնական գօրութիւններուն մէջ, բոլորովին անտեսելով արդարադատու Սիրող Հայր Աստուածը՝ որ ճշմարի՛տ և միա՛կ գօրութիւնն է այս ստեղծագործութեան:

Մարդկութիւնը միշտ հետամուտ եղած է աւելի ոյժի՝ քան թէ բարութեան, զոր ընդհանրապէս և միանգամընդմիշտ անտեսած է: Մենք սովորաբար կը փորձենք ձեռք ձգել Հոգեկան ոյժեր, միշտ արհամարհելով բարոյական պայմանները նոյն այդ Հոգեկան ոյժերուն: Մենք կ'ուզենք ունենալ և ապրիլ յաջողած մարդու կեանք, մինչ միւս կողմէն բնաւ ուշադրութիւն չենք դարձներ եթէ մենք կ'ապրինք բարոյալի ու բարի կեանք մը: Գործք Առա-

քելոցի մէջ յիշուած Սիմոն Մոգը չափազանց տպաւորուած էր Սուրբ Հոգիին առաքեալներուն վրայ ունեցած ներգործութենէն, մանաւանդ Պետրոսի և Յովհաննէսի, որոնք վերածած էր նախնական Եկեղեցւոյ մէջ այնքան ազդեցիկ դէմքերու: Ան փորձեց այդ «Զօրութիւնը» առաքեալներէն դրամով գնել, խորհելով որ պիտի կարենար զայն իր շահադիտական նպատակներուն ծառայեցնել: Պետրոս յանդիմանեց զինք ըսելով. «Դուն այս բանին մէջ մաս ու բաժին չունիս, քանի որ քու սիրտդ ուղիղ չէ Աստուծոյ առջև»: Որքան կը պատշաճին առաքեալին այս խօսքերը մերօրեայ «Սիմոն Մոգերուն», որոնք խորհելով թէ ունին Սուրբ Հոգիի իրենց տրուած այդ զօրութիւնը, չարաչար կ'օգտագործեն զայն: Այս կամ այն ձեռով Սիմոն Մոգ եղած է, տակաւին է և պիտի մնայ մեր հետ, այնքան ատեն որ յաջողութիւնը պաշտող այս դարու մարդը հետամուտ է նիւթի, ոյժի, մանաւանդ բիրտ ոյժի, զինք բարձրացնելու փառքի սանդիսամատերէն վեր:

Բիրտ ոյժը, սիրելի հաւատացեալներ բարի ու յաջող վախճան չի կրնար ունենալ: Եթէ այսօր մենք չունինք Փաքս Յկուսթա կամ Փաքս Ռոմանա մը, միւս կողմէն սակայն դժբախտաբար գլուխ կը բարձրացնէ Փաքս Ամերիքանան: Պատերազմներ բնաւ չեն տուած մեր՝ մարդկութեան ակնկալած պատասխանները, միայն ի մարդիկ հաճութիւնն ու պետութիւններու երկխօսութիւնն է որ պիտի յաջողի «Ի յերկիր խաղաղութիւն և ի մարդիկ հաճութիւն» պարզեցել: Որևէ զօր կայսր կամ թագաւոր կրնայ բռնութեամբ և զէնքի ոյժով ժամանակաւոր խաղաղութիւն մը պարզեցել իր հպատակներուն, սակայն իսկական խաղաղութիւնը արդարութիւնն է, և իրա՛ խաղաղասէրը ան է՝ որ գիտէ անտեսուածները հոգատարել և մարդոց կողմէ կատարուած անարդարութիւններն ու սխալները սրբագրել:

Թող այս սուրբ տաճարին մէջ աղօթենք միաբերան սիրելի հաւատացեալներ որ Քրիստոսի խաղաղութիւնը, Փաքս Քրիսթին, բնակի մեզմէ իւրաքանչիւրին հոգիին, ինչպէս նաև աշխարհի ղեկավարներու սիրտերուն և միտքերուն մէջ որպէսզի կարենան այս երկրագունտի չորս ծագերէն հեռացնել պատերազմի արհաւիրքները, և այդպէսով թագաւորէ Աստուծոյ արքայութիւնը, այժմ և միշտ. Ամէն:

## ՆՈՒՐՃԱՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ

## ԱՆԲԱԻԵԼԻՆ ԵՐԿՆԻ ԵՒ ԵՐԿՐԻ

Անբաւելին, երկնի եւ երկրի ի  
խանձարուրս պատեցաւ:

Ծարական

**Հայ եկեղեցւոյ շարականագիրը Քրիստոսի մեծութիւնը ներկայացնելու համար, մեզի կ'ըսէ թէ, Անրաւելին, որ երկինքի եւ երկրի մէջ չէր բաւեր, խանձարուրին մէջ պատուեցաւ:**

**Սյոր, Սուրբ Ծնունդ է, ու մէկը միսին կը չնորշաւորէ. «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ» ըսելով: Սակայն այդ ծնունդը, պարզ ծնունդ մը չէր անկասկած:**

**Իւրաքանչիւր ընտանիքի մէջ, երր նոր երեխայ մը կը ծնի, ուրախութիւն է անիկա երր մարդիկ կու գան չնորշաւորելու, բարի մաղթանքներ ընելու, անկասկած երեխայի ծնողքի սիրտը կը հրճուի, երր ապագայի նկատմամբ կանխագուշակութիւններ կ'ընեն մեծ մարդ ըլլայու, կարեւոր մարդ դառնալու հասկացողութեամբ ու անկասկած՝ այդ ուրախութիւնը կը վարակէ ամրող ընտանիքը:**

**Սակայն Քրիստոսի պարագային, միմիշայն ծնունդ մը չէ, այլ աստուածայայտնութիւն է: Աստուած յայտնուեցաւ մարդոց մէջ: Ու ճիշդ անոր համար է, որ կ'ըսենք «Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ»:**

**Երկինքը երկրի վրայ յայտնուեցաւ: Մեծութիւնը խոնարհ մամփութուեցաւ, ու մենք կարողացանք տեսնել աստուածային մեծութիւնը եւ աստուածային սէրը Հանդէպ մարդկութեան: Առանց այդ սիրոյ, մենք պիտի չկարողանանք Հասկնալ քրիստոնէական Հաւատքը, քրիստոնէական վարդապետութիւնը մինչեւ այդ պահը, երր Աստուած մարդացաւ, որպէսզի մարդ աստուծոյ Հասնի, այսինքն՝ մարդ արարածը իր երկրաւոր Հասկացողութենէն բարձրանայ դէպի երկնային Հասկացողութիւնը, ու կարողանայ իր կեանքին մէջ, իր գործին մէջ, իր ընթացքին մէջ՝ Աստուծոյ պատկերը արտայայտել, այսինքն՝ Աստուած ընակցնել իր մէջ:**

**Աչա այ է, որ այսօր տեղի կ'ունենայ Քրիստոսի ծնունդով: Աստուածութիւնն է, որ կը յայտնուի մեզի, որպէսզի մենք Աստուծոյ պատկերը կարողանանք արտայայտել եւ արտացոլացնել մեր կեանքի մէջ: Կեանքի ընթացքին եւ պատմութեան ընթացքին բազում են այն մեծ անձնաւորութիւնները, որոնք մեծ ներդրում ունեցած են մարդկային կեանքին վրայ՝ ըլլայ ատիկա գիտական, ըլլայ ատիկա ճարտարապետական, ըլլայ ատիկա երաժշտական ընակաւառներու մէջ: Ինչպէս մեր պարագային՝ Գրիգոր Լուսաւորիչը, Սահակ Պարթևը, Մեսրոպ Մաշտոցը, Վարդան Մամիկոննեանը եւ ուրիշներ: Եթէ երեկոյեան կամ գիշերը երկինք նայինք, պիտի տեսնենք թէ բազում են աստղերը, սակայն ցերեկը միմիշայն արեւը կայ: Եւ Քրիստոս այդ արեւն է, ուր կը լուսաւորէ աշխարհը ցերեկ եւ գիշեր, որպէսզի մարդկի կարողանան իրենց կեանքի ուղին ու ճանապարհը գտնեն:**

**Սյոր, սիրելի Հաւատացեալներ, մոգերը Հեռաւոր վայրերէն՝ ծայրագոյն արեւելքէն կու գան թեթղեհմ խոնարհելու, երկրապագելու մեր տիրոջ Ցիսուսի Քրիստոսի: Անոնք իրենց Հետ, նուէրներ կը քերեն, եւ այդ նուէրները թանկարժէք նուէրներ են: Սակայն միւս կողմէն կը տեսնենք որ, Հովուաց դաշտին մէջ նստող Հովինները, որոնք երկինքէն աստուածային պատգամը լսեցին Հրեշտակներու բերնով, անոնք եւս եկած են խոնարհելու եւ երկրապագելու նորածին մանկան, աշխարհի Մեսիային եւ Փրկչին՝ Ցիսուս Քրիստոսի:**

**Հարուստն ու աղքատը միասին են, որ կու գան այդ խոնարհ մասուրին մէջ, փարախին մէջ, Քրիստոսի երկրապագելու: Վայրկեանի մը Համար մտածենք, եթէ Քրիստոս պալատի մէջ ծնած ըլլար, մինչ այդ խոնարհ, պարզ ու միամիտ Հովինները պիտի Համարձակէին երժալ եւ երկրապագութիւնն ընել, այն մեծ արքային, որ փառաւոր պալատի մէջ կ'ասպիրի կամ ծնած է: Անկասկած Ո՞Չ պիտի ըլլայ պատասխանը: Քրիստոս իր ծնունդով իսկ, խոնարհութիւնը, Համեստութիւնը սորվեցուց մեզի, որպէսզի աղքատն եւ Հարուստը միանան ու երկրապագութիւնն ընեն, որպէսզի Հարուստն եւ աղքատը երկնային Հրեշտակին Հետ կարողանան փառարանն զԱստուած օրներգելով. «Փառք ի բարձունս Աստուծոյ, եւ յերկիր խաղաղութիւն, ի մարդկի Հաճութիւն»:**

**Աստուծոյ Համար, Հարուստն ու աղքատը, նոյն Հաւատաց իրաւունքներն ու Հասկացողութիւնը ունին: Եթէ նայելու ըլլանք Քրիստոսի կեանքի մէջ, Քրիստոսի քարողութեան մէջ՝ Հարուստներուն ոչ թէ դատապարտեց, այլ Հարուստներուն նիւթականի գործածութիւնն է, որ եթէ սիսալ է՝ դատապարտեց:**

Եթէ նայելու ըլլանք, Քրիստոս՝ իր ծնունդին ժամանակ, Հարուստ մոգերու նուէրները ստացաւ, ու իր թաղման ժամանակ, Հարուստի մը գերեզմանը գործածեց: Կարեւորը Հարուստը բերելն էր, մարդ անհատ բերելն էր՝ Հաւատքի, ուր անոր մէջ զլստուած կը տեսնուի:

Քրիստոս եկաւ, որպէսզի մենք ողջ մնանք, կենդանի մնանք: Քրիստոս չեկաւ Հաւատքով եւ յոյսով մեռածներուն Համար, այլ Քրիստոս եկաւ Հաւատքով եւ յոյսով ապրողներուն Համար, որպէսզի տեսնեն թէ այս կեանքէն անդին յաւիտենականութիւն կայ: Եւ եթէ նայելու ըլլանք քրիստոնէական պատմութեան մէջ, թէ մեր տարեգրքին մէջ, Քրիստոսի ծնունդը եւ Քրիստոսի յարութիւնը, երկուքն ալ կերպոնական կորիզը կը կազմեն քրիստոնէութեան: Մէկը՝ յոյսն է ապագային, եւ միւսը, անցեալին նայելով՝ յաւիտենականութեան առաջնորդողն է:

Քրիստոս ծնաւ Բեմդեհէմի խոնարշ մսուրին մէջ, որպէսզի մենք կարողանանք տեսնել այն մեծ յոյսը, այն մեծ ապաւէնը, այն մեծ ակնկալութիւնը, որ Քրիստոս պիտի բերէր աշխարհին, ու անոր յարութիւնը ուրիշ բան չէ, եթէ ոչ խոստուաներու իրականացումը հին կտակարանին մէջ գտնուող երկնային ճշմարտութեան իրականացման, ուր Մեսիայի գալուստը, Մեսիայի եւ Փրկչին ներկայութիւնը, մարդ անհատը առաջնորդելու դէպի յաւիտենականութիւն: Խոնչ պիտի արժէ այս եկեղեցիներուն մէջ Հաւաքուի, զարդարել մեր տուները, զարդարել փողոցները, գեղեցիկ Հագուստներ Հագնիւ, մեր երեխաներուն նուէրներ տալ, սակայն Հոգին մէջ չմտնել ծնունդին:

Մենունդը Հաւատքն է: Մենունդը երկնային ճշմարտութիւնն է: Մենունդը երկնային արեգակն է: Ու այդ արեգակին նայելու Համար, պայծառ աչքեր պէտք է ունենանք եւ մաքուր Հոգիներ, որպէսզի կարողանանք տեսնել ու Հետեւիլ Անոր: Քրիստոս այսօր, խոնարշ մսուրի մը մէջ ծնունդ առաւ: Աշխարհին աւետեց Աստուծոյ սէրը Հանդէմ մարդկութեան:

Ի՞՞նչ պիտի արժէ այն կրօնը, որ Հաւատք, Ցոյս եւ Մէկը չի կրնար տալ, իսկ քրիստոնէութիւնը՝ Հաւատքը, Ցոյսը և Մէրը կու տայ: Ցոյսը ոչ թէ անորոշութիւնն է, այլ երաշլիքն է ապագային, եւ Մէրը Քրիստոսի տուած Մէրն է. «Ալիրեցէք զմիմեանս, ինչպէս ես սիրեցի զմենք»: Ու Ցակրոս առաքեալը կ'ըսէ. «Եթէ կողքիդ կեցած եղբայրդ եւ քոյրդ չես կրնար սիրել, ինչպէ՞ս կ'ըսես թէ Աստուծոյ կը սիրես»:

Այդ սէրը նոր կտակարանին միակ եւ մեծագոյն պատգամն է, եւ Քրիստոսի ծնունդը, երկնային սիրոյ առաջին եւ մեծագոյն յայտնութիւնն է, որ աշխարհին յայտնուեցաւ ու անոր Համար կ'ըսենք. «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ»:

Պարզ ծնունդ մը չէ: Նոր Հուրդը մեծ եւ սրանչելի է, որովհետեւ այդ խորհուրդին մէջ, ծնունդին մէջ, խորհուրդը մեծ է երկնային Հասկացողութեամբ:

Քրիստոնէութիւնն է, որ մարդկութիւնը լուսաւորեց, զայն առաջնորդելով երկրէն դէպի երկինք: Անոր մտածումը երկրայինէն փոխանցելու դէպի երկնայինին: Ու Հոս կը կայանայ քրիստոնէական կրօնքի մեծութիւնը: Ու թէ կրակով եւ սուրով եկաւ, այլ եկաւ թեթեւ անձերի մը նման ցօղելու Համար, եւ ոռոգելու քրիստոնեային ու Հայ մարդուն սիրուն ու Հոգին:

Մենք որպէս Հայ, Քրիստոսը ընդունած ենք: Մենք որպէս Հայ, Քրիստոսի Հետեւած ենք, ու Անոր ծնունդը տեսած ենք, մեր ժողովորդի ծնունդը: Եթէ ազգերու եւ պետութիւններու Համար քրիստոնէութիւնը նորութիւն մըն է, նորաձեւութիւն մըն է, մեզի Համար քրիստոնէութիւնը զոհողութեան խորհրդանիշն է: Մեզի Համար, քրիստոնէութիւնը Հոգեւոր տարազն է, որ Հագած ենք դարերէ ի վեր ու մինչեւ այսօր: Մեր վրայէն չենք կրնար վերցնել՝ չենք վերցներ:

Աշա ծնունդը, անոր իմաստը եւ անոր կարեւորութիւնը: Եթէ Քրիստոսի ծնունդի մասին բանականութեամբ մտածելու ըլլանք, անկասկած որ աշխարհիկ պատիւը առաջ կը կանգնի սակայն, երկնային տնօրէնութեան առաջ, մեծ խորհուրդին առաջ մարդկի միայն կրնան խոնարհիլ եւ երկրպագել այնպէս ինչպէս մողերը ըրին, այնպէս ինչպէս Հովինները ըրին գալու եւ երկրպագելու արքայից Արքային, իշխանաց Իշխանին, այն մեծ Փրկչին եւ Մեսիային, որ աշխարհ եկաւ, աշխարհը փրկելու: Երկինքը երկինք իշխուց, մարդ արարածը երկինք բարձրացնելու Համար:

Ու այսօր, երբ բոլորուած ենք եւ Հաւաքուած ենք այս եկեղեցւոյ կամարներուն տակ, անոր մէջ Հոգի պէտք է դնենք, որպէսզի չէնքը կարողանայ չնչե, կարողանայ ապրիլ քրիստոնէական չունչով: Եթէ դուք այսօր, եկեղեցի մտած էք, եւ նոյն մտածումներով, նոյն ապրումներով դուրս կու գաք, կը նշանակէ թէ, ծնունդը ձեզի Համար ոչ մէկ կարեւորութիւն ունեցած է, սակայն այն պահուն, երբ եկեղեցին դուրս կու գաք ազնուացած Հոգիով, մաքրուած սրուով ու պայծառացած աչքերով, այն ատեն կը կարողանաք ըսել իրապէս Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ: Ու այդ ծնունդով է որ ապրած ենք, պիտի ապրինք եւ պէտք է ապրինք մեր ամբողջ կեանքի ընթացքին: Թող մեր Տիրոց Ֆիսուսի Քրիստոսի ծնունդը օր Ընարեր ըլլայ, մեր բոլորին տան, ձեզ անհատապէս, ձեր գործերուն եւ ձեր կեանքին, որպէսզի Քրիստոսի ներկայութիւնը, Քրիստոսի Աստուծածայատութիւնը մեր տուններուն մէջ ընակի ի փառ մեր եկեղեցին եւ մեր ժողովուրդին. այժմ եւ միշտ եւ յաւիտեան յաւիտենից. Ամէն:

ԱՂԱՆ ԱՐՔ. ՊԱԼԻՇԶԵԱՆ

## ԺԱՄԱՆԱԿԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ՎՐԱՅ ԼՈՒՍԱՃԱՆՉՉԱՆՉԱՆ

### ՀԱՆԳՐՈՒԱՆ ՄԸ

**Զմրան սառուցիկ գիշեր մը,**  
յուսավառ լաւատեսութեամբ մեր ոտքը  
պիտի դնենք նոր Տարուան առաջին  
սանդխամատին վրայ՝ կատարելու համար  
365 օրերու անորոշ ու անստոյդ  
ուղեւորութիւն մը դէպի ապագան:

Պահ մը, երկիւղալից կը քուի  
մեզմէ շատերուն այս խորհրդասեղող  
համրորդութիւնը, թէ պիտի կրնա՞նք  
անփորձ ու անվտանգ սպառել ամրողչ  
տարեշրջանը, առանց աննպաստ  
անակնկալներու միջամտութեան...:

Նոր Տարին Խորհրդաւոր  
լուսութեամբ եւ կենսուրախ եւ  
խոստումնալից կը ժամանակուած կրնայ  
այդ ժամանակու կեղծիք ու խարուսիկ ըլլալ՝  
նախորդ տարիներուն նման եւ  
հիասքափութեամբ պարութել մեր յոյսերն  
ու իղձերը:

Ինչ որ ալ վեապահած ըլլայ, լաւ  
կամ վատ շատերուն համար, գրկարաց  
պիտի ողջունենք իր միամեայ  
այցելութիւնը, այն լաւատեսութեամբ,  
որ իր վախճանած նախորդներուն նման  
յուսախար պիտի չընէ մեզ:

2003 նոր Տարին՝ մեր առջեւ կը  
դնէ 365 սպիտակ էջերէ քաղկացած  
գիրք մը, որ օրը օրին արձանագրենք  
անոր մէջ անաշառութեամբ մեր կեանին  
թերի ու անթերի գործերը, սիսալ ու  
շիտակ կատարումները, մեր արդար ու  
անիրաւ շահերը, թէ ի՞նչ տուինք մեր  
երշանկութենէն կարօտեալին եւ ո՞րքան  
ցաւ ու կորուստ պատճառեցինք ումանց՝  
մեր անարդար շահագործումներով:

Գաղտնիք չէ, ոչ մէկուն համար,  
որ մարդոց մեծամասնութիւնը պիտի  
դիմաւորէ նոր Տարին Եիւրապաշտ

իտէալներով։ Որովհետեւ՝ ներկայիս  
աշխարհը ժիորող պատեհապաշտները  
մակարոյժները՝ վաշխառուները,  
շողովորքները, մեծ ու փոքր  
յելուզակները, փառքի ու գովեստի  
մուրացկաները, անվճար թերք ու գիրք  
կարդացողները եւ իրենց րլրացած  
հարստութեամբ սոնքացող չոչերը՝  
բանակային զանգուած կը կազմեն եւ  
իրենց տղմոտ գործառնութիւններով եւ  
յափշտակութիւններով, մարդկային  
հասարակութեան բարոյական կլիման  
կը դարձնեն անշնչելի ու հեղձուցիչ։

Ասոնց առընթեր, իրենց  
պատուարեր ներկայութիւնը կը շեշտեն  
ընկերային յարաբերութիւններով  
պարկեշտ մարդիկ, որոնք շատ զգոյշ են,  
որ սուտը նուազագոյն չափով չմիջամտէ  
իրենց շահերուն։

Նիւրապաշտ ու մարմնապաշտ  
շահատակներուն համար հոգեկան ու  
գաղափարական հորիզոններ գոյութիւն  
չունին։ Անոնք՝ նոր Տարուան բոլոր  
օրերուն մէջ կը հետապնդեն նոր շահեր,  
նոր վայելքներ, նոր անիրաւութիւններ,  
հարստութեան վրայ, առաւել գումարներ  
եւ ասոնցմէ առաջ, նոր մեղքերու մէջ  
նշանակալից նուանումներ։

Այս մոլորածներուն կեանիքին ու  
նկարագրին արատները, առաւել կը  
շեշտուին ազգուացութեամբ, անտարբե-  
րութեամբ, ապերախտութեամբ եւ եսական  
զազելի մեծամոլութեամբ։

Անոնց համար հայրենիք,  
հայութիւն, մշակոյթ, հաւատու, հայ թերք  
ու գիրք եւ ուրիշ ազգայնօրէն նուիրագործ  
ուած արժէքներ հնաւանդ նախապաշտ-  
րումներ են։

Որո՞ւ աչքէն կը վրիպի ու չի

տեսներ թէ աշխարհը ակնբարբային արագութեամբ կը փոխուի, կը վերակազմուի եւ միւս կողմէ կը յոռեցըուի, կը բարբարոսանայ ու նեպըներաց կը դիմէ դէպի փլուզում:

Նոր Տարուան արշալոյսին, սա հրատապ հարցականը կը դրուի մեր առջեւ, թէ ի՞նչ հակազդեցութիւններով պիտի դիմագրաւենք մարդկային հասարակութեան բարոյական որակին վայրէցքը եւ յարանուն սարսափի՝ հիւլէական հրբիոներու սպառնալիքին:

Լուծումը մէկ է ու արմատական:

Պէտք է մարդկութեան ճակատագիրը դեկավարող մեծ պետութիւններու ձեռքին մէջ դրուի աշխարհի խաղաղութիւնը եւ փրկութիւնը երաշխաւորող Քրիստոսի Աւետարանը, որպէս հիմնական ազդակը բառային անելէն դուրս գայու եւ կանխելու այս շնչող մոլորակին վերեւ սաւառնող ճգնաժամային վտանգը:

Մեծ ու փոքր բոլոր ժողովուրդները, ներքին ու արտօֆին շարժային ցնցումներէ խաղաղելու համար, միակ յոյսի մը պէտք ունին եւ ատիկա Աստուծոյ Սիրոյ Օրէնքը անձնաւորող Փրկիչն է, իր աւետարանական աստուածային պատուէրներով:

Մերը կը մտածենք ու կ'ըսենք, թէ ժամանակը երագավազ կը սուրայ եւ համընթաց իրեն կը հետեւին օրերը, ամիսները եւ տարիները:

Ուշադիր կը նայինք մեր ետեւ, հեռաւոր անցեալին վրայ ու կ'ափսոսանք, թէ ի՞նչպէս համառօտեցինք այդ երկար տեւողութիւնը եւ հասանք յիսունի, վարսունի եւ ուրսունի հանգրուաններուն:

Եւ կը զարմանանք ու կ'անձկոտինք, թէ ո՞րքան արագ կը չուէ ներկան ու անհետ կը կորսուի անցեալի վիհային խորութիւններուն մէջ:

Խորունկ ցաւ մը կը գալարէ մեր ամրող օրկանիզմը, թէ չենք կրցած գիտակցիլ ու գնահատել ըստ արժանույն ժամանակին անփոխարինելի արժէքը:

Հազիւ ողջունած առաւտեան շողերը, օրը կը ծածկուի մայրամուտի ստուերներով եւ այսօրը՝ իր տեղը կու տայ վաղուան:

Կայ ուրիշ պատճառ մըն ալ, որ այսօրը կը խուսափի մեր ուշադրութենէն: Ատիկա օրուան յատուկ գործերու յետածգումն է վաղուան:

Պարտականութիւն մը, որ օրը օրին չի կատարուիր ու կը ճգճգուի ապագային, յետածգումները կը կուտակուին եւ դժբախտ օր մըն ալ կանգ կ'առնեն այնպիսի հանգրուանին մը վրայ, որ անկարելի կ'ըլլայ զանոնի իրագործել:

Յետածգումի հակամէտ մարդոց մտին մէջ արմատացած է սա մտածումը, թէ կեանքը կը սկսի ապագային եւ այս հաւատով, բոյլ կու տան որ ներկան չուէ իրենց ձեռքէն եւ յուսավառ կը սպասեն, որ երջանիկ օր մը՝ ապագան ճպտի իրենց:

Բայց՝ այդ հեռանկարային օրը, ապագայի մառախուղի ծուխերուն մէջ կը կորսուի ու չի գար: Եւ իրենց հեշտաւէտ սպասումները կը յանգին հիասքափութեան:

Եթէ հասկնանք, թէ այսօրը մերն է, մեր անկապտելի իրաւունքը, կրնանք արժեւորել ոչ միայն իր ժամերը, այլ նաև իր բռպէները:

Այսօր է լաւագոյն եւ յարմարագոյն ժամանակը մեր հարցերը կարգադրելու եւ ոչ թէ վաղը:

Այսօր է մեր հակառակորդները սիրելու եւ բարեկամները բազմապատկելու ժամանակը եւ ոչ թէ վաղը:

Հիմա է ատենը հայրենի աղքատ

ժողովուրդին մեր սրտին զոհողութեան ծորակները բանալու եւ ոչքէ ապագային:

Հին Յունաստնաի ժաղաքներէն մէկուն մուտքին կար հսկայ արձան մը, որ կը ներկայացնէր ՊԱՏԵՀՈՒԹԻՒՆԸ: Արձանին պատուանդանին վերեւ փորագրուած էր այլարանօրէն հետեւեալ երկխօսութիւնը արձանին եւ անցորդին միջեւ:

- Ի՞նչ է ամունդ, ո՞վ արձան:
- Պատեհութիւն:
- Ո՞վ կոփեց ժեզ:
- Լիւսիպառը:
- Ինչո՞ւ համար թեւեր ունիս ու կը կանգնիս ոտքիդ մատներուն վրայ:
- Ցոյց տալու համար, որ հազին ժանի մը րոպէ կը մնամ ու կը չուեմ:
- Ինչո՞ւ մազերդ կախուած են ճակտիդ վրայ:
- Որպէս զի մարդիկ կարենան զիս րոնել, երբ իրենց ժովէն կ'անցնիմ:
- Ինչո՞ւ զիխուդ ետեւը ճաղատ է:
- Անոր համար է, որ երբ շտապ կ'անցնիմ մարդոց ժովէն եւ չեն օգտուիր առիթէն, ալ չկարենան զիս րոնել:

Ով գրասէր, հայրենասէր ու քարեպաշտ հայորդի:

Դուն ես նահատակ ժողովուրդիդ հարազատ զաւակը, որ համեստ աշխատաւորի բոշակովդ հայ թերք ու զիրք կը զնես, եկեղեցի կ'երքաս ու մոմ կը վառես, նուեր ու անդամատուրք կու տաս, հայ մտաւորականը եւ արուեստագէտը կը ժաշալերես, լեզուդ ու հայու ինքնութիւնդ կը պաշտպանես, նոր Տարին կ'ողջունես աղօթանուէր յոյսերով, դուն քէեւ փոքրաբիւ ես ժանակով, բայց մեծահարուստ ես որակով:

Նոր Տարին ժեզի համար է իր լուսաժպիտ խոստումներով. մի վախնար ու մի վհատիր իր անակնկալներէն: Դուն ունիս հայու հոգիդ գօտեպնդող ներքին հզօր ուժականութիւնը՝ ազատ հայրենիքիդ ու տարարախտ ժողովուրդիդ փառք կերտելու:

Նոր Տարին ժուկդ է իր կենսուրախ օրերով: Հաւատա՛ այս նշմարտութեան ու ժալէ ապահով Միածին Որդւոյն ժալած ճանապարհէն ու ամենակարող Տէրը պիտի փառաւորէ ներկայ եւ ապագայ կեանքիդ օրերը անքաւ բարիքներով:

**ՎԱՐԴԱՆ Ա. ՔՀՆՅ. ՏԻՒԼԿԵՐԵԱՆ**

Խոր Հայոցու մէջ նկարագրենք անը առաջազգական հայուսութան եւ առաջազգական հայութանը: Անձնութեան մէջ առաջազգական հայութանը:

Խոր Հայոցու մէջ նկարագրենք անը առաջազգական հայութան եւ առաջազգական հայութանը: Անձնութեան մէջ առաջազգական հայութանը:

**«ԱՏՈՎ ԱՄԷՆՔԸ ՊԻՏԻ ԳԻՏՆԱՆ  
ԹԵՂ  
ԴՈՒՔ ԻՄ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՄ ԷՔ»**

Աստուած՝ բոլոր կրօններու սկզբանական եւ հիմնական հարցը եւ նիւթը է: Կրօնքը համամարդկային երեւոյթ մըն է՝ ներգացական բաժուն խորհուրդը Աստուծոյ: Մտածող, զգացող, որոնող հոգին կը հարցնէ. «Ի՞նչո՞ւ կ'ապրիմ, ո՞ւր կ'երբամ, ի՞նչ է կեանքի էութիւնն ու նպատակը»: Արուեստն ու գիտութիւնը պատասխան մը չ'ունին, որովհետեւ կրօնական տեսութիւնը փաստարկութեամբ կամ նիւթական շօշափելիութեամբ ապացուցանելի չէ, այլ ներհայեցողական եւ հոգետեսական փորձառութեամբ միայն իմանալի եւ գիտանալի է:

Ուստի, ի՞նչ է այդ «ատով»ը որով Յիսուս Քրիստոսի՝ աշակերտները պիտի զանազնուին տարրեր կրօններու հետեւորդներէն: Պետութեան մը հիմքը ընտանիքն է, եւ ընտանիքի մը հիմնատարրը մայրն է:

Ի՞նչ է Քրիստոնեութեան հիմնանիւթը, կորիզը կամ առանցքը, որ կը զատորոշէ քրիստոնեան այլակրօն հաւատաւորներէ: Ի՞նչ պարտ է ըլլալ քրիստոնեայ հաւատացեալի մը բնոյրը կամ բոյրը՝ զինք բնորոշ եւ յատկանշող առանձնայատկութիւնը:

Տիեզերքի համակարգային յայտնարանութիւնը նման է անվերջանալի գոյացութեան մը տեսիլիքին, որ կը հոսի դէպի Աստուածային էութիւն: Այս անսպառ հեղումը, մեր Տէրը Յիսուս Քրիստոս խորհրդանշած է որպէս Սէր: Արեւելքի կրօնական հիմնադիրները գրած են ու տուած բազմաթիւ օրէնքներ ու պատուիրաններ, սկսեալ Համուրապի

բահանայապետ արքայաիշխանէն: Մարդեղեալ աստուածնորդին տուաւ մի միայն մէկ պատուիրան.

«Նոր պատուիրան մը կու տամ ձեզի, որ սիրէք զիրար. ինչպէս ես ձեզ սիրեցի, դուք ալ սիրեցէք զիրար: Երէ դուք զիրար սիրէք, ատով պիտի զիտնան թէ դուք իմ աշակերտներս էք» ...

Յովհ. ԺԳ. 35:

Յիսուս Քրիստոս, «Տասնարաննայ Պատուիրանը» տասնըեւմէկի չվերածեց, այլ, նո՞ր պատուիրան մը տուաւ աշխարհի: «Նոր գինին նոր տիկերու մէջ կը դնեն» ըստ ԱՅ... Մատթ. Թ. 17: Յիսուս Քրիստոս Հին Ուխտի օրէնքներն ու պատուէրները նորին հետ չխառնեց: Լուսահանդերձ նազովրեցին բարձրացուց մարդկութիւնը խաւարէն դէպի լուսաշող հասկացողութիւն, որուն խտացեալ օրէնքն ու պատուէրը աստուածային սիրոյ գերազոյն արտայայտութիւնն է հանդէպ տառապակոծ աշխարհի:

Նազովրեցի Մարգարէին «Ատով պիտի զիտնան»ը, բացայայտօրէն ցոյց կու տայ «զիրար սիրել»ը:

Յիսուս Քրիստոս սէրը սրբագործեց ու նուիրագործեց: Բարձրացուց զայն անձնա-սիրութենէ՝ այլա-սիրութիւն եւ սեռայնասիրութենէ՝ ծառայասիրութիւն եւ զոհարերութիւն:

Սիրել՝ աննիւթական եւ անշօշափելի հոգեխառնում է: Սիրել՝ սրբագործել է չարիքը ներողամտութեամբ: Սիրել՝ մօտենալ եւ հասնիլ է Աստուծոյ ներկայութեան: Սիրել՝ նշմարտութեան գերմարդկային նամրան է եւ զաղտնիքը՝ Աստուծոյ նմանելու:

Գողգորայի սարին վրայ՝ Խաչեցեալին սիրոյ զոհաբերութեամբ պատուցաւ հազար տարիներու խաւարակուու վարագոյրը յայտնաբերելու համար Աստուծոյ սէրը: Հոռմէական անարգ ու նախատական խաչելութիւնը դարձաւ վիշտին սրբութիւնը, հաւատքին զօրութիւնը եւ սիրոյ ծննդագործող երկունքը թիսուսայայտ զոհողութեամբ: Երկու սիրահարները իրար միացնող հոգեղէն կապը ո՞չ դղեակ է ու ո՞չ ուկեղէն պալատ, այլ՝ գոռղական զօրութիւն մը որ ո՞չ նիւթականով բացատրելի է ու ոչ շօշափելով, այլ հոգեղգաց յափշտակութեամբ մը միայն:

Տունը եւ տան կարասիները, անայլայլ ու ներդաշնակ սիրոյ մը՝ նիւթական եւ շօշափելի արդիւնքը պէտք է ըլլան: Բազմադարեայ ճախրանք արտայայտող հոյակապ ուխտավայրերու եւ եկեղեցիներու օղակաւորումը, հայրենիք մը կամ գաղութ մը, անպատճառ ժրիստոնէական սիրոյ ապացոյցները չեն ներկայացներ, այլ կրնան ըլլալ նաև դրամատիրական կամ փառատեհնչութեան ունայնամտութիւններ: Կարգ մը փարթամ ու գեղեցկատեսիլ տուներու մէջ գահակալող ոգին ո՞չ սէրն է ու ո՞չ ալ միասնականութիւնը, այլ՝ տիրութիւնը, յուսահատութիւնը եւ անձնասպանութիւնը իրը հետեւանք:

Պատմութիւնը գրած ենք մեր սրբատեղիներուն եւ ուխտատեղիներուն, Աղքամարին, Անիի եւ Ս. Էջմիածինի: Կ'արծէ ակնարկ մը նետել Անի բաղաժին: ԱԱ մէկուկէս իիլումբրով՝ մէկ իիլումբր տարածութեամբ բաղամ մըն էր, 100,000 հաշուող բնակչութեամբ: Տասներորդ դարում՝ ան կը մրցէր Պողիսի հետ, Պաղտատի եւ Գահիրէի հետ: Հազար ու մէկ եկեղեցիներ ունէր բազմազան ճարտարապետական գեղեցկութիւններով: Սակայն...:

«Մեծատունները փարթամացել էին տնանկների ֆրտինով, վաշխերով ու անիրաւութիւններով, անողորմ էին աղքատների հանդեա, հակված էին մեղկ կեանքի, չէին խորշում կեղտոտ գործերից.. (Հայկ. Հանրագիտարան էջ 408, Ա. հատոր):

Ինչո՞վ պիտի գիտնայ աշխարհ թէ մենին աշակերտներն ու հաւատաւորներն ենք թիսուս Քրիստոսի: Ի՞նչ է Անոր հետեւորդներ եւ հաւատացեալներ ըլլալուն ապացոյցը: Եկեղեցակառոյց տաճարներն եւ աղօթասաց ուխտատեղիները: Ոչ երբեք, որովհետեւ անոնք կրնան կառուցուիլ անձնական փառքի եւ արուեստի սիրոյն անիրաւութեամբ շահուած դրամով: Անոնք կրնան դառնալ յիշատակարան եւ բանդակազարդուած յուշարաններ վկայակոչելու խնկելի եւ անբառամ յիշատակը մեր անցեալ հաւատին: Այսօր, թիսուս Քրիստոս ապացուցանելի է մի միայն մեր ծառայափրութեամբ եւ միասնականութեամբ: «Սիրեցէ՛ք զիրար ինչպէս ես ձեզ սիրեցի»ն՝ սիրել է անյիշաչարութեամբ եւ ներողամտութեամբ:

Սէր բառը չէ ստեղծուած բարոգուելու եւ բանաստեղծելու համար, այլ՝ թիսուսի պատուիրած սէրը՝ կիրարկուելու համար արտասանուեցաւ անսուտն շրբներէ: Աստուածային ստեղծագործ Սէրը խոնարհեցաւ (թաճարացաւ, մարդացաւ) աշխարհ, պարգևելու սիրոյ իմացական կեանք մարդ՝ ի՞նք եւս բարձրանալո՞ւ է դէպի տիեզերական Սէրը եւ Կեանքը՝ ուր պիտի գտնէ իր Արարիչը եւ Տէրը:

Այս իրանը եւ դիւցազնական խոյանքը դէպի Աստուած եւ մարդ, սէր բառին հոլովումով չիրականանար, այլ՝ զոհաբերութեամբ ու նուիրումով: Ինչպէս

կայ մեռեալ հաւատոք, կայ ճահեւ մեռեալ սէր: Սէրը... Յիսուսի պէս չաչարուած, խաչուած ու բաղուած բառ մըն է, պարտ է զայն յարուցանել:

Սիրոյ եւ յոյսի կազդուրիչ եւ ապաքինող ներշնչումի կարիքը ունին ներկայ եկեղեցիները, ընտանիքները եւ ժաղաքական կուսակցութիւնները: Ապա թէ ոչ, մեր հայրենասիրութիւնը, եկեղեցասիրութիւնը եւ համակեցական սէրը՝ մեռեալ կամ այլասերած սէր է:

Երկու հազար տարիներէ ի վեր յաղթանակած է Յիսուսի սէրը կարգ մը հաւատացեալներու կեամբէն ներս: Ինչո՞ւ, որովհետեւ լուսաշող Յիսուս սիրեց մարդկութիւնը անհամեմատ հորիզոնով եւ խորացումով: Անոր սէրը անհանգրուան է, անսկիզբ եւ անվախնան: Ան զիտցաւ, որ աշխարհի հետ խօսելու միակ լեզուն սէ՛րն է: Աշխարհի ներկայ գոյավիճակը պատրաստութեան եւ կարգապահութեան վարժութիւն մը ըլլալու է գալիք Աստուծոյ Թագաւորութեան, Սիրով ժաղաքացիութեան համար:

Սիրոյ եւ նուիրումի, զոհողութեան եւ անջիշաչարութեան լեզուն Յիսուս շանաց սորվեցնել իր աշակերտներուն: Հայրենասիրութիւնը, ընտանիքի սէրը եւ եկեղեցասիրութիւնը երէ ընդելուզուած չեն Յիսուս Քրիստոսի՝ սիրոյն մէջ, մեր սիրելու շանին ու գտումը պարզ

ձեւակերպութիւն մըն է, չ'ըսելու համար կեղծաւորութիւն:

«Տէրոցը առջեւէն լեռները ժակող ու ապառաժները կոտրող մեծ ու սաստիկ հով եղաւ, բայց Տէրը այն հովին մէջ չէր. եւ հովին ետեւէն գետնաշարժ եղաւ, բայց Տէրը գետնաշարժին մէջ չէր. ու գետնաշարժին ետեւէն կրակ եղաւ, բայց Տէրը կրակին մէջ չէր. եւ կրակին ետեւէն մեղմ ու բարակ ճայն մը կը լսուէր: Ու եղիա զանիկա լսածին պէս՝ իր վերարկուովը երեսը ծածկեց, ու եղաւ ժարայրին բերանը կայնեցաւ. ու ահա անոր ճայն մը եկաւ ու ըսաւ, «Ով եղիա, հոս ի՞նչ բան ունիս»:

Գ Թագ. ԺԹ. 9-13

Եղիա մարգարէին սոյն փորձառութիւնը, որ պատահեցաւ Քրիստոս 900 տարի առաջ, ապացուցանելի բացայայտութիւնն է երկինքն, թէ աստուածային միջամտութիւնը «մեղմ ու բարակ ճայն»ով (սիրով) կը գործադրուի ու ո՛չ գետնաշարժով կամ փորդիկներով:

Խոնարհին Յիսուս Քրիստոսի անժամանցելի պատուէրին:

«Դուք ալ սիրեցէք զիրար»ին առջեւ եւ ուխտեն դառնալ սուրբ սիրոյ շահակիրները եւ հետեւորդները անպարտելի Յարուցեալին:

ԱԼ ՊԵՏ ՆՈՐԱՏՈՒՆԿԵԱՆ

## ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԻ ՔԱՀԱՆԱՅՈՒԹԻՒՆԸ

Այլ կրօններու կարգին, քրիստոնէական կրօնական դրութեան մէջ եւս բահանայութիւնը կեղրոնական դիրք գրաւած է: Նոր Կտակարանի բահանայութիւնը շատ մը ձեւերով շարունակութիւնն է Հին Կտակարանի Քահանայութեան: Յիսուս նանցաւ եւ օրինական գտաւ Հին Կտակարանի բահանային պաշտօնը իրքեւ Աստուծոյ ծառայ եւ պաշտօնեայ: Երբ ան բրորտ հրեան թժշկեց, անոր ըսաւ. «Գնա եւ դու՛ ֆեզ բահանային ցոյց տուր» (Մատթ. 8:4, Մարկ. 5:14): Սակայն, նոր Կտակարանի սերտողութիւնը Յիսուսի կեանի պատմութեան, ցոյց կու տայ որ հրեայ բահանայապետութիւնը, ներառեալ օրէնքի ուսուցիչներու ու ժողովուրդի երէցներ, տեսնելով՝ նազովրեցի վարդապետին՝ բարոզչութեան յաջողութիւնը եւ անոր հետեւորդներուն օր ըստ օրէ բազմացումը, սկսան հալածել զայն կասեցնելու համար Յիսուսի ազդեցութիւնը:

Հրեայ բահանայապետութեան համար վտանգը ակներեւ էր, որովհետեւ անոնց ուշադրութենքն չվրիպեցաւ երը Յիսուս իր բարոզած նոր վարդապետութեամբ Շարաբ օրը յարգելու հարցին կապակցութեամբ, խախտելով երրայական օրէնքը յայտարարած էր. «Մարդու Որդին Տէրն է Շարաբին» (Մատթ. 12:1-7, Մարկ. 9:23-27, Ղուկ. 6:1-5): Նաեւ, ան բնադատական խօսքերով պախարակած էր Խարայէլի կրօնական իշխանութիւնը եւ բահանայապետական դասը (Մատթ. 21:45-46):

Հրեաներ յաջողեցան վերջ տալ Յիսուսի կեանքին, բայց ինչպէս պատմութիւնը ցոյց կու տայ, անոր Մահը, Յարութիւնը եւ Համբարձումը

բանդեց Հին Կտակարանի բահանայական կառոյցը: Յիսուսի բարոզչութիւնը զինք դարձուց կեղրոնական դէմքը նոր Կտակարանի բահանայապետութեան, որովհետեւ ան խիզախութեամբ, իշխանաբար պատգամեց, թէ «Տաճարէն աւելի մեծ մէկը կայ հոս» (Մատթ. 12:6), «Քանդեցէ՛ այս տաճարը, եւ երեւ օրէնք ես կրկին պիտի վերաշինեմ զայն», (Յովի. 3:19), «Մարդու Որդին, ինքն ալ, չեկա՞ւ ուրիշներու կողմէ սպասաւորութիւն ընդունելու, այլ սպասաւորելու եւ իր կեանքը շատերու համար որպէս փրկագին տալու» (Մարկ. 10:45):

Քրիստոսի հաստատած նոր բահանայութեան մասին անդրադառնալով, երրայեցիներուն ուղղած նամակին մէջ Պողոս Առաքեալ կը հաստատէ, թէ քրիստոնէական հաւատելը աւելի վսեմ ու բարձր ըլլալով՝ փոխարինած է Հին Կտակարանեան պատմութիւնը կաղապարները, որովհետեւ «Քրիստոս, ինքն իրեն չ'առա բահանայա-պետութեան պատիւը, այլ՝ զայն ստացաւ Աստուծմէ, որ իրեն ըսաւ. «Դուն իմ Որդիս ես, այսօ՛ր ֆեզ ծնայ», իսկ ուրիշ տեղ մը կ'ըսէ. «Դուն յախտեան բահանայ ես, Մելքիսեդեկ բահանային պէս:»

«Ան փրկութեան պատճառ եղաւ բոլոր անոնց համար՝ որոնք իրեն կը հնազանդին» (5:5-10):

Պողոս Առաքեալ Ղետական բահանայութեան անկատար ըլլալը մատնանշելով կ'ըսէ. «Գիտենք, թէ Ղետացիներու բահանայութիւնն էր հիմք սրբութեան այն օրէնքին, որ Խարայէլի ժողովուրդին տրուեցաւ: Արդ, երէ կարելի ըլլար այդ բահանայութեան միջոցաւ կատարելութեան հասնիլ, Աստուծ ի՞նչ պէտք պիտի ունենար նոր բահանայապետ

մը տալու Մելքիսեդեկի օրինակով եւ ոչ՝ Ահարոնի բահանայութեան շարունակութենէն (7:11): Բացայայտ է, որ նախկին պատուիրանը մէկդի կը դրուի, անգօր եւ անօգուտ ըլլալուն համար, որովհետեւ Օրէնքը չկրցաւ ունէ բան կատարելութեան հասցնել. եւ իհմա մեզի տրուեցաւ աւելի լաւ յոյս մը, որով Աստուծոյ կը մօտենանք» (7:18-19):

**ՀԱՄԱ** Առաքեալին, նոր բահանայութիւնը երդումով տրուած է եւ յախտենական է, որովհետեւ «աստուածային երդումով տրուած խոստումը, որ Օրէնքէն աւելի ետք տրուեցաւ, բահանայապես կը կարգէ Որդին, որ այլեւս յախտենապէս կատարեալ է (7:28). մենք ունինք այնպիսի բահանայապես մը, որ ամենազօր Աստուծոյ արոռին աջ կողմը նստած է, երկինքի մէջ, իրեւ պաշտօնեայ՝ երկնաւոր Սրբարանին, այսինքն այն եշմարիտ խորանին՝ որ Տիրոջ ձեռնով կանգնուած է եւ ոչ թէ մարդոց (8:1-7): Քրիստոս եկաւ, որպէս զալիք նոր կարգերուն բահանայապետը... մտաւ Սրբարանը, ոչ թէ նոխազներու եւ ցուկերու արիւնով, այլ՝ ի՞ր իսկ սեփական արիւնով, անով մեզի համար յախտենական փրկութիւն ապահովելով... Քրիստոս նոր Ուխտին միջնորդը եղաւ, բանի իր մահով բաւեց այն յանցանեները, որոնք առաջին Ուխտի ժամանակաշրջանին գործուեցան, որպէս զի Աստուծոյ կողմէ հրաւիրուած մարդիկը խոստացուած յախտենական կեանքը ժառանգեն (9:11-15): Եկեղեցին որպէս մարմինը Քրիստոսի եւ իրը նոր հսրայէլ կոչուած է միջնորդի դեր կատարել Աստուծոյ ու մարդոց միջեւ: Պետրոս Առաքեալ իր Առաջին Ընդհանրական նամակին մէջ կարեւորութեամբ կը շեշտէ նոր Ուխտի բահանայութեան տրուած այս կարեւոր պաշտօնը, թէ «Այսպիսով դուք ալ, որպէս կենդանի բարեր,

Քրիստոսի վէմին վրայ կը կառուցուիր՝ իրեւ հոգեւոր տաճար. իւրաքանչիւրդ կը դառնավ անարատ բահանաներ եւ Յիսուս Քրիստոսի միջոցաւ հոգեւոր ընդունելի պատարագ կը մատուցանէ Աստուծոյ... դուք ընտրուած ցեղ մըն էք, բագաւորելու կոչուած բահանաներ, եւ Զեր պարտականութիւնն է բարոզել գօրութիւնը անոր՝ որ ժեզ խաւարէն իր սեանչելի լոյսին կանչեց» (Զ:5:9):

Յայտնութեան Գիրքին մէջ, Յովիաննէս Առաքեալ անդրադառնալով Պետրոսի բահանաներու բագաւորութիւն տարազին՝ կ'ըսէ. «Յիսուս Քրիստոս որ մեռելներէն յարութիւն առնողներուն առաջինն է եւ երկրի բագաւորութիւններուն իշխանը, մեզ սիրեց եւ իր արիւնով մեր մեղեքերուն շղթաները փշրեց, ու մեզ ըրաւ բահանաներու բագաւորութիւն մը, ծառայելու Աստուծոյ՝ իր Հօր (1:5)... անոնք Քրիստոսի հետ հազար տարի պիտի բագաւորեն» (Զ0:6):

**ՆՈՐ ԿԱՐԱՑԻՆ ՄԷՋ** ներկայացուած բահանայութիւնը խմբային միացեալ իշխանութիւն է: Քրիստոնեայ համայնքի պաշտօնեան կամ առաջնորդը իրը բահանայ չէ յիշատակուած: Կորնթացիներուն յղած առաջին նամակին մէջ Պողոս Առաքեալ կը բացայայտէ. «Դուք թէպէտ առանձին-առանձին անդամներ էք, բայց միասնաբար կը կազմէք Քրիստոսի մարմինը: Այդ մարմինն, այսինքն՝ եկեղեցին մէջ Աստուծ բագմարի անդամներ կարգեց զանազան ծառայութեանց համար. նախ՝ առաքեալները, երկրորդ մարգարէները, երրորդ ուսուցանողները, ապա՝ հրաշագործ գօրութիւն ունեցողները, եւ դեռ՝ թշշկելու շնորհի ունեցողները, ուրիշներուն օգնելու ընդունակները, վարչական կարողութեամբ օժտուածները, յափշտակութեան մէջ լեզուներ

խօսողները եւ այդ լեզուներով խօսուած ը մեկնարանելու ատակ մարդիկը» (12:27:28): Առաջին անգամ ըլլալով, Կղեմէս Հռոմէացին Կորնքոսի գրած նամակին մէջ (96 թուին) աւագ բահանայ, բահանաներ յորշորումը տուած է քրիստոնեայ երեցներուն. իսկ, թ. դարու սկիզբին, Իգնատիոս Անտիոքացին յետ առաքելական շրջանի եկեղեցւոյ պաշտօնէութիւնը Եպիսկոպոս, բահանայ, սարկաւագ եզրով արձանագրած է՝ Զմիւնիացիներուն ուղղած իր գրութեան մէջ: Հետագայ դարերուն, նոր Կտակարանի բահանայութիւնը զարգացած ու դասաւորուած է այսօրուան նուիրապետական կարգերով:

**Մելքիսեդեկի ինքնութիւնը**  
Երրայեցիներուն գրած նամակին մէջ, Պողոս Առաքեալ կարեւորութեամբ կը շեշտէ Յիսուս Քրիստոսի յաւիտենական բահանայութիւնը, որուն իրը նախատիպ, օրինակ կը բերէ Մելքիսեդեկի բահանայ-քագաւորը:

**Հին Կտակարանին մէջ** խորհրդաւոր անձնաւորութիւն մըն է Մելքիսեդեկի, որ կրօնական գրականութեան մէջ ասուպի նման երեւցած ու անհետացած է: Առաքեալը իմնուելով Ծննդոց Գիրքին վրայ (14:17-20), հետեւեալ հակիրճ տեղեկութիւնը կու տայ.- «Այս Մելքիսեդեկը Սաղէմի քագաւորն էր եւ բարձրեալ Աստուծոյ բահանան, որ Արքահամը դիմաւորելու եղաւ, երբ անիկա պատերազմէն կը վերադառնար, քագաւորները պարտութեան մատնելէ

ետք. եւ Մելքիսեդեկ օրինեց Արքահամը: Իսկ Արքահամ իր ամրող աւարին մէկ տասներորդը անոր տուաւ» (Երը. 7:1-2): Առաքեալը անոր մասին յաւելեալ ծանօթութիւն տալով կ'ըսէ. «Նախ Մելքիսեդեկ անունը կը նշանակէ արդարութեան քագաւոր: Երկրորդ, քագաւոր Սաղէմի՝ կը նշանակէ քագաւոր խաղաղութեան: Մելքիսեդեկի ո՛չ հայրը յայտնի է, ո՛չ մայրը, եւ ո՛չ ալ ծագումը. իր կեանին ո՛չ սկիզբը գիտենի եւ ո՛չ ալ վախճանը: Նման է Աստուծոյ Որդիին. մշտնչենական բահանայ է» (7:2-3):

**Մելքիսեդեկի** անուան յիշատակութեան կը հանդիպին նաև Սաղմոսագիրքին մէջ, ուր Դաւիթ քագաւոր երուսաղէմը գրաւելէ ետք, խոստում կը ստանայ Աստուծմէ ժառանգելու Մելքիսեդեկի բահանայ-քագաւորութիւնը. «Երդուաւ Տէր եւ ոչ եւս զղացի. թէ դու ես բահանայ յաւիտեան ըստ կարգին Մելքիսեդեկի, եւ Տէր ընդ աշմէ բումմէ» (110:4):

**Մարկոսի Աւետարանին մէջ.** Յիսուս իր ինքնութիւնը կը յայտնաբերէ իրրեւ Դաւիթեան Մեսիայի (12:35-37). եւ երէ Յիսուս Դաւիթեան Մեսիան է, ուրեմն ինքն է յաւիտենական բահանայապետը Մելքիսեդեկի նման:

**Պողոս Առաքեալի նամակը** երրայեցիներուն՝ կը մատնանշէ Ղետական-Ահարոնեան բահանայութեան անկատարութիւնը, Յիսուս Քրիստոսի գերակայութիւնը եւ աստուածային երդումով հաստատուած նոր բահանայութեան անժամանցելիութիւնը, որովհետեւ «Յիսուս գերազանց ուխտի մը երաշխաւորը եղաւ» (7:29):

**ԲԱԲԴԻՆ ԹՕՓՃԵԱՆ**

## Ո՞ԻՐ Է ԺՈՂՈՎՈՒՐԴՅԸ

Հարցում մըն է այս որ յաճախ կը լսուի, քայց որու պատասխանը այնքան ալ հեշտ կարելի չէ ստանալ:

Հայ ժողովուրդի համար իր տունը, դպրոցը եւ եկեղեցին եղած են այն երեք կենդանի սիւները որոնք պահած են զինք կանգուն այսման դարեր իր պատմական հայրենիքին, ինչպէս եւ ամէկ հեռու օտար երկիրներու մէջ:

Հայը շինած է իր տունը եւ խնամած ընտանիքի անդամները խղճմտօրէն, սիրով եւ անընկելի կամքով: Պաշտպանած է զայն ամէն տեսակի փորձանեներէ կուրծք տալով ներքին եւ արտաքին անմարդկային հալածանեներու եւ խոռվուրիւններու: Հայու տունը եղեր է ամուր բերդը որու պատերուն ետին հայրն ու մայրը եւ զաւակները ապահով զգացած են իրենն զիրենն սիրոյ տաքուկ օճախովը որ միշտ եղած է վարվուն եւ յուսադրիչ:

Հապա դպրո՞ցը, այս ազգին կենսունակուրեան երկրորդ կենդանի սիւնն է: Ան ալ, զաւակը կեանիքի կանչող, անոր մտքի աչքը լոյս աշխարհին բացող օրանն է եղած: Հոն է սկսած անոր իմացական զարգացման նանապարհը: Մնողական հոգատարուրիւնը իր հովանին տարածած է ոչ միայն ֆիզիքական հանգիստին եւ պէտքերու գոհացման վրայ՝ ընդհանրապէս, այլ անոր մտքի լուսաւորուրեան վրայ՝ մասնաւորապէս:

Իրաւացիօրէն, հպարտ է ծնողէք երր կը վկայէ իր զաւակի յառաջդիմուրեան մասին, երր կը տեսնէ անոր մէջ նախանձ առաւել եւս յաջողելու իր ընդգրկած ասպարէզին մէջ: Դպրոցը հայուն ոչ միայն ուսուցած է, այլ մշակած է հայորդիի հոգին քարոյական ապրումներու ընդգծումներովը, որպէս զի ան արժանանայ «մատով ցուցուելու»

իր սրբակեաց եւ օրինակելի անհատ: Ի վերջոյ, հայ դպրոցը եղեր է դարբնոցը մշակոյրի հերոսներուն որոնք դժուարին պայմաններու մէջ իսկ մէկդի չեն դրած իրենց գրիչը մերժելով ստեղծել:

Երրորդ կենդանի սիւնը հայ մարդուն եղեր է անոր եկեղեցին: Հրաշեով ներշնչուած եւ մեծ զոհողուրիւններով հաստատուած հայուն եկեղեցին անոր հոգեւոր տունն է: Ահա թէ ինչպէս մօտ 1700 տարիներէ ի վեր կայ ան, նախ իր հիմք դրած հայրենի հողին վրայ եւ ապա՝ դժբախտ իրադարձուրեանց հետեւանենով, վերահաստատուած օտար հողերու վրայ: Բայց հոն հիմք դնելէ ետք ինքզինք օտար չէ զգացած, քայց անոր հետ լեզու գտնելով կ'ապրի եւ կը շնչէ եւ կը ստեղծէ: Կ'ապրի եւ կը գործէ իր ժողովուրդի նամրով հիւրընկալ ժողովուրդներու միջավայրին մէջ միշտ հպարտ իր անցեալով եւ աշխարհի տուած իր մշակոյրով եւ հոգեւոր ներդրումներով: Հայու եկեղեցին եղեր է անոր համար այն միակ յենարանը որուն ան կորնի եւ որու վրայ ունենայ վստահուրիւնը թէ պիտի հոգատարուի անկէ եւ ստանայ գոհացումը իր հոգիի սնունդին:

Բայց ո՞ւր է որ կը տրուի այս կենսական սնունդը եթէ ոչ ապահովարար այդ նոյն եկեղեցին մէջ՝ մասնաւորար, եւ ժողովուրդի տուններուն, դպրոցներուն եւ աշխատավայրերուն մէջ՝ ընդհանրապէս: Այս կը նշանակէ որ եկեղեցւոյ գործերու վարողուրեան պատասխանատու մարդիկ ո՛քան կարեւորուրիւն պէտք է տան պաշտամանց կանոնաւոր կատարման:

Հոս է որ ներկայ հաւատացեալը ոչ միայն պիտի հիանայ երգերու գեղեցկուրեան եւ երգողի ձայնին վրայ,

այլ պիտի ըմբռնէ թէ ըսուած խօսքի բառերը ինչ կ'ըսեն իրեն, եւ թէ ինչ օգտուելով անոնց ուսուցումնէն պիտի վերադառնայ իր աշխարհը ապրելու եւ գործելու հոգեւորապէս աւելի առողջ եւ երջանիկ կեանք մը իր ընտանիքէն ներս եւ դուրս:

Հարցը այս է սակայն. ո՞րքանով կը բաշխուի այդ սնունդը հայ մարդուն: Թերեւս հարցումի պատասխանը պէտք է փնտուել այն հետաքրքութեան մէջ որ հայ մարդը կը ցուցարերէ եկեղեցական պաշտամանց իր ներկայութեամբ: Ուրեմն՝ տեսնենք եւ հաշուենք թէ ինչ է թիւը անոնց որոնք հոն են եւ գոհացում կը ստանան կատարուածներէն եւ ըսուածներէն:

Յստակ է որ համայնքի միայն փոքր մասը ներկայ կ'ըլլայ պաշտամունքներուն: Հապա մնացած մեծ թիւը: Անոնք ուրիշ գործերով զրադաշ են, եւ կամ հոգեւոր պահանջը չեն զգար եկեղեցի երթալու: Մէկէ աւելի պատճառներ կան այս կացութիւնը բացատրող: Վերլուծենք հարցումներով:

Առաջին հարցում. ինչո՞ւ մեծ թիւով մարդիկ ներկայ կ'ըլլան եկեղեցւոյ մէջ երք մկրտութիւն, հարսանիք եւ կամ քաղման պաշտօն մը կը կատարուի: Թերեւս ըսուի. եկողները մասնաւոր հրաւէր ստացած են եւ կամ ընտանիքի անդամներ են, այս պատճառով պարտ կը զգան անպայման ներկայ ըլլալ:

Նկատի առնենք հետեւեալը. եկեղեցին մեր հաւատացած Աստուած Յիսուսի տունն է, եւ Ան մեզ կը հրաւիրէ որ գոնէ շարարը օր մը՝ Կիրակի օր, ժամի մը ժամուան համար ժով ժովի զանք, աղօթենք միասին, յայտնենք իրեն մեր շնորհակալութիւնը եւ փառարաննեն իր անունը:

Արդիօք մեր ազգականներու եւ բարեկամներու հրաւէրը աւելի՞ արժէք ունի ժան թէ Յիսուս Փրկչին, որուն

անունով մենք քրիստոնեայ կը կոչուինք: Ուրեմն, աւելի դիւրին է մեզ մերժել Անոր հրաւէրը եւ ընդունիլ աշխարհի մարդոց տուածը:

Երկրորդ հարցում. Ինչո՞ւ մեծ թիւ մարդիկ ներկայ կ'ըլլան բատերական ներկայացումներու եւ կամ սրուտական խաղերու, շատ աւելի մեծ թիւով ժան թէ եկեղեցական պաշտամունքներու: Թերեւս ըսուի. առաջինները հետաքրքական են եւ հոն բան մը կը սորվինք: Հոն բազմարի մարդոց կը հանդիպինք եւ կը ծանօթանանք: Եռոնց կամ սրուտական շուրջին յաշողութեան նպաստել:

Յիշենք, շատ պարզ է որ բատերգութեան լեզուն մեր ամէնօրեայ գործածած լեզուէն տարրեր է, բոլորովին մեզի անծանօթ: Բայց երբ հոն երրանք չենք պահանջեր որ մեր գիտցած լեզուով ներկայացնեն խաղը: Կը նստինք եւ համբերութեամբ: Հապա հոն կատարուող երգեցողութիւնը: Վատահօրէն գեղեցիկ է հակառակ մեզի ծանօթ չ'ըլլալուն: Բայց հանգիստ կը նստինք եւ մտիկ կ'ընենք:

Եկեղեցւոյ մէջ երգուած շարականներն ու մեղեդիներն ալ ունին իւրայատուկ գեղեցկութիւն: Ինչո՞ւ անհամբեր կ'ըլլանք եւ շուտով տուն երթալու մասին կը մտածենք ժանի մը վայրկեան եկեղեցւոյ նստարաններուն նստելէ ետք: Արդիօք նոյնը կ'ընենք երբ սրուտական խաղերու ներկայ ըլլանք: Նախ խոշոր գումար մը կը վեճարենք դաշտավայրը երթալու տումս գնելով, եւ ապա գոնէ երեք ժամ տեսողութեամբ կը նստինք չոր ու ցամաք նստարաններու վրայ եւ երեք չենք անդրադառնար որ ժամեր անցեր են: Իսկ եկեղեցական պաշտամանց պարագային ժամերը չեն, այլ վայրկեանները կը հաշուենք թէ ո՞րքան շուտ իր աւարտին պիտի հասնի պաշտամունքը:

Այս բոլորը ըստով հանդերձ պէտք է ըսկել որ կան որոշ իրողուրիւններ, օրինակ ինչպէս լեզուի եւ պաշտամանց միօրինակութեան պարագաները, որոնց դէմ դժուար է արդարացնեցին պատասխան գտնել: Ճշմարիտ է, օրինակի համար, որ Հայց. եկեղեցւոյ լեզուն իր գրական, պատմական եւ իմաստի տեսանկիւնէն դիտելով յստակ արժէք ունի, սակայն խօսակցութեան լեզուն չէ այսօրուան հայուն:

Տրուած ըլլալով որ արտասահմանի մէջ շատ աւելի մծե է թիւր հայորդիներու, քան թէ հայրենիքի մէջ ապրողներուն, առաջինները ուրեմն պարտաւորուած են օրական գործի ժամերուն գործածել իրենց բնակած երկրի լեզուն: Տրուած ըլլալով նաև որ հայորդիներու ջախչախիչ մեծամասնութիւնը ոչ-հայ դպրոցներու չգոյութեան պատճառով, ինն խօսուած եւ գործածուած լեզուն իրենց բնակած երկրի լեզուն է որը իրենք ալ պէտք է խօսին, մասնաւորաբար երբ շրջանաւարտութենէ ետք կեանի շուկայ իշնեն իրենց օրապահիկը շահելու համար: Անոնք պարտադիր պէտքը պիտի ունենան տեղույն լեզուն գործածելու: Շուկան հայերէն խօսելով չենք կարող մեր օրապահիկը շահիլ:

Հարց է ուրեմն, թէ այս կացութեան դիմաց եկեղեցւոյ գործերու վարողութեան պատասխանատու անձինք ի՞նչ պէտք է ընեն:

Առաջին. թերեւս եկեղեցական պաշտամունքներու համար տարրերող ժամեր պէտք է նշանակեն ուր դասական, գրական լեզուն զատ ժամապաշտութիւն կատարուի աշխարհարար ինչպէս նաև ժողովուրդի բնակած երկրի լեզուով:

Երկրորդ. Որեւէ ծիսակատարութիւն, ներառեալ բոլոր Խորհուրդները, Սուրբ Պատարագ, Մկրտութիւն, Պատկանական Թաղում պաշտուին ներկաներուն

եւ ենթականերուն հասկնալի լեզուով: (Հետաքրքրական է նշել որ վերջին երեք արդէն գրեթէ ամէն տեղ կը գործադրուին ըստ պահանջի, բարի արդիւնքով՝ առանց վերին իշխանութեան որոշումին եւ կամ հրահանգին: ) Նոյնը պէտք է ընել Սուրբ Պատարագի մատուցման պարագային:

Երրորդ. Եթէ եկեղեցին եւ իր պաշտօնէութիւնը ուսուցիչն է ժողովուրդին, ուրեմն պարտի ուսանող մնալ, քաջ գիտնալով որ իր դէմ նստողը եւ ըսածը ունկնդրողը ունի սորվելու տրամադրութիւնը ամենապարզ միտքէն մինչեւ ամենարարդը, որ գիտէ նաև թէ ուսուցիչը ունի՝ պատրաստութիւնը ուսուցանելու:

Չորրորդ. Ճիշտ է, ինչպէս արդէն ակնարկուեցաւ բատրոնի եւ սորտական խաղերու ներկայ եղողներու նստելու համբերութեան մասին, թէ ինչպէս եկեղեցւոյ պաշտամանց ներկայ եղողները չունին այդ չափի համբերութիւն: Ինչո՞ւ մէկի պարագային ունին, իսկ միւսին ոչ: Վասն զի առաջինի պարագային մտքով եւ մարմնով կը մասնակցին բեմադրութեան եւ կամսրօրտի խաղերուն: Իսկ եկեղեցւոյ պարագային կու գան, կը նստին եւ մտիկ կ'ընեն առանց որեւէ բաժին վերցնելու: Մարդ ո՞րքան ժամանակ կրնայ համբերել լուռ մնալու:

Հինգերորդ. Վերջին խօսի մը պաշտամունքի երկարութեան եւ միօրինակութեան մասին: Ճիշտ է եւ իրաւ: Հայց. եկեղեցւոյ կիրակնօրեայ պաշտամունքները գոնիք երեք կամ աւելի ժամ կը տեւեն, երբ քահանան ամբողջութեամբ եւ կանոնաւոր կերպով կատարէ զանոնք: Կան Գիշերային եւ Առաւոտեան ժամերգութիւնները, Սուրբ Պատարագը, երկլեզուեան ժարողները եւ յանախակի խնդրուած Հոգեհանգիստները: Ուրեմն այսպէս եթէ առաւոտեան ժամը 9էն սկսի պաշտամունք պիտի տեւէ

առ նուազն մինչեւ կէսօրուան ժամը 12ը երէ ոչ աւելի ուշ:

Ո՞վ է այն անձը որ եկեղեցի պիտի գայ եւ լոելեայն ունկնդրէ այս բոլորը առանց քառ մը հասկնալու։ Թերեւս ժամը հասած է որ գոնէ արար աշխարհ տարտղնուած Հայց. եկեղեցին վերաբենէ իր պաշտամանց կանոնը եւ խմբագրէ ժողովրդեան հասկացողութիւնը եւ մասնակցութիւնը պահանջող ժամերգութիւններ, ինչպէս եւ Սուրբ Պատարագ, ուր ան՝ ժողովուրդը, երգէ եւ աղօրէ բոլորին հետ ելլելով իր կղզիացումէն եւ լուր մնալու դիրքէն։ Այս վաճականներու

կենցաղը պէտք է ըլլայ:

Ահա այս բոլորով ժողովուրդը պիտի գտնէ իր տեղը եկեղեցւոյ կեանին մէջ իրը ապրող եւ գործող վկան աստուածային այն պատգամին որ եկեղեցին հիմնող Փրկիչը տուաւ իրենիններուն, դառնալ «Մի հօտ եւ մի հովիւ»։

Ահա այսպէս անհատ քրիստոնեան իր հաւատակիցներու հետ Աստուծոյ տան մէջ համախմբուած պիտի գայ սրտով եւ հոգիով պաշտելու ամենազօր Հայր Աստուածը, Միածին Որդին Յիսուս Փրկիչը եւ միխիթարիչ Սուրբ Հոգին։

## Ա.Ս.ՅՈՒ.Ա.Շ ՃԱՄԲՈՐԴԵՑ ԴԷՊԻ ԵՐԿԻՐ

Ի՞նչ սմանչելի օր է այսօրը։ Համայն մարդկութիւնը կը ցնծայ հոգիով ականատես ըլլալով տիեզերական արժողութեամբ քացառիկ դէպի մը՝ ծնունդը Յիսուս մանուկին, Հրէաստանի Բերդեհէմ բաղաքի մսուրներէն միոյն մէջ։ Կա՞յ մէկը որ անգէտ ըլլայ անոր ծննդեան մանրամասնութիւններուն որոնն այն պարզութեամբ՝ եւ սակայն հոգեւոր խորը իմաստով, արձանագրուած են նոր Կտակարանի աւետարաններուն մէջ։

Յովսէփի եւ Մարիամ անուն ամոլը մեծ քագաւոր Պաւիրի տունին եւ սերունդին պատկանած ըլլալով կու գան Բերդեհէմ արձանագրուելու Հռովմի հրամանով պահանջուած մարդահամարին։ Մարիամի յղութիւնը իր վերջին օրերուն հասած է արդէն եւ ան պատրաստ է իր անդրանիկ զաւկին ծնունդ տալու։

Բերդեհէմ հիւրանոցները լցուած են եւ Յովսէփ սենեակ չի կրնար պահովիլ Մարիամի եւ իր համար, քացի տրամադրելի մսուրէ մը ուր պիտի անցըննեն օրերը մինչեւ մարդահամարին արձանագրուելու պահը։

Ի՞նչ սմանչելի եւ հրաշալի օր է այսօրը, վասնզի ախոռին մէջ կը ծնի

Յիսուս մանուկը կենդանիններու շունչին եւ նայուածքին տակ։

Վստահօրէն, տիեզերքի ստեղծագործութենէն ասդին միլիոնաւոր ծնունդներ տեղի ունեցած էին, քայց անոնցմէ եւ ոչ մէկը եղած էր այսման նշանակալից, խորհուրդով լի եւ սրտագրաւորքան Յիսուս մանուկի ծնունդը։

Ինչո՞ւ, որովհետեւ անոր Հայրը՝ Աստուած, կամեցած էր իշնել երկրի վրայ, հաճած էր իր երկինքէն նամրորդել եւ գալ աշխարհ ինքինն ծանօթացնելու մարդկութեան եւ վերակոչելու մարդը որ յետ մեղքերէ մաքրուելուն դառնայ տուն, իր մօտ։

Հայր Աստուած մարդ արարածը իր մօտ հրաւիրելու կարեւոր այս պաշտօնը յանձնած էր իր Որդւոյն՝ Յիսուսի, որպէս զի ան իր Հօր սէրը եւ ներողամտութիւնը ներկայացնէ մարդ արարածին եւ քանայ նամրան երանական կեանին ընդունման։

Ուրեմն, ի՞նչն է իմաստը այս քացառիկ ծնունդին, նոյնինքն Աստուծոյ նամրորդելն է դէպի իր ստեղծած աշխարհը։ Այս յատկանշական նամրորդութեան յաջորդեցին ուրիշ

նամբորդութիւններ եւս: Օրինակ՝ կը կարդանիք թէ գիշերուան ժամերուն իրենց հօտին հոգատարող հովիւններն ալ՝ իմանալէ ետք թէ մանուկ մը ծնած է Բերդեհէմի ախոռին մէջ, նամրայ ելան դէպի ծննդեան վայրը բարիգալուստ մաղրելու նորածիննեմ:

Այս, երկինքէն իրեշտակներ ալ նամբորդեցին դէպի նոյն վայրը «Փառք ի բարձունս Աստուծոյ եւ յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հանութիւն» երգելով: Կար տակաւին ուրիշ խումբ մը նամբորդներու՝ հեռու երկիրներէ եկող որոնք առաջնորդութեան տակը երկինքի լուսաւոր եւ պայծառ լոյսին կուգային թերդեհէմ:

Այս, Աստուծոյ Որդին Յիսուս ինքը նամբորդեց եւ եկաւ երկիր եւ ծնաւ՝ քու եւ իմ նման, իրեն մայր Մարիամէն: Ան ծնաւ քու եւ իմ նմանութեամբ որպէս զի հաստատէր իր կատարեալ մարդկայնութիւնը: Կ'ըսէ գիրքը սուրբ թէ ան խոնարհեցաւ իր երկնային բնակութենէն, դարձաւ մարդ կատարեալ առանց վրայ տալու իր աստուածային էութիւնը, այլ անրաժամնելի կերպով միացուց զայն իր մարդկութեան, մնալով Աստուած կատարեալ դարձաւ մարդ կատարեալ:

Ահա թէ ինչու սբանչելի է այս օրը: Վասն զի Աստուած ինքը կամեցաւ իր Միածին Որդույն միջոցաւ յայտնուիլ մարդու կերպարանելով, ապրելու անոր նման, փորձուելու առանց սայրափելու, պատգամելու Աստուծոյ թագաւորութեան մասին, թժշկելու հիւանդները եւ կենանացնելու մեռեալները, եւ ի վերջոյ հաստատելու իր եկեղեցին ուր իր հետեւրդները պիտի լեցուէին իր հոգիով եւ դառնային Հայր Աստուծոյ որդեգրեալ զաւակները:

Իրապէս ալ սբանչելի օր է այսօրը, որովհետեւ տօն է սուրբ Աստուծոյ յայտնութեան աշխարհի վրայ: «Յիսուս

ծնաւ եւ յայտնեցաւ»: Մեծ տօն է այս անոնց համար որ մանուկ իրենց հոգիով պատրաստ են ընդունելու այն շնորհները զորս Յիսուս մանուկը եկաւ բաշխելու իրեններուն:

Ի՞նչպէս հասկնալ եւ ի՞նչպէս բացատրել Հայր Աստուածոյ պատրաստակամութիւնը նման քայլ մը առնելու եւ մարդկային մարմին տալու իր Որդույն՝ Յիսուսի, ի նպաստ այն մարդուն որ անհնազանդ գտնուած էր աստուածային հրահանգին եւ կորսցուցած երկնային դրախտի մէջ բնակողի իր առանձնաշնորհութիւնը:

Իրապէս ալ, կ'արժէ՞ր այսպիսի զոհողութիւն մը ընել մէկու մը համար որ ստեղծագործութեան օրերէն այդքան դարեր անց տակաւին կը յամառէր իր պաստամբութեան մէջ, ինքոյին աւելի վեր դասելով զինք ստեղծողէն:

Հակառակ այս բոլորին Հայր Աստուած, կ'ըսէ Սուրբ Գիրքը, ունէր վստահութիւնը որ իր Որդին՝ Յիսուս, պիտի յաջողէր խօսելով եւ գործով մարդու կենցաղը եւ մտածելակերպը փոխել ընդունելի դարձնելով զայն երկնաւոր Հօր: Ահա թէ ինչու Աստուածորդին ծնաւ իրը մարդ, կերպարանելով եւ ապրումով նման մարդ արարածին, եւ դիւրամատչելի մարդուն:

Բանանք մեր հոգիի աչքերը տեսնելու մեր երկնաւոր Հայր Աստուածը այս մանուկի ծնունդին մէջ որ կու գայ հրաւէր կարդալու մեզի գործելու այնպիսի գործեր, խօսելու այնպիսի խօսեր եւ մտածելու այնպիսի մտածուներ որոնք տապալեն մարդու իսկ կանգնած պատը Ստեղծողին եւ իր ստեղծուողին միջեւ:

Յետ այնու կարող պիտի ըլլանի սիրով ողջագուրել զիրար եւ յայտնեցաւ.. «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ.. Օ՛նեալ է յայտնութիւնն Քրիստոսի»:

S. ՇԱՀԵ Ա. ՔՀՆՅ. ԱԼԹՈՒՆԵԱՆ

## «ՏԵՐ ՀԱՅՐ ՕԹՈՅՑԻՍ ԲԱՆԱԼԻՆ ՈՒՐ Է»

Ես ինքինիս սովորութիւն ըրած եմ ամէն առաւօտ գոնէ մէկ ժամ ժաղելու մարզամբ ընել: Պաղ օդերուն կը ժաղեմ մօտակայ Mall-ի մը մէջ: Վերարկուս եւ զլխարկս կը կախես գոհարավաճառի մը խանութին մէջ: Խանութին տէրերը զիսլաւ կը ճանչնան:

Օրին մէկը առուծախ ընող աղջիկներէն մին ըսաւ ինձի:- «Ֆատըր զիս օրինէ, քանի որ այսօր շատ գէշ բաներ պատահցան ինձի»: Գործի եկած պահուն եղնիկ մը զարկած էր եւ օրոն ամրողութեամբ կոտրտած էր: Բարեկամուիի մը կանչած էր որուն օրոն ալ սակայն հազիւ մղոն մը զացած, անշարժացած էր: Աղջիկը ուրեմն ինչ ընելիքը չէր զիտեր եւ ինձմէ օրինութիւն կ'ուզէր: Եւ ես անշուշտ օրինեցի զինք:

Զար քաներ կը պատահի՞ն մեր կեանքին մէջ: Անշուշտ թէ կը պատահին: Զարը կը պատահի ամէնուն: Սակայն եւ այնպէս քարին ալ կը պատահի ամէնուն: Նայէ չորս դիդ եւ պիտի տեսնես թէ քարի քաներուն թիւր որքան շատ է: Ես որոշեցի քարիք փնտոել եւ նայեցէք թէ կարն ժամանակուայ մէջ քանի լաւ քաներ գտայ:

Այս առաւօտ երէցկինս քանի մը անգամ ըսաւ ինձի:- «Տէր Հայր, օրոյիս քանալին ու՞ր է»: Ես ալ պատասխանեցի:- «Զապէլ ես իմ քանալիներուս ուր ըլլալը չեմ զիտեր, ի՞նչպէս զիտնամ թէ ուր քանալիներդ ուր են»: Եւ խեղն կնիկս ասդին անդին քանալի փնտոեց քայց անօգուտ: Մեր աղքահաւաքները իինգշարքի առաւօտները կու գան: Եւ երբ դուրս ելայ որ պարապ տակառները ներս քերեմ տեսայ որ կնոշս քանալիները տակառներէն մէկուն վրայ կը ճատէին: Աղքահաւաքը քանալիները գտած էր եւ ահա մեզի կը վերադանէր: Այս, այս աղքահաւաքը արդար եւ քարի մարդ

մըն էր: Շատ դիւրաւ կրնար բանալիները պահել եւ գողութիւն ընել, բայց չըրաւ: Այս, այս աշխարհին մէջ լաւ մարդիկ կան:

Մեր եկեղեցին տարեցները իրենց ամսական հաւաքին պարախումը մը կանչած էին: Պարողները բոլորն ալ ծերեր էին: Եւ մեզի համար մէկ ժամէն աւելի սբանչելի կերպով պարեցին: Ուզեցին իրենց ֆիչ մը դրամ տալ: Բայց անոնք դրամը մերժեցին: Ըսին:- «ՄԵՇ հազարաւոր ծերերու համար պարած ենք եւ բնաւ դրամ առած չենք»: Այս սիրելիներ, դրամը ամէն քան չէ: Շատեր ուրախութիւն կը բաշխեն ճրիօրէն:

Տէր Ստեփիաննու ինձի թելեփոն մը ըրաւ եւ ըսաւ:- «Տէր Կարէն, Լուիզը մի քանի օրէն պիտի մեռնի: Ես իր վրան աղօրեցի եւ հաղորդ տուի: Դուն ալ գնա եւ աղօրք մը ըրէ վրան»: Երէցկնոցս հետ շուտով Լուիզին տունը զացին: Տունը լեփ լեցուն էր դրացիներով եւ ազգականներով: Ոմանք կը խնդային, ուրիշներ ալ քարքարածայն կատակներ կը պատմէին: Լուիզին ըսի:- «Այս աղմուկէն չե՞ս նեղուիր»: «Չէ» ըսաւ «ընդհակառակը կ'ուրախանամ»: Ես ինձի ֆիչ մը խորհեցայ եւ ըսի:- «Եթէ պիտի մեռնիմ, կը նախընտրեմ խնդումներու մէջ մեռնի քան թէ Տոնքոր ձաք Գէորգեանի Օրոյին կոնակին մէջ»: Այս քարեկամներ, լաւ քաները կը պատահին նոյնիսկ երբ մահը մօտալուտ է:

Կարգադրուած էր որ վաղը երէցկինս հիւանդանոց տանիմ ծունկի գործողութեան համար: Երբ արքնցանք, տեսանք որ մէկ ոտք գիւն եկած էր: Եւ ըսի:- «Ով Աստուած գիւնդ ինչո՞ւ այսօր տուիր մեզի եւ ոչ թէ վաղը»: Օրոյին մէջ նստանք եւ ահ ու բոհ բաշելով հասանք հիւանդանոց: Գործողութիւնը յաշող անցաւ: Եւ ես ամրող օրը հիւանդանոց

մնացի: Երբ սկսան իրիկուան ճաշը քերել, մարդուն ըսի:- «Իմ կնիկիս ճաշը ե՞րբ պիտի քերես»: Մարդը պատասխանեց:- «Քու կնիկդ այսօր ճաշ չի կրնար ուտել»: «Խնդրեմ» ըսի «Ես շաբարախտ ունիմ, ինձի կտոր մը հաց կուտա՞ս»: Մէջ մըն ալ տեսայ որ մարդը պնակ մը կերակուր քերաւ ինձի: Եւ ես յիշեցի Քրիստոսի այն խօսքը թէ «Ես անօրի էի եւ զիս կերակրեցիմ»: Այս, քարեկամներ, Տէր Աստուած իր քարի քաները կը դրկէ նոյնիսկ հիւանդանոցները:

Քանի մը օր վերջ երեցկինս տուն քերի: Զինքը տեղաւորելէ վերջ իրեն ըսի:- «Կրնա՞մ ժիշ մը շուկայ երթալ եւ նաեւ Mall-ը մտնել եւ ժամի մը չափ

բալել»: «Այս» ըսաւ. Եւ ես երկու ժամ գացի: Երբ վերադարձայ տեսայ որ մեր տունին առջեւը Հրշէջի կառք մը կայ: Եւ երբ տունէն ներս մտայ, տեսայ որ կնիկիս բով հրշէջ մը նստած է: Երեցկինս սկսաւ քացատրել որ մեր կրակի ահազդը ձայներ հանած է: Եւ ինք դուռ դրացի կանչած է: Անրացուպերը մէկ կողմ նետած է: Պատուհան քացած է եւ քանալի նետած է: Տունին վճաս չէ եղած որովհետեւ «Ձայըր ըլարմին» հանած ձայները սուս ձայներ էին: Այս, երբ նեղ կացութեան մէջն ես եւ զԱստուած կանչես, ան քարի է եւ կը հասնի բեզի: Ինչպէս որ հասած էր իմ հիւանդ երեցկնոցս:

**ԿԱՐԷՆ ՔՃՆՅ. ԿՏԱՆԵԱՆ**

### ԽՈԿՈՒՄՆԵՐՈՒ ՇՈՒԳԻՆ ՏԱԿ

-Երուսաղէմը Սուրբ Քաղաքն է  
խաղաղութեան Իշխանին, որուն  
ժողովուրդին հոգիին դաշտերուն մէջ,  
չորցած են հունտերը խաղաղութեան:

-Ատելութիւնը անհամ պտուղ մըն է,  
որ չի ծնիր մարդուն հետ, քայց  
ժամանակի ընթացքին կը հասունայ անոր  
կեանքի ծառին վրայ:

-Երբ մարդիկ տրամադրուած են քամրասելու  
ու զրապարտելու, ի զուր է խօսիլ  
խուլ ականջներու:

-Տարազը կը ծածկէ մերկութիւնը մարդուն:  
Խօսքը, թէպէտ ծածկոյթ մը չէ:  
սակայն կը մերկացնէ մարդը:

**ՆԱՀԱՊԵՏ ՄԵԼՔՈՆԵԱՆ**

## ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

### Խ Ա. Զ

Խորհուրդ Խաչին երկնանուէր  
Յոր վաղ իսկ հետ ի հրաւէր  
Սուզեցան միք իմ անզօր ,  
Այժմ առաւել եւս բան զոր  
Երբեմն ազդմամբ կաթոգի  
Լընու զիմ սիրս եւ զհոգի :

Յորում ողկոյզըն ճըմեցա՝ խմանալիս այս ճընձան ,  
Անջինջ կըտակս այս՝ յորում տառք անմահութեանըն գրեցան ,  
Որ ի խորոց կորցատենէ ձրգեաց զմեզ Սուրբս այս կարք ,  
Եօթնանանանչ փայլմանն Հոգւոյն այս աւշարակ ջահազարդ ,

Զամբիծ սիրոյն Յիսուսի՝  
Յորմէ ոչինչ պակասի ,  
Զորդեգրութեանն Հաւատոյս՝  
Որ է անշարժ ի մեզ յոյս ,  
Զխորհըրդոյն փրկութեան՝  
Յոր կան ոզիք ապաստան ,  
Զիմաստութեանն անմոլար  
Որ ըզենորհացն ուղղէ զլար ,  
Արծարծեսցէ ի սլրտիս  
Զյաւէրժականն հաւասիս :

Եւ ինձ գրեցից պարծանո՞ւնելի ծոցի  
Ըզնոգեւոր զինուն ըզտիպ փառացի ,  
Քան թէ ի տողակաց չբնաղ պատկերին՝  
Զանարծանի անձինս լընուլ ըզբերին:

*Դպրեկանի, Արմաշ*

*ԹՈՐԳՈՄ ՎՐԴ. ԳՈՒՇԱԿԵԱՆ*

## ՈՂԲԵՐԳՈՒԹԻՒՆՆ ՍՓԻՒՌ-ՔԻ

Պատկանելու իրաւունք չունին հայերը սփիւռքի  
Գաղութներուն՝ ուր կ'ապրին, ի՞նչ ալ ըլլան երկիրներն  
եւ ո՛րքան ալ հիւրասէր ըլլան անոնք տեղէ տեղ.  
Մեզ ընդունին հարազատ բաղաբացի ու եղրայր:

Պատկանելու ըզգացում ունեցողները բոլոր  
իրենք զիրենք կը խարեն, առտուընէ իրիկուն:  
Անոնք կրնան տեղական լեզուն խօսիլ կատարեալ  
Հնչումներով ու շեշտով, կը ճաշակեն համադամ

Կերակուրներն օտարի, կը կիրարկեն այդ երկրի  
Սովորոյթները բոլոր, մըշակոյթին մէջ կ'առնեն  
Մաս եւ բաժին ամէն օր, չեն պատկանիր տակաւին,  
Թէ՛ իսկ ըլլան մարդասէր, այդ ազգերուն լիովին:

Որովհետեւ եթէ գայ, եւ օր մ'անշուշտ պիտի գայ,  
Զարագուշակ ժամանակն, անակնկալ ու անզուր,  
Ազգերը այդ կ'ուրանան ֆեզ հետ՝ ի՞նձ ալ, եւ մեզ հետ՝  
Պարագաներն մեր բոլոր, իրրեւ դրսեկ օտարներ:

Ո՛րքան ալ մենք միշտ պատրաստ ըլլանք ըզմեզ ուրանալ,  
Եւ նոյնանալ հիւրընկալ երկիրներուն այդ բարի,  
Չեն ընդունիր իրապէս մեզ այդ ազգերն՝ հարցն երը գայ  
Վերջին խաւին անկասկա՛ծ. չեն ընդունած զի արդէն

Երեւոյթին հակառակ, երբեւիցէ անոնք մեզ.  
Աներեւոյթ մերժումներ կ'ապականեն օդն յանկարծ:  
Կարելի՞ն է նոյնացում, երբ զօրաւոր ուժեր կան  
Զանոնք մեր դէմ լարելու, մե՛զ ալ օր մը անոնց դէմ:

Բշիշներէն ներս բանտեալ առհաւական հին ճայներն  
Ո՛րքան փորձենք ու տեսնինք մենք ամէն ժամ վըտարել,  
Չենք յաջողիր վերջապէս: Զայներ՝ որոնք կը լսուին  
Առանձնութեան, լըռութեան, անձաւներուն մէջ միայն:

Երբ եղանակը երկրին յանկարծ փոխուի, այդ նախկին  
Յոյժ «հիւրընկալ» մարդե՛րն իսկ՝ հուսկ կը դառնան այլամերժ:  
Ըսփիւռքահայը չունի հայրենիքին իր նոյնիսկ  
Պատկանելու, մերուելու, ամբողջակա՛ն իրաւունք:

«Ի Լրումն ժամանակի»

ԱՆԵԼ

## ԳՐԱԿԱՆ

### XX ԴԱՐԻ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԵՒ ՏԵՍՈՒԹԵԱՆ ՀԱՐՑԵՐ (Եղենը, սփիւռքեան ենթահողը, Դայրենիքը)

Ա

XX դարի հայ գրականութեան ուսումնասիրութեան հարցադրումը բարդ է մի քանի առումներով. պատմականի եւ տեսականի գուցադրումը կրում է ներքին հակասութիւններ....: Առաջին եթե արդի գրականագիտութիւնը, կրկնելով աւանդոյթը, իր տեսական եզրայանգումները հիմնաւորի պատմականի էնվիրիկ բուագրութեամբ, ապա արդիւնքում կրկին կ'ունենանք այն անյանապատասխանութիւնը, ինչը բնորոշ էր նախորդ տասնամեակների գրականութեան եւ նրա պատմութեան տեսութեանը: Եւ երկրորդ եթե պատմականի հիմքում քննենք այն ներքին շարժումը, որը գեղջում է վերոնշեալ դրոյթներից որեւ մէկի առաւելութիւնը, ապա արդիւնքում կ'ունենանք համադրութեան գաղափարը, որը մեզ զերծ կը պահի մտայնութեան այնպիսի գայթակղութեան տրուելուց, ինչը կանխում է «մասից դէպի ամբողջը» ընթանալու, որա փոխարեն «ամբողջից դէպի մասը...», այսինքն՝ համադրութեան ներսում «մասնատելու» եւ դրանով վերլուծելու «պատմութեան տեսութիւնը» կամ «տեսութեան պատմութիւնը...»:

Որպէս զի պարադրուսալ չինչի խօսք, ասեմ, որ սրա հիմքում մենք նկատի ունենք ուսումնասիրութեան այն մերոդը, որը զանցառում է սոցիալ-պատմական տեսութիւնը, սակայն չի խորշում դրա եւրեան իմաստային, իր նշանակութեամբ՝ խորքային, նաեւ՝ իմաստախորքային - եւ դրա հակադարձ միասնութեան ընթացք քննելու ձգտումից: Դետեւաբար, «կառուցուածքի» մի եզրում ներառելով պատմականի ամբողջութիւնը, տրոհելով սակայն դրա ամբողջը իմաստային-ծեւարանական հակադրամիասնութեան մէջ, մենք յաւելեալ ունենում ենք ինչպէս պատմական «միջավայրի», այնպէս էլ բնագրի (տեքստի) միասնութեան գաղափարը: Այս պարագայում նշանակութեան յաւելեալ արժեքում «մնացորդի» (քանորդում չպահպանուող) իմաստով է ծանրաբեռնուում (առաջին հերթին) /եզրու, կարելի է ասել՝ «լեզուի բնաշխարհը», նրա պատմական «ներքին» տեղաշարժը, որը պայմանաւորուած է աշխարհի ճանաչողութեամբ եւ նրանով (նրա «ծեւի» պատմական ճանաչողութեան, - իմաստային վերաբերնութեան - ընկալման միջոցով), ուրեմն նրանով առարկայական աշխարհի պատկերը (մոդել) կրելու, ուստի եւ՝ անանցութեան յատկորոշութեան պարագծում կրելով կրկին ճանաչողութեան եւ ճանաչուելու իմաստը....:

Տեսութեան այս «քարդութիւնը» կարող ենք մեկնաբանել հետեւեալ կերպ եւ մի քանի ուղղութիւններով:

Նախ՝ գրական հոսանքների եւ դրանով ընդհանուր համակարգերի ծեւաւորման, նոյն ծիրում՝ գորոջի կամ գրողների ստեղծագործութեան ժանրային - ծեւակառուցուածքային, պոետիկայի ծեւարանական ընդհանրութեան ձգտող համակարգում եւ նրա պատմական դրսեւորումներում, այնուհետեւ՝ նշանակութեային-պատմական այն «մնացորդում», ինչը Յ. Օշականն անուանում էր «համապատկեր», այլ գրագետներ՝ պարզապէս «պատմութիւն»:

Թերեւս տարբերութեան իմաստով բնորոշենք նաեւ հետեւեալը՝ պատմութիւնը (այսինքն՝ գրականութեան պատմութիւնը) յաւակնում է տալու առարկայի ամբողջական պատկերը, իսկ Օշականի դրոյթի մէջ «քաքնուած է» առարկայի ներքին միասնութեան գաղափարը, որը արտայայտուած է մեծ մասամբ իր՝ անձի ներաշխարհով ու տեսութեամբ. այն է՝ օշականեան աշխարհայեացքով, անհատականութեան անանց ուժգնութեան լիցքով: Ուստի դրա մօտ խամրում են պատմութեան «ակադեմեական»

յաւելեալ արժեքով բնորոշուող այն երկերը, որոնք մեզ յայտնի են թէ արեւելահայ եւ թէ սփիւքահայ գրականագիտութեան մեջ<sup>1</sup>:

Միտքը առարկայացնելու համար բերենք օրինակը՝ յաւելելու մեր նկատառումները: Օշականը մերժելով մտքի «գլշէները», որոնք արտածում են «պատրաստի կարծիքներ, հիացումներ, դատումներ»<sup>2</sup>, ինչպէս անում են «գրականութեան պատմիչները», - ընկալում է հարցը արտափոխանցութեան մի գուգորդութեամբ, որ իրացիոնալ (բնագանցական) ճանաչողութեան մի եզրով հանդիպադրում է անհատին եւ նրա կեցութեան գաղափարը ստեղծաբանութեան իր համարժեքին՝ տեսսու «ապրումի» - եւ նրա միջոցով՝ երեւոյի քննութեան սինթեզին (համարդութեանը): Յետեւարար, ասում է՝ «գրականութիւնը գիտութիւն մը չէ: Չայն չենք սորվիր, կ'ապրինք»<sup>3</sup>:

«Ապրումը» սակայն մեկնաբանական (հերմենևտիկական) առանցքի գլխաւոր տարրն է, որն, օրինակ Դիլթեյի իմաստափրութեան մեջ պատմութեան ընկալման հիմնական սկզբունքն է: Օշականի պարագայում մեկնաբանութիւնը համադրում է մի քանի ընդհանրութիւններով, որ պարզաբանում է հեղինակը այսպէս. «Ուրեմն, գործեր, դեմքեր, մտայնութիւններ, բարեխառնութիւններ, գաղափարագործութիւններ, վիճակներ, կարծ ամէն տագնապները, երազանքը, կակիծները... որոնք գրական կերպարանքներու տակ կը սեւեռեն իրենք զիրենք սերունդի մը տեսողութեան մեջ... ու ցեղային գիծերու վրայէն նոր լոյս մը, նոր խորութեան ակոս մը կ'ապահովեն...»<sup>4</sup>:

Օշականը, այսպիսով, մեկնաբանութեան առանցքում ներառելով պատմութեան եւ բնագրի համարդութեան խնդիրը, պատկերի վերլուծութեան եւ կերպարի մի եզրով մղում է անհատի ինքնաճանաչողութեան՝ հոգեխառնութեան եւ հոգեյատակի հմացութեան միջոցով, միւս առումով՝ ամբողջութեան շրջանակը պատմութեան համակարգում տրոհելով՝ անհատի դրոյքը «ճեղքում է»՝ նրան վերագրելով «ցեղային» գծեր: Մտահայեցային ընկալման համակարգում, ուստի, անհատի եւ նրանով արտածուղ ցեղային գիծը համընդհանրութեան վերագրութիւն է, որի ընկալումը պետք է գուգորդուի ինքնաճանաչողութեան իմաստի հետ եւ խորքային շերտում ենթադրում է «գործերուն հետ անձնական շփումը»<sup>5</sup>, պատմական շերտում՝ «վկայութիւն մը»: Առաջինի դէպքում ծագում է «հայ ոգու» («Սեհեանի» (1914) գաղափարն է) յայտնութեան ու ճանաչողութեան, հետեւարար՝ ամբողջութեան ընկալման հարցը, երկրորդի պարագծում՝ «սերունդի մը տեսողութեան մեջ» պատմութիւնը «տրոհելու» եւ նրանով՝ իր ինքնութեանը ձգտելու: Իսկ երրորդ հետ՝ իր կենսագրութիւնը, իրեւ ցեղային ոգու «շղթայագերծում», վիպելու... տարրալուծուելու նրանով՝ ինչպէս Չարենցը կ'ասէր՝ իրեւ մեռեալներին խառնուած կիր...:

Առ հասարակ, տեսութեան այս շրջանակում ներառելով պատմականը, նրա նշանակութիւնը բազմապատկում է այնուետեւ իմաստային քննութեան մի եզրով, որի արմատը լեզուի, - նրանով՝ ոգու յայտնութեան եւ միասնութեան ամբողջին է ձգտում: Ասած տարրալուծելու եւ նրանով վերիմաստաւորելու պատմութեան ընթացքը, ասեմ, որ սա միակ կորուանն է գրականութեան պատմութեան մեջ, որ վեճերի եւ հակասութիւնների խնդիրների չի յարուցում, ընդհակառակը՝ դրանք պարզաբանում են

<sup>1</sup> Դրանք վերնագրուել են առ հասարակ «Խորհրդահայ գրականութեան պատմութիւն» վերնագրով, որոնցից մեզ յայտնի են Ս. Աղաքարեանի երկու հատորները (Երևան 1986 թ. (հ. 1) և 1993 թ. (հ. 2)), 7. Թամրազեանի «Սովետահայ գրականութեան պատմութիւն» (1985), այնուհետեւ Վ. Գարրիկեանի «Սփիւրաքան գրականութեան պատմութիւն» (Երևան, 1987 և 1994 թթ.), Մինաս Թեօլուշեանի «Դար մը գրականութիւն» հատոր Բ, 1920-1980 (Կահիրէ, 1956 թ.՝ առաջին տպագրութիւն և նշուած՝ բ տպագրութիւն, ԱԱՆ, 1983) և այլն:

<sup>2</sup> Ի հարկէ, նշուած հաստորների առժեքները անհաւասար են և մեկ շարքում չպետք է նշուելին: Արանց պատմական արժեքի վերլուծութիւնն է մեզ հետու կը տաներ... Սակայն ասեմք, որ այս պարագայում, մեր հարցադրումը գուտ համեմատութեան միջոցով խնդիր պարզաբանում է նշանակում: Իսկ արժեքային տեսականութիւնը նշուած երկերը ունեն թէ՝ գրապատմական և թէ՝ «յրասուապատմական» նշանակարին մեզ համար (վերջին բնորոշումը առջնաւում է Ս. Թեօլուշեանի գրքին):

<sup>3</sup> Յ. Օշական, Ղամապատկեր արեւմտահայ գրականութեան, Ա-Բ գիրք, Երուսաղէմ, 1945, էջ 3:

<sup>4</sup> Նոյնը, էջ 12:

<sup>5</sup> Նոյնը, էջ 3:

սրանով։ Ուստի դարաշրջանի միասնութեան, հետեւաբար՝ գրականութեան միասնութեան սկզբնական դրոյքը համարելով միակը վերլուծութեան հսկողուանում, հաւանաբար պէտք է ընթանանք պատմութեան, նրա ներքին շարժումների առեղջուածը մեկնաբանելու, որով կրաւորականութեան չի մղում գրականութիւնը պատմութեան ծիրում, այլ լուծարուելով նրանում, յայտնուում է իմաստային հաղորդակցութեան մի կապում, երբ ինքն էլ, վերաճելով պատմութեան, փոխանցուում է ճանաչողութեան իր ինքնութեամբ՝ իբրև մշակոյք ու դրա պատմութիւն։

Նախքան այս բարդ հանգոյցի վերլուծութիւնը յանձնառելը նշենք սակայն մի քանի հանգորուաններ, որոնք կարող են պատմականորեն լոյս սփոռել այս առեղջուածը ճիշտ ուղղութեամբ մեկնաբանելու…։

XX դարի առաջին երկու տասնամեակներին Դայաստանը անցաւ դժոխքի կրակա-րանների, գոյութեան փորձութեան միջով…։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Թուրքիայի տիրապետութեան տակ հեծող արեւմտահայութիւնը ենթարկուեց ցեղասպանութեան քշուելով անապատ ու տարագրութեան…։ Վեց հարիւր տարի անց ստեղծուած Դայաստանի Դանրապետութիւնը երկու տարուայ կեանք ունեցաւ 1918-1920թթ.։ Բոլշեվիկեան Ռուսաստանի 11-րդ բանակը մտնելով Դայաստան լուծարեց իշխանութիւնը։ Երկիրը խորհրդայնացնելով ընդգրկեց իր ճամբարում ստեղծելով հետագայում կիսաանկախ պետութեան մի կարգավիճակ, որ տեւեց XX դարի ընթացքում…։

Սրանք պատմութեան ընդհանուր դրոյքներն են, որոնց հոսքում ժողովրդի ճակատագիրը դառնութեան գաւարի պես պարպաւում էր չոր թուագրութեամբ դեռեւս չասելով, որ, այնուամենայնիւ, մարդկային կյանքերի կորուստը եւ կենսական տարածքների կորուստը, որ XX դարին իւրայատուկ չէր ընդհանուր առնամք, բաժին ընկաւ հայերին…։ Արեւմտահայաստանը սոսկ աշխարհագրական տերմին չէր, այլ ժողովրդի գոյութեան խարիսխ, որի արմատները հայը սնել էր արիւնով եւ քրտինքով… դարեր…։ Աղետը համընդհանուր էր…։ Ամբողջական լինելու համար ասենք նաեւ Թուրքիան բռնագրաւեց Կարսը, նրա պարտադրանքով՝ իր «քարար» եղբօրը տրուեց Նախիշեւանը, Արցախը… այսինքն՝ կտրուեցին նաեւ Արեւլահայաստանի կենսական ծիւղերը։ Բայց ամենից վատթարը, ոճրագործը ոչ թէ գենով զինականի դէմ, այլ անգեն ժողովրդին եւ նրա մտաւորականութեանը, քշելով անապատի մեռեալ թագաւորութիւն, քարկոծեց գանգերը… մարմինը խեղելով՝ սպանանելու նրա ոգին եւ ուժը։ Իսկ մեծ տերութիւնները՝ Գերմանիան, Անգլիան, առ հասարակ՝ քաղաքակիրթ Եւրոպան, սառը հաշուարկով պահպանեցին մեղսակից լուութիւն աջակցելով դրանով աշխարհի հնագոյն եւ քաղաքակիրթ ազգերից մեկին հայերին… ոչնչացնելու, որպէս զի ՀՀ դարի յաջորդ մեծ մարդասպանը Երկրորդ աշխարհամարտի նախօրէին ասի, թէ «ո՞վ է յիշում հայերի ցեղասպանութիւնը»։ ողջակիզելով հրեաներին։

Յայ ժողովրդի կենսունակութեան ոգին, թէեւ ծանր սրախողումին եւ անբոյժ վերքի յարուցող տառապանքին, սնուցուել էր դարերի կուտակումներով՝ քաղաքակրթութեան պատուիրաններով, մշակոյթով, գրականութեամբ։ Ուստի նրա ամենատես որդիներից մեկը՝ Յովի. Թումանեանը, կենսասիրութեան այդ ոգու մասին, 1916 թուի ծանր ժամանակում գրում էր՝ սահմանելով այսպէս. «Զարմանալի է մեր ազգի կենսունակութիւնը… Կենսունակութիւնն էլ, որ ասում եմ ասում եմ խօսի քարձը ու ազնիւ ինաստով։ Ամեն անգամ, ամեն մի բռնակալի հայ ժողովուրդը կարող էր կրկնել... թէ դու կարող ես հայի մարմինը տանջել, բայց նրա ոգու հետ ի՞նչ ես անելու»<sup>6</sup>. Իսկ ոգին, ըստ Թումանեանի, կարող էր «անշունչ քարերից... Աբրահամա զաւակներ յարուցանել ու դաշտերում ցրուած ոսկորներից կենդանի ժողովուրդը»<sup>7</sup>։

Պատմական իրողութիւնն, սակայն, այնպիսին էր, որ պատերազմի, ցեղասպանութեան հետեւանքով, արեւմտահայութիւնը ցրուեց աշխարհով մեկ՝ կորցնելով վերադարձի եւ իր օջախին փարելու յոյսը։ Քեմալական Թուրքիան յանձնառեց երիտրութերի քաղաքականութիւնը (ինչպէս ժամանակին երիտրութերը՝ որդեգրեցին

<sup>6</sup> Յովի. Թումանեան, Երկերի ժողովածու, հ. 4, Երեւան, 1951, էջ 335։

<sup>7</sup> Նոյնը, էջ 335։

Սուլթան Համիդի քաղաքականութիւնը) եւ հայերի հայրենիք ունենալու վաղեմի տեսչը իր պատճական տարածքներում մարեց 20-ական թուականներին, երբ Կ. Պոլսից կրկին հեռացան փախուստով հայ մտաւորականների փրկուած փաղանգը (որոնց թում՝ Յ. Օշականը, Կ. Զարեանը): Նրանք վերադարձել էին այնտեղ՝ կրկին յարուցանելու «ցեղի ոգու», նրա յարութեան յոյս...:

Այսպիսով, XX դարի պատճութեան ծիրում հայութիւնը, կորցնելով իր հայրենիքի մեծ մասը, ցրուելով հանգրուանեց Սերծաւոր Արեւելքի, Եւրոպայի տարբեր երկրներում, Բալկաններում, Միացեալ Նահանգներում, Ռուսաստանում՝ ծեւաւորելով Սփիլոքը: Խակ Արեւելահայաստանի խորհրդայնացումով, տարածքային կորուստներով, ստեղծեց խորհրդային Հայաստանը: Սա, թեւ իր պատճութեան Վայրիվերումներին, աշխարհում սփռուած հայերի փրկութեան ափն էր, սակայն Արաքսի ջրերով եզերում էր իր ծիւնափառ Լեռան սահմանը, թերեւս բոլոր հայերի աչքի ծարաւով ընպուն պապնական հողերից եկող ոգու տեսիլը:

## Բ

XX դարի 10-ական թուականներին, այնուամենայնիւ, դրանից մի քանի տարի առաջ հայ գրականութիւնը ապրում էր իր երկունքի, որոնումների շրջանը, երբ «արուեստագէտ սերունդը» դեռևս հրապարակի վրայ էր: Թեւ գրականագիտութեան մէջ ընդունուած է պարզ թուագրութեամբ շրջանաբաժանումներ անել, ինչը նախորդ տասնամեակների տեսութիւններում արուել է, բայց, ինչպէս ասացինք, մեր կարծիքով, այդ պարզ գուգադրութիւնը չի համապատասխանում այսօրուայ մեր գրական պատկերացումներին: Այսպէս, օրինակ, Յ. Օշականը Սփիլոքի գրականութիւն ասելով հասկանում է «1919 էն ասդին», աւելացնելով՝ «կարծ, շատ կարծ շրջանի մը մէջ, մօտաւորապէս երեք տարի (1918-1922) անիկա մշակուելով Պոլիս... հալածուելով քաղաքական անողոք հարկեր, կ'ենթարկուի մեր ժողովուրդի բախտին, ցիրուցանումին... Բարիզ, եգիպտոս, Սուլիհ, Պաղեստին ու գլխաւորաբար Նոր աշխարհը»<sup>8</sup>: Այլ գրագետներ, շրջանցելով պոլսեան շրջանը, սփիլոքեան գրականութիւնը սկսում են 1920-ից կամ՝ պարզապէս՝ 20-ականների մէջ տեսնում դրա սկզբնաւորումը՝ ուրանալով... Օշականին եւ «Բարձրաւանք»եան շրջանը...:

Մենք ենու ենք այդ մտայնութիւնները շրջանառութեան մէջ դնելու եւ քննարկելու մտքից՝ մէկ պարզ պատճառով: Ուղղագօրէն պատճութեան տեսութիւնն այս պարագայում տառապում է իր ներիմասսութեամբ՝ ընդգրկելով գրական ընթացքի, սաղմնաւորման, այնուհետեւ՝ մտայնութեան վերաճելու, եթե կ'ուզէ իր նախորդների աւանդները (առ հասարակ աւանդոյթը) հակադրամիասնութեամբ մերժելու «օրէնքը», որը երեւի հնարաւոր է վերլուծել՝ անդրադառնալով նրա պատճական ընթացքին: Այսպէս, ըստ այս մտայնութեան, կարող ենք ուրեմն ասել՝ ոչ խորհրդահայ, ոչ սփիլոքահայ գրականութիւնը, առանձին վերցրած, չեն սկզբնաւորում պարզապէս «մի թուականով», որ այս պարագայում թէկուզ զուտ պատճական տարերի է կրում (օրինակ 1920-ը՝ խորհրդայնացման): Ուստի, շրջանառութեան մէջ դնելով տեսական մտքի պարագի պատճականութեան, նրա ամբողջութեան գաղափարը, կարող ենք ասել, որ դրանք նորագոյն հայ գրականութեան այն եզրերն են, որոնց սկզբնաւորումը եւ պատճականութեան յանգումը ունեն աւելի վաղ ծագում եւ ներառւում են ընդհանրապէս 10-ական թուականների պատճութեան մէջ: «Պարզ իմաստով՝ ինչքան 10-ականների թումաննեանը եւ Տէրեանը, Չարեանը, Զօրեանը եւ Ղեմիրեանը, արեւմտահայ փաղանգի՝ Վ. Թէրեանը, Կ. Զարեանը, Յ. Օշականը եւ այլն, որքան պատկանում են նոր գրականութեան պատճաշրջանին, նոյնքան նորագոյն, առ հասարակ՝ XX դարին...»:

Ահա այս եզրը մեզ համար կարեւոր նշանակութիւն ունի այն իմաստով, որ նրանու հանդիպադրում են նորը եւ նորագոյնը: Առաջինը ներառում է գրականութեան պատճութեան այն շրջանը (ընդհանուր ասած), որ զարգանում է երկու թեւերով՝

<sup>8</sup> Յ. Օշական, Դամապատկեր արեւմտահայ գրականութեան, Ա-Բ գիրք, Երուսաղէմ, 1945, էջ 18:

արեւելահայ եւ արեւմտահայ գրական լեզուներով, ծգտելով մի ամբողջութեան, որ կոչում է նոր գրականութիւն: Իսկ երկրորդը շաղկապուած է առաջինին այն իմաստով, որ շարունակում է նախորդի աւանդոյթները՝ լեզուական, պատմական առումով՝ ծգտելով վերածելու միասնութեան եւ մէկ համակարգի...:

Դժտեւարար, առաջինի խորքում «քաքնուած է» երկրորդը եւ անիմաստ է նորագոյն գրականութիւնը աւելի յետպատմական ժամանակաշրջան տեղափոխել մի քանի առումներով: Այսպէս, զուտ պատմականորեն նորագոյն գրական հոսանքները ծեւարուում են 10-ական թուականներին եւ ընդհանրութեան եզրեր ունեն եւ արեւելահայ, եւ արեւմտահայ գրականութեան պատմութեան մէջ: Արեւմտահայ իրականութեան մէջ «արուեստագտ սերունդը» մեր գրականութիւնը «շղթայազերծեց» նրան մղելով եւրոպական գրական հուն իր գեղագիտական որոնումներով «շփուելով» զտարիւն սիմվոլիզմի (խորհրդապաշտութեան) համակարգին Խնտրայի «Ներաշխարհ»-ով, ազգային ոգու նեօռունանտիկական վարուժանեան տեսութեամբ՝ սնելով այն իրացիոնալիզմի (քնազանցութեան) եւ անդրանցականութեան գեղագիտութեան ակունքից «Ցեղին սիրտը» ժողուածուում, հեթանոսական նախահիմքերի եւ ցեղային ոգու իր պեղումներով՝ նորպատմական ես-ի անդրանցական յայտնութեանը հանդիպադրուելով «Հեթանոս երգեր»-ում: Սիամանթօն «Հայորդիներ» շարքում ունանտիկական անհատին «տեղադրում է» պատմական առանցքում, այնուհետեւ դարձ կատարում փարուելու հողին եւ բնաշխարհիկ ծայնով տենչում վերադարձը հայի, որ պանդիստութեան «մշուշում» կորցնելու է ոգու եւ ներքին ես-ի ծայնը («Կարօտի հրաւեր» շարքը): Նոյն դարձն է ենթադրում Վարուժանի նորագոյն հովուերգութիւնը՝ քնաշխարհիկ եւ տոհմիկ իր ներաշխարհով «Հացին երգը» շարքում եւ այլն:

Զուգակցումները առ հասարակ բազմաթիւ են... գրական լիարին ընթացքը ենթադրում էր սակայն տեսական հանգանակների յայտնութիւն, որով հայ տեսական-գեղագիտական մտքի պատմութիւնը վերածում է ի վերջոյ գրականութեան պատմութեան: Դրա պատմականութիւնը կարեւոր է մեզ համար այնքանով, որ ներառում է գրականութեան մտայնութեան ընթացքը իր պատմութեան մէջ այն լուծարելով: Դարասկզբին եւ 10-ական թուականներին արեւմտահայ գրականութիւնը, նոյն զուգադրութեամբ՝ արեւելահայ գրական միտքը եւս, որում էր բնաշխարհիկ գրականութեան, «վաղուան գրականութեան», «հայ գրականութեան զալիքի» հարցադրումների պատասխանները:

«Տոհմիկ գրականութիւն», «գաւառի գրականութիւն» եւ այլն,- պատմատեսական հիմքով ապերեցնող գրականութիւն էր սա՝ շարժման միասնութեան եզրով, որը հակադրուում էր «Պոլսի գրականութեան» քաղքենիական, սիրակածային-ժամանցային գրական ըմբռնումներին: «Յանկարծակի հեթանոսացած» գրականութիւնը (ինչպէս Տէրեանն է ասում) թիւ առընչութիւն ուներ ժողովորի հոգեւոր ես-ի վերաբռնութեան, նրան իրեւ հոգեւոր ամբողջութիւն ըմբռնելու եւ ինքնաճանաչողութեան հետ:

Գեղագիտական այս տարաշերտ հոսանքների ծիրում առանձնանում է, ուստի, Յ. Թումանեանի գեղագիտական սահմանումը՝ գրուած դեռևս 1907 թ.-ին «Կենաք եւ գրականութիւն» յօդուածում: Թումանեանը տոհմիկ գրականութեան եզրում ժողովրդայնութեան ըմբռնումը միահիւսում էր ժողովրդական կեանքի եւ նրա նտայնութեան ընդհանրութեան մէջ: Եթ յատկանշական է, որ բնաշխարհիկ գրականութեան տեսութիւնը առաջացաւ պատմականորեն հիմնաւորուած, ընդ որում ոչ թէ ազգային գրականութեան նախնական եւ ցածր աստիճանում, այլ նրա վերելքի եւ դիմաւորման պարագայում, լեզուական եւ պատմական ինքնաճանաչողութեան եւ դրանով՝ ինքնութեամբ ամբողջանալու, հոգեւոր միասնութեամբ պարագծուելու երազանքի նախօրեակին: Եթ Թումանեանը քննադատական հայեցութեամբ էր բնորոշում իր օրերի գրականութիւնը, ասելով՝ «հայոց բանաստեղծին աւելի է... վշտացնում այն, թէ ինչու են ամպեր կուտակուել Սասիսի ծիւնափառ գագարին, եւ նա շատ թիւ է նկատում կենդանի հայ գիւղացու ճակատի սեւ ամպերը»<sup>9</sup>, - սրանով ուրեմն կեղծ հայրենասիրական եւ սնամէջ արուեստին հակադրելով ժողովրդայնութեան

<sup>9</sup> Յովի. Թումանեան, Երկերի ժողովածու, հ. 4, Երեւան, 1951, էջ 240:

գաղափարը, մեծ բանաստեղծը սահմանում էր այնուինան գրականութեան դերի իր ընթացումը՝ ստեղծագործութեան աղբիւրը ամենից առաջ համարելով «սիրտը» աւելացնելով, թէ բանաստեղծը պէտք է «քարի սրտով եւ պայծան հայեացքով» նայ աշխարհին ու մարդուն, «ինչպէս դիցարանական Ապոլոնը»<sup>10</sup>:

«Մեհեանի» հանգանակում Կ. Զարեանը գրում էր. «Ցեղ մը, որ կ'ուզէ ապրիլ պարտաւոր է ստեղծել եւ ամեն ծշմարիտ արուեստագէտ իր ցեղի հոգին միայն կ'արտայայտի»<sup>11</sup>:

Դայ ոգու յայտնագործումը, դրա առաջին ենթապայմանը, ուրեմն ստեղծագործութիւնն է, որ ծնուռ է ազգի կենդանի գեների միակցումից, մի այնպիսի պատմական փոխյարաբերութեան մէջ, որ դիմառնում է «օտար լիցքերին», – այսինքն ենթադրում էր դրա պատմական իրացումը: Ուստի, Օշականը, աւելի ուշ ասում էր, թէ իր ողջ գրականութիւնը հայ ոգու յայտնաբերման ճիզն է եղել: Ուրեմն տոհմիկ գրականութիւն, - որ բաղիւտում է հողին եւ նրա մէջ երկրի ժողովորի եւ հոգու բնաշխարհը կայ: «Վաղուան գրականութիւն», – որի մէջ հայ լեզուի հանդիպադրումը կայ համաշխարհային գրական զուգադրութիւնների ծիրում: Ըստ եւրեան սրանք բնորոշում են ՀՀ դարի 10-ականների մեր գրական ըմբռումները, որոնք կրում են դարի եւ ժողովորի կենսունակութեան տարրեր, ամփոփում մեր հայեցութեան մէջ «գրական երազանքներ» (Բելինսկու արտայայտութիւնն է), իրականացնում դրանով գրականութեան զարգացման նորագոյն աստիճանը:

Թումաննեանի հետեւողութեամբ, Տերեանը, 1914 թուին, Թիֆլիսում, կարդաց «Դայ գրականութեան զալիք օրը» դասախոսութիւնը: Ըստ եւրեան, դա «Գարուն» ալմանախի հանգանակն էր, որը հիմնուել էր Սոսկուայում՝ 1910-ին: Տերեանը գրականութեան անցած ուղիներում տեսմում էր «ազգային կեղեւի», տիրացուական եւ ծխական մտքի, վարժապետական գաւառականութեան գերակշռութիւն: Դայաստանի զալիքը եւ գրական վաղուայ օրը կապելով մշակութային յեղաշրջնան հետ, որի հիմքում նոր լեզուի եւ աշխարհայեացքի խնդիրն է, Տերեանը գրում է. «Մեր մօտաւոր նպատակն է զարգացնել մեր բոլոր ստեղծագործ ուժերը, այլ կերպով՝ արտայայտել մեզ կեանքում, այսինքն՝ մտնել կուլտուրական մարդկութեան գերդաստանը ոչ իբրև խորք զաւակ կամ ծոյլ ու խաւար մի ստրուկ, այլ ծուլել մեր կեանքը համանարդկային կեանքի հոսանքին, պահպանելով մեր հոգեկան առանձնայատուկ գծերն ու գոյները»<sup>12</sup>:

Թումաննեանի «հոգեւոր հայրենիքի» տեսութեանը Տերեանը յաւելում է «Երկիր Նայիրիի» գաղափարը, որը, ըստ նրա, «պէտք է հասկանալ իդեական իմաստով», նաեւ գրողի «Երկիր Նայիրի» բանաստեղծական շարքը: Սակայն «Երկիր Նայիրի», նոյնը եւ «հոգեւոր Դայաստան» եզրը, ամփոփում է Տերեանը, պէտք է հասկանալ առ հասարակ իբրև «հայութեան հիաւացում» կամ «հայութեան կազմակերպում» զաղափարական իմաստով: «Դա այն կուլտուրան է, կուլտուրապէս կազմակերպուած ժողովուրդն է, որի... կառուցումը ծանր ու տեսական աշխատութիւն է պահանջում... անարին, բայց ազնիւ, գուց աւելի դժուար, աւելի ահաւոր զոհաբերում, քան արինի զոհաբերում...»<sup>13</sup>: Եթէ աւերի մէջ կործանուել էր նիւթական հայրենիքը, ապա այն պէտք է վերստեղծուեր կրկին հոգեկան տարրերով լեզուի եւ նրա հոգեւոր պատմութեան, մարդու (հայի) - եւ նրա հոգեւոր ժառանգութեան բեռնակրումով, ուստի այդ գրական տիպը իրատեսակ համադրութեան անբողջութիւնն է, որը յատուկ է դարի մտայնութեանը եւ տեսական համակարգում «համադրութիւնների ռեալիզմի» նոր գրական հոսանք է ծնում: Իր պարզ իմաստով, կարելի է ասել, Թումաննեանը եւ Տերեանը, քայլայելով նախորդ տասնամեակների ռեալիզմը, յայտնագործեցին մի նոր տեսութիւն, որը նորագոյն հայ գրականութեան ծևաւորնան «հրաշալի սկիզբն է» պատմական իր առաքելութեամբ: Ս. Աղաբարեանը «համադրութիւնների ռեալիզմի» տեսութիւնը համարում է գրականութեան «բարձրագոյն» աստիճանը... որը, ի տարբերութիւն

<sup>10</sup> Սոյնը, էջ 240:

<sup>11</sup> «Մեհեան», 1914, թ. 1:

<sup>12</sup> Վահան Տերեան, Երկիրի ժողովածու, հ. 2, 1961, էջ 275-276:

<sup>13</sup> Սոյնը, էջ 314-317:

նախորդ շրջանի ռեալիստների՝ «մարդուց դեպի աշխարհը» սկզբունքի (Մեծարենցը կը մեկնարանէր՝ «Ես-ին տաղտկալի ոչնչարանութիւնը» եզրով – Ս. Ա.), - ասպարեզ համեց «աշխարհից դեպի մարդը» գեղագիտութիւնը: Այս գեղագիտութեամբ մարդը ըմբռնութ էր ոչ թէ «փոքրութեամբ»՝ տիեզերի մէջ... այլ հակառակը՝ իր հզօրութեամբ... ոգու ինքնակալութեամբ...»<sup>14</sup>, իսկ դա հայ գրականութեան և հայի յատկականութեան գլխաւոր գիծն է: Ուստի այս առանցքում Թումանեանի, Տերեանի, Չարենցի, Խահակեանի, Օշականի, Կ. Զարեանի, - առ հասարակ նորագոյն շրջանի հայ գրականութիւնը՝ սկսած 10-ական թուականներից, աշխարհասիրութեան, աշխարհատենչութեան մարդասիրութեան գրականութիւն է: Դոստուսկու բառերով՝ Օշականը կ'ասէր՝ «հոգու անդունի» գրականութիւն է: Իսկ Թումանեանի հայեացքով՝ որքան մօտ է «մարդը իր բնութեանը և հարազատ աշխարհին, այնքան նրա եռութեան մէջ խորն է արտացոլում աշխարհի ամբողջականութիւնը»<sup>15</sup>: Եւ, սրանով պայմանաւորուած, գրական իմնական իր ուղղութիւններով՝ Սփիտքը յարեց իր հողին, նրա կարօտով ստեղծեց վերյուշի, կարօտի իր միֆը (mythe), որն իր աւանդներով շաղկապուած էր և. Արովեանից նկող տոհմիկ գրականութեան զարկերակին: Իսկ 1920-ական թուականներին Յանաստեղի «Գիւղը» (1924) և «Անձրկը» (1929), աւելի ուշ՝ Մնծուրու «Կապոյտ լոյս» (1958), «Արմտան» (1966), «Կոռունկ», ուստի կուգաս» (1984), առ հասարակ Վ. Շուշանեանի, Ա. Դայկազի, Բ. Նորիկիեանի, «Նոր գիր»-ականների շարժման պարագծում ստեղծագործող հեղինակները, նրանց առաւել յաջողուած գործերում, կերպարը, իրատեսակ «ոյարծ» կատարելով, բաղիկւալում էր անդրանցականութեամբ հողին՝ դրանով ճեղքում իր եռութիւնը՝ ընկալուելով մարդու – իր տեսակի ամբողջութեամբ՝ հակադրուելով դարի կեղծ արժեններին: Ի հարկէ, այս պարագայում Յանաստեղը, Մնծուրին, Օշականը՝ «Խոնարհները» (1921) և «Խորիուրդներու մեհեանը» (1922) շարքերով, հայաստանեան իրականութեան մէջ՝ Քակունցը՝ «Մթնածոր» (1927), «Եղրայրութեան ընկույզնեները» և «Եւ ցելերի սերմնացանները» (1933) ժողովածուններով, համաշխարհային գրական ընթացքի կրողներն են, և դրա ենթատեսում կարող ենք վերլուծել հարցը: Ընդհանրացնելով, ուստի, ասենք, որ գրական այս շարժման հիմքը աշխարհի երիկական ընկալման իմաստասիրութիւնն է, ինչին մինչեւ իմաստ չի անդրադարձել հայ գրականագիտութիւնը, եւ որը ընկած է մեր աշխատութեան մերժարանութեան հիմքում:

Եւ, ինչպէս Վ. Շուշանեանն է ասում Օշականի մասին, թէ նա «սորվեցուց կշռել մարդիկը ափերուն մէջ»<sup>16</sup> (իսկ դա նոյնը արեց Պ. Սեւակը 60-ականներին), լեզուի (հայ լեզուի) նախահիմքերին առընչուելով, որով հաղորդակցուում էր հայը իր կեցութեան իմաստին (ի հարկէ, պատկերի-կերպարի միջոցով), որպիսի պատմականութեամբ օժտուած էին առ հասարակ Տոզսանը, Պաղտօն, Խենդ-Սողմենը՝ Օշականի պատմուածքներում, Քակունցի «Մթնածոր»-ում՝ Աւին և Այու սարի նախրապան Պետին, անսահման մարդահաւատ Պապը, Յանաստեղի պատուններում՝ Տափան Մարգարը, Միջոն, Փեսայ Օվանը, Վարդանը և այլն, - այնպէս էլ՝ ընթանալով միասնութեան շրջանագիծը տրոհելու եւ այն լուծարելու ուղիով, լեզուի իմաստային յայտնութեան

<sup>14</sup> Սուրեն Աղարաքեան, Յայ ստվետական գրականութեան պատմութիւն, Երեւան, 1986, էջ 18:

<sup>15</sup> Լոյնը, էջ 19:

• Երեսիկական շելլինգեան տեսութիւնը սահմանում էր՝ «Սսուուած մարդու հետ հաղորդակցուում է արուեստի լեզուով», ուստի «աշխարհը արուեստի մեջ ստեղծագործութիւն է, իսկ Սսուուած՝ նրա հանճարեղ արարիչը»: (Քենչօձական ծծանութեամբ տեսութիւնը: Եանձնառուելով, սակայն, անձի և նրա միջոցով՝ կրուող աշխարհը, երիկական աշխարհայեցութիւնը, սակայն, աշխարհը համարում է ապարայական: «Սսուուած գեղեցիկը չէ, այլ բարի-ն», - սահմանում էր կիերկեդորը: Դրանով մերժուում էր նախ՝ ուսաւրական-իդեալիստական ոռմանտիզմ տեսութիւնը: Եանձնառուելով, սակայն, անձի և նրա միջոցով՝ կրուող աշխարհը, երիկական աշխարհայեցութիւնը մարդը տարի և բարու հասկացութիւններին: Այսպիսով, անհատը յայտնուում է ընդուռութեան և իր՝ անձի միջոցով՝ հաղորդակցուում Սսուուած, եթէ կրուում է մեղքի և ճանաչողութեան ուղին: Դրանով ազատագերելով իրեն, ի հարկէ, ազատութեան, ընտրութեան և պատմասիստանութեան յանձնառութեամբ՝ անհատը, հետևաբար և՝ ամբողջութիւնը, ուստի և՝ գրողը, կրելով պատմականութիւնը, ծգուում է հակասութիւնների յադրահարման, ես-ի հոգեւոր և պատմական պեղումների գուգրութեան... (S. Kierkegaard, Entweder – Oder, 1922, p. 118):

<sup>16</sup> «Քագին», թիւ 1-2, յունուար-փետրուար, 1984, էջ 15:

պարագծով յանգելով ճանաչողութեան «մնացորդին», «կանխորոշում» է (մեզ համար) վերլուծութեան համակարգը, որով ծեւաբանօրէն սահմանելի է հայ գրականութիւնը...:

4

Առ հասարակ, որպես զի ՀՀ դարի նորագոյն գրականութեան պատկերը իր սկզբնաւորման փուլից յստակ պատկերացնենք, եզրակացնելով ասենք, որ այն 10-ականների ծննդունի է: Գրական իր նախահիմքերով այն ընդգրկում է նախաեղեռնեան և յետեղեռնեան շրջանը, որի ընթացքում մեր ժողովուրդը վերապեց այնպիսի տարտողումների դարաշրջան, որ անհնար է մեկնաբանել խօսքի ընդհանրութեամբ: Այս գրական ընթացքը, ուրեմն, որ յանձնառութել էր 1915-ից առաջ, իր աւանդոյթներով շարունակուեց նաև դրանից յետոյ,- և ընդհանուր սահմանումների մեջ, իբրև բնաշխարհիկ գրականութեան դարաւոր ակունքից սնուուղ և իբրև «մնացորդացի» եզրաբանութիւն՝ խորհրդահայ գրականութեան մեջ զուգահեռուեց «ապագայապաշտութեան» (Փուտարիզմի) գեղագիտական ըմբռումներին (գլխաւորապես 20-30-ական թուականներին): Իսկ սփիտորեան իրականութեան մեջ՝ 20-ականներից մինչև 40-60-ական թուականների սկիզբը, փոփոխակի վերելքներով և անկումներով, ճեղքուեց կարօտի գոյաբանական սուզումների և «մենք»-եան՝ «դէպի ներս, դէպի ինքնաքնաղատութիւն և հաշուեկշիռ»<sup>17</sup> շահնութեան «նահանջի» տեսութիւնը՝ ստեղծելու «պատկերազարդ պատմութիւնը հայոց»: Փարիզի «Մոլաքը»՝ Շ. Շահնութը, Յ. Զարդարեանը, Զ. Որբունին, Ն. Սարաֆեանը, Վ. Շուշանեանը, հիմնելով «Մենք» հանդէս, սկզբնաւորեցին մի գրական շարժում, որի հանգանակում՝ Շահնութի խօսքերով ասած՝ կրում էր «պատասխանատութեան գիտակցութիւնը», ճանաչողութեան և ինքնաճանաչողութեան միջոցով զգուում էր «մեր մեջը իշնալ», «հաւատում էր փոքրիկ Դայաստաններու»<sup>18</sup>, այսինքն՝ միտում էր պատկերելու գաղութահայութեան կեանքը, արդիականութիւնը, հայի ինքնութեան մաքառումները: Շահնութի կերպարը կորցրել էր հոգը և բախուել իրեն օտար միջավայրին՝ կորցնելով և նահանջելով իր պատմական աւանդոյթներից, գլխաւորապես՝ լեզուից:

Շահնութի տեսութիւնը պատմականորեն հիմնաւորուած էր սակայն մի քանի դրոյթներով. տոհմիկ գրականութեան, երեկը այլևս «հոդ» չուներ, «սենապոլիզմ»՝ «աւերներ գործեց», իսկ նորը՝ պրոլետգրականութիւնն էր, և ինքը (գրողը) կագնում է «արեմտահայի կողքին»՝ չհաւատալով այլևս հերիարի, «հացին երգի» հովուերգութեանը, առ հասարակ՝ երեցների գրականութեանը: Նորը և նորագոյնը, ըստ Շահնութի, «ինքնորոնումի», «աշքաբաց ու կայտառ գրականութեան», հետեւարար՝ իրականութիւնը յանձնառող և իր մեջ կրող կերպարն է: Եւ սահմանելով «գրականութեան սեռերու մեջ երկու ծայրագոյն կետեր»՝ վէպն ու բանաստեղծութիւնը, Շահնութը մեծ դեր էր վերապահում առաջինին՝ գրելով «Նահանջը առանց երգի» (1929) վեպը, «Յարալեզներու դաւաճանութիւնը» (1933) պատմուածքաշարը: Այս շարժման ծիրում գրուեցին նաև Յ. Զարդարեանի «Մեր կեանքը», Զ. Որբունու «Փորձը» վէպերը: Բանաստեղծական սեռը շարունակեց Ն. Սարաֆեանը՝ յետվարուժանեան աւանդները և արդիականութիւնը ներկրելով իր բանաստեղծութեան մեջ, որը, մի եզրով, շաղկապեց «Վաղուա գրականութեան» տեսութիւնը «Մենք»-ի շարժմանը:

Ծնդհանութը և պատմականը այս շարժումների հիմքում՝ առ հասարակ համաշխարհային գրական ընթացքից զատուելու միտումն էր, որն օժտուած է ճանաչողութեան մի որակով, ինչն ուղղուած էր լուսաւորական-ռոմանտիկական տեսութիւնները յաղթահարելուն և էսթետիկական աշխարհայեցութիւնից՝ երիկականին յանգելու և նրանով աշխարհը մեկնաբանելու գեղագիտութեանը: Սա կարեւոր մի առանձնայատկութիւն է, որով գրականութեան կերպարը՝ գոյաբանութեան և ինքնաճանաչողութեան պատմականութեանը, ես-ի ինքնութեամբ, կրուն էր

<sup>17</sup> «Յառաջ», Փարիզ, օրաթերթ, 1935 թ., Յունուար 24-27:

<sup>18</sup> Խոյմը, էջ 68-69:

դարաշրջանի և մարդու, նրա ազատութեան, պատասխանատւութեան գաղափարը առ հասարակ, ուստի եւ՝ յանձնառում էր անհատի (անձի) վարքի միջոցով մեկնարանելու աշխարհը: Իսկ դրա հիմքում, իբրև հաղորդակցութեան, ինքնիրենով միջավայրը ճանաչելու,- դրա ուղին - *լեզուն է*, միակ նշանը և գաղափարը, օրինակ, սփիտքեան գրական ընթացքը շաղկապելու, և ամբողջութեան մէջ՝ այն քննելու: Այսպէս, ինչպէս Մ. Իշխանը սահմանեց՝ «հայ լեզուն տունն է հայուն» (Յայդեգերն ասում է՝ «կեցութեան տունն է»), իսկ Թերեւանն ասես իմներգում է՝ «Քեզ, Դայ Լեզու, կը սիրեմ մրգաստանի մը նման»: Չարենցը, սակայն, «ճեղքելով» խօսքի «սերմնահատիկը», պատմականօրեն կերպաւորում է նրան՝ բարի իմաստային շերտերում զուգադրելով «արեւահան բառը» և «Դայաստանը» և այլն...: Ուրեմն, այս պարագայում, ֆրանսահայ-ամերիկահայ – նաև՝ խորհրդահայ և այլ որոշչային բնորոշումները, ամբողջութեան համակարգում ներառութելով, պատմականօրեն մեկնարանում են մեր առաջադրած դրոյքի գլխաւոր իմաստը, այն է՝ առաջին՝ լեզուի հանդիպադրումը իրականութեանը խորհրդահայ գրականութեան մէջ, երկրորդ՝ հայ լեզուի հանդիպադրումը օտար լեզուներին (մասնաւորապէս այն երկրներում, ուր օջախն էր հիմնել սփիտքահայութիւնը): Երկրորդի պարագայում, հետևաբար, որքան էլ նշանակութիւն ունի գրականութեան ենթահողի՝ հասարակական միջավայրի, տնտեսական համակեցութեան, «գոյնի, սեղի և կլինայի» (Յ. Օշական) ընդհանրութեան գաղափարը, այնուամենայնիւ, ընդհանուրը *լեզուն է* և այն միջավայրը, որին բախում է, ճեղքում՝ որոշակի պատմական փոխյարաբերութեան մէջ՝ ինքնարտայայտութեան և ճանաչողութեան եզրին ծգտելով:

XX դարի 10-ական թուականներից, ուստի, մեր գրականութիւնը արագօրեն արձագանքեց նաև ֆուտուրիզմին՝ մի ուղղութեամբ, իսկ միևնույնութեամբ՝ պահպանեց աւանդականութեան գիծը (կարող ենք ասել՝ համարեայ մինչև դարավերց):

Այսպէս, օրինակ, Նազարեանը, 1911-ին, արևմտահայ իրականութեան մէջ, թարգմանեց Մարինետիի «Մանիթեստը»: Արևելահայերի մէջ ֆուտուրիզմը վերածեց գրական շարժման և 1914-ին Կարա-Դարուիշը, համարեայ նոյնութեամբ, կրկնում էր Մարինետիին՝ «Ի՞նչ է ֆուտուրիզմը» գրքոյնու: Չարենցը մի կարծ ժամանակաշրջան յարեց այս ուղղութեանը և 1922-ին՝ Գ. Արովի և Սահարու հետ ստորագրեց «Երեք դեկլարացիան», որտեղ ասում էր, թէ՝ «Երեկայ հայ բանաստեղծութիւնը մի թրախտաւոր է» և պահանջում էր՝ «դուրս հանել բանաստեղծութիւնը սենեակներից դեպի փողոցներն... և գրեթեց՝ դեպի՝ կենդանի խօսքը»<sup>19</sup>: Եթէ մի կողմից միտումը դրական էր այնքանով, որքանով այն ուղղուած էր դարի երուպական քարացած գեղագիտութիւնը՝ երեսիկական ռոմանտիզմը յաղթահարելուն, ապա երկրորդ՝ պատմական առջնութեամբ, ոռւսական և խորհրդային ֆուտուրիզմի ազդեցութեամբ, վերածեց գրական սիստեմատիզմի եւ դրա հասկացութեան: Նրա աւերածութիւնները պատմականօրեն զգալի են՝ պրոլետգրական հոսանքի աւանդոյթներով և սոցքեալիզմի գրական դաւանութեամբ, որ Չարենցի, Բակունցի, առ հասարակ հայ մտաւորականների 37-ի ստալինեան եղենից յետոյ, վերածեց աշուղական-հեթիաթանաղլական (ինչպէս Պ. Սեւակը կ'ասէր) ենթիմերգութեան:

Դայաստանեան եւ սփիտքեան գրականութիւնը, սակայն, 20-ական թուականներին դիմորոշուում է ոչ թէ պրոլետգրականութեան հոսանքով, որին մի կարծ շրջան տուրք տուեցին ե. Չարենցը, Գ. Սահարին, անգամ երեսները՝ Ստ. Զօրեանը, Ղ. Ղենիրենեանը, այլ՝ բնաշխարհիկ գրականութեան աւանդոյթներով: Գրական ծիրառը օժտուած այն պիսի անհատականութիւններ, ինչպիսիք են՝ Յ. Օշականը, Շամաստեղը և Բակունցը, Կ. Շուշանեանը՝ «Երեկիր յիշատակաց» (1927) պետմով, Գ. Չարեանը՝ «Անցորդը և իր ճամբան» վեպ-էսենով, կրկին Չարենցը՝ «Երեկիր Նայիրի» Վեպով, «որի միջովը, ինչպէս Սահարին է ասում, - անցնում է վաղուայ հայ վեպի ճանապարհը» (Գ. Սահարի, «Այրուող այգեստաններ» Ե., 1966, էջ 4), «Տաղարանը» (1921), «Ասպէտականը», «Էպիկական լուսաբացը» (1930), 30-ականներին՝ «Գիրը ճանապարհի» դարակազմիկ մատեանի

<sup>19</sup> «Խորհրդային Դայաստան», օրաբերք, հ. 130, հունիսի 14, 1922 թ.

պոեմները և շարքերը, - սրանցով է բնորոշւում հայ գրականութիւնը և նրա ընթացքը, ուստի բուարկումն անգամ երկարաբանում է խօսքը:

Լեզուական նշանի և նրա իմաստի պատմական պարագծով «լուծարուող» XX դարի (գոնե առաջին կեսի) գրականութիւնը կարող ենք մեկնաբանել «Երկիր Նայիրի», «ճանապարհ», «մնացորդաց» ասութային եզրերով: Առաջինի յայտնութեան հեղինակը Վ. Տերեանն է, որի պատմական-իմաստասիրական մեկնաբանումը ամբողջացրեց Չարենցը: Երկրորդի մէջ ներառում են Կ. Չարեանի «ճանապարհի» խոհագրումները և «Նաւը լեռան վրայ» (1943) վեպի՝ գոյութեան և ինքնութեան մաքառումի «տրոհում. ները», Չարենցի «Գիրը ճանապարհի» իմաստասիրական հարցախուզումները՝ ազգային կեցութեան և պատմականի (դիմանական) մերժումներով և այլասացութիւններով: «Մնացորդացի» հոգեւոր պեղումները ժառանգակրութեան էթիկական ինքնասուզումներ են, որի յորձանքին տրուեց Յ. Օշականը «Մնացորդացի» վեպերով: Խոկ «լեզուն»՝ իբրեւ «կեցութեամ տում» (Յայշեգեր), որ XX դարի գրականութեան զիսաւոր կերպարն է առ հասարակ-, իբրեւ բնօրրան, որին հաղորդակցում են ոչառարկայական հպումներով, լինելութեան ջղածիգ, պատմական միասնութեան եզրով ներհիւսում է իր մէջ ընթացքը և շարժումը՝ առարկայանալով իբրեւ պատում, բայց չեզոքանալով (լուծարուելով) նոյնի իմաստի «մնացորդում» եւ «քաջնուածի» իմաստի պարագծում այնքանով, որ պատմութեան և ժամանակի միասնութեամբ է ի յայտ գալիս: Դետեւաբար (ընդհանուր ասած)՝ լեզուն այն կերպարն է եւ միջավայրը, որի ճանաչողութեան ընթացքը դիմանութեամբ եւ բախումով է մեկնաբանում եւ ինքնիրենով, իր մէջ բաղիկիւսում է պատմութիւնը և նրա ընթացքը: Սակայն, ծգտելով օտարուելու՝ յանգում է բախումով այնպիսի իրականութեան «արտացոլման», որը լեզուի համար եւս օտար է, ուստի այդ «կոնֆլիկտը» նաեւ լեզուների ներքին բախումով է ինքնարտայայտութեան ծգտում եւ կարեւոր է սփիլոքահայ գրականութեան ուսումնասիրութեան պարագծում: Երկրորդ հեղ՝ օտարուելու եւ ներքին կոնֆլիկտին ծգտումը արտայայտում է «լեզուի և միջավայրի» միջեւ այնպէս, որ առարկայական հպումով կենդանակերպուող իրականութիւնը եւ նրա իմաստի «բառական»-հակադրութիւնը, լինելով մշտական շարժման մէջ, «ճեղքելով» լեզուն (իմաստային հակադրութեամբ), գեղարուեստական միասնութեան են ծգտում այնքանով, որքանով գոյութիւնն ինքնին ամբողջական է կամ դրան է ծգտում (այլ խօսքով ասած) «տեքստային մնացորդի» (Ժ. Դերիդա), «հիմքի» կամ «տարբերակման» (Յայշեգեր), «սահմանային» եզրի (Յասպերս) պարագծում եւ այլ...: Յամենայն դեպք, վերլուծական համակարգը, ծգտելով վերոնշեալին, պահպանում է գեղարուեստական միասնութիւնը մի շրջանագծով, որի արտայայտութիւնը «բառական» ինքնութեան է ծգտում «առարկայական»-իմաստային, «փոխաբերական»-իմաստային, «խորհրդանշանային»-իմաստային այնպիսի ամբողջութեան մէջ, ինչպիսին տեսնում ենք նշուած՝ «Երկիր Նայիրի», «ճանապարհ», «մնացորդաց» եւ այլ (հոմանիշների իմաստում երեւանուող) հասկացութային նշաններում...: Պատահաբար չեն ծնուել, ուրեմն, Մ. Իշխանի «լեզու»ական սահմանումը (իմաստասիրումը) («հայ լեզուն տուն է հայուն աշխարհի չորս ծագերուն»), Թէքեանի հիմներգը՝ սիրո ջղածիգ շաղախով պատկերագծուած, Չարենցի ողբերգը՝ «Ես իմ անուշ Յայաստանի արեւահամ բառն եմ սիրում» տողով սկսուող...: Մրանում (լեզուում) է վերաբնանում, շաղկապում կերպարի և նրա պատմութեան միասնութիւնը: XX դարի հայ գրականութեան առանձնայատկութեան դրսեւորումներից մէկն է այս յատկանիշը՝ առանց որի անհնար է «հասնել» իմաստի ամբողջութեան, առ հասարակ՝ ամբողջութեան...: Ուստի այս նոյն իմաստասիրութեամբ եւ դրան հետեւելով, հողի և աշխարհագրութեան մի «կետի»-հարբութեան մէջ խտացրին հայրենի բնաշխարհը. Յամաստեղը՝ Փերչենցը, Բակունցը՝ հայրենի բնաշխարհիկ Մթնածորը, Մնձուրին՝ Կապոյտ Երզնկան, Արմտանը և այլն...: Առ հասարակ՝ հողը, հայի լինելութեան անդրանցական տենչը, հայի համաշխարհիկ գոյութեան երազանքը, որ Աստծոյ աշխարհում տրուել էր իրեն՝ ինքնութեան իրաւունքով, ամբողջանալու նրանով՝ իբրև «հոգու հայրենիք», Աստծոյ միակ Միասնութիւն...:

ՍՈՒՐԵՆ ԱԲՐԱՅԱՍԵԱՆ

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ

## ԹԱԹԻԱՆԱ ՊՈՍՏԱՆ

(ՊՈԼՍԱՀԱՅ ՇՆՈՐՀԱԼԻ, ԲԱՅՑ ԽՆԱՄՔԻ ԿԱՐՈԾ ԵՐԳՉՈՒՀԻՆ)

-Պարոն Բաղդիշեան, Հայերէնի ուսուցչուհի եմ, բայց նաեւ կ'երգեմ «Քնար» խումբին մէջ: Իբրև յիշատակ ու Համեստ նուէր, խնդրեմ, CD-ս, - Մարմարայի Գնալը կղզիին մէջ ինծի ըսաւ Թաթիանա Պոստան, 2002-ի Օգոստոս 27-ին՝ Երուսաղէմ վերադարձէս ճիշդ երկու օր առաջ: Յիրաւի՛, անակնկա՞լ մը ինծի.

- Շնորհակա՞լ եմ, - պատասխանեցի՛, յաւուր պատշաճի մէկ-երկու խօսք ըսելով խօսակիցիս:

Յարմար առիթով, առանց ժամանակ կորսնցնելու եւ Հետաքրքրութեամբ նախ թերթեցի CD-ի խիստ խնամքով եւ ճաշակով ձեւաւորուած ուղեցոյց գրքոյկը: Լսեցի CD-ն, որու 13 երգերէն 5-ը կը մեներգէ Թաթիանա Պոստան՝ «Մաքրուհի Ձան»(CD, երգ թիւ 3), «Քելէ՛, Լա՞» (CD, երգ թիւ 5), «Մաղկած Բալենի»(CD, երգ թիւ 8), «Քարի Լուսոյ», «Մեր Տան Խտեւ»(CD, երգ թիւ 10): Երգչուհին կը զուգերգէ 2 երգերուն մէջ՝ «Նորորա»(CD, երգ թիւ 11) եւ «Սամնա Շառան»(CD, երգ թիւ 13):

Գնահատելի է «Քնար»-ի անդամներուն սէրն ու Համերաշխութիւնը: Զգացի խիստ առողջ ընտանիքի մը ջերմութիւն, ուր ամէն ոք իր սրբազն գործը կը կատարէ՛, իրարու Հանդէպ սիրով ու յարգանքով: Ապրի՛ք: Շնորհակալութիւնս Ձեզի եւ յարգանացս Հաւաստիքը: Սակայն, Ձեր թոյլտութեամբ եւ ներողամտութեամբ, այս անգամ իմ խօսքս պիտի մասնաւրեմ այդ ընտանիքի առայժմ միակ ու մինուճար դատեր՝ Թաթիանա Պոստանի մասին:

Ո՞վ էր Թաթիանա Պոստան: Ոչի՞նչ գիտէի եւ հիմա ալ շատ քիչ բան գիտեմ այս դեռատի տիկնոջ մասին:

Մեր ծանօթութիւնն եղած է պաշտօնական յարաքերութեանց մթնոլորտիւն մէջ եւ ընդամէնը սոսկ քանի մը անգամ: Գիտցածս միայն այն է, թէ զոյգ ծնուած փոքրիկներու մայր է եւ ուրիշ՝ ոչի՞նչ: Եւ ահա, այսպիսի անծանօթուհիէս նուէր կը ստանամ երգերու փունչ մը: Չեմ գիտեր նաեւ՝ Թաթիանան, ընազդով մը իսկ, զգացած էր կամ կը զգա՞՞ր արդեօք, որ ես արուեստի սիրահար սրբազն խենթ մըն եմ...

Ազնի էութեամբ նուէր տայլ առնուազն փաստն է ՄԱՐԴՈՒ գոյութեան, յարգելը, սիրեն ու գնահատելլ մարդը, իսկ նուէր առնելը՝ յարգուիլը, սիրուիլը, գնահատուիլը... Բարիները միայն կրնան նուէր տալ եւ նուէր ստանալ: Նուէր մատուցանելը ազնիւ հոգիի հառագայթումներու յորդման արգասիքն է, իսկ ստանալը՝ երախտափիտական զգացումով հրդեհուիլը:

Չորրորդ ամին է ահա, որ իմ ընակարանիս խորհրդառը լուսթեան մէջ մեղմ կը հնչեն (ի թիս այլոց) Սիրվարդ Գարամանուկի հօք երաժշտութիւնը, Թաթիանայի ընական, անկեղծ երգը՝ յոգնութեան սպեղանիները՝ երգը, երաժշտութիւնը:

Մարդկային գործունէութեան իրաքանչիւր ընագաւառին հետեւող անհատը, առաւել եւս՝ մասնագէտը, հրամայական պահանջով, որպէս առաջին նախապայման, պէտք է օժտւած ըլլայ ի՛ր ընտրած ասպարէղին ող ու ջուրի պէս անհրաժեշտ աստուածային շնորհով: Եթէ չոայլ գտնուած է երկնայինը, երկրայինը պէտք է խելացիօրէն արժեւորէ զայն, յլկէ, փայլեցնէ եւ բաշխէ ի՛ր ժողովուրդին, վերջինիս միջոցաւ ալ՝ աշխարհին: Ըսուածն աներկեց բայօրէն կը վերաբերի նաեւ արուեստի ընագաւառին ընդհանրապէս, իսկ անոր ձայնային, երգեցողական (VOCAL) ճիւղին՝ մա՛սնաւորապէս, ուր իր ճամբան կ'ուզէ բանալ Թաթիանա Պոստան:

Նարարդանքիս տրամարանական շղթային Համաձայն՝ ընթերցողէս խիստ ակնկալիին նոյնքան եւ աւելիով տրամարանական, ընական հետեւեալ հարցումները, որոնց եւ անվարան պիտի պատասխանեմ:

-Թաթիանա Պոստան օժտուած է աստուածային չորհով:

-Անկասկած:

-Երգչուհի՝ է ան, թէ ոչ:

-Երգչուհի է: Կ'երգէ Հայկական ժողովրդական, գուսանական, արդի Հայ երգահաններուն ստեղծագործութիւններ:

Այսպէս կտրուկ, Հատու, միանշանակ պատասխանելը, սակայն, ոչի՞նչ բան է: Առաւել, յոյժ կարեւորը ծանրակշիռ այդ պատասխանները փաստեն է, հիմնաւորելը, որ, ինովսանն, սիրով եւ Հաճոյքով պիտի ընեմ ստորեւ<sup>1</sup>:

Ըսինք, թէ աստուածային չորհով օժտուած երգչուհի է Թաթիանա Պոստան: Այսալ չընկալուիմ: Մսամէջ չափազանցում չնկատուի ըսածս: Ես նկատի ունիմ միայն այն առողջ ատագիր, որմէ կարելի է Հրաշալի արդիւնք ակնկալել: «Աստուածային չորհ» Հասկացութեան երանգապանակը բաւական Հարուստ է՝ նոյն ծիրէն ներս՝ ամենէն բացէն մինչեւ ամենէն մուզը: Առայժմ ո՞րն է անոնց մէջ Թաթիանային տեղը: Պատասխանս մէկն է՝ լաւ, աղուո՛ր ինքնուսին կարգավիճակը: Այս է իմ եման կէտը: Տա՛յ Աստուած, սխալած ըլլամ: Խնքնուս Թաթիանա Պոստան, սակայն, բնածին (ո՞չ արուեստական, ձեռք բերովի, կեղծ....) դրական այնպիսի գիծեր, յատկանիշներ ունի, որոնցմով նախանձը պիտի շարժէր թէ՛ ինքնուս, թէ՛ արևստավարժ շատ երգիշ-երգչուհիներուն:

Երաժշտական ականջ, քիմք ու ճաշակ, ազգային արուեստի շիտակ ընկալում ունեցող ո՞ր Հայուն յայտնի չէ, թէ այսօր, օրինակ, Փրանսահայը Հայերէնը կ'երգէ զգակիօրէն ընդգրծւած Փրանսական շեշտով, կոկորդով, անգլահայը, ամերիկահայը, արաբական երկիրներուն մէջ ապրող Հայը՝ իրենց ապրած միջավայրին շեշտով, կոկորդով եւ այն: Այստեղ իմ ըսելիքս «ելք ո՞րն է» Հարցումին պատասխանելը կամ մեղադրելը, քննադատելը չէ, այլ մերկապարանոց փատին պարզ արձանագրումը:

Թաթիանա Պոստան գրե՛թէ ձերբազատուած է այս խնդիրէն: Անոր կոկորդը, երգի բառերուն արտաբերումը (եթէ նկատի չառնենք զրական արեւելահայերէնի եւ զրական արեւմտահայերէնի Հնչումներուն տարբերութեան խնդիրը), երաժշտական շեշտերուն ճիշդ զետեղումը, երաժշտական Փրազներուն զատումը եւ այն, աննշան վերապահութեամբ, բաց'ապէս Հայու է, Հայկական: Ի՞րապէս նախանձելի, դրուանտանքի արժանի պարագայ, եթէ նկատի առնենք, որ այս տիկինը Հայաստանի պորտին վրայ ծնած եւ մեծած չէ: Ան ծնած է, Հասակ նետած Թուրքիոյ մէջ՝ իր Հայրենքին Փիղիքապէս շատ ու շատ հեռու: Ընդգծեցի «Փիղիքապէս»-ը, որովհետեւ անոր Հակակշիռը Հայուն անմեռ հոգին է, ոգին, արեան կանչը սիրտին եւ երակներուն մէջ՝ ժառանգական յատկանիշով: Ասոնցմով են պայմանաւորուած ազգային բնական, անաղարտ ընկալումը, ըմբռնումը, այդ ամէնը արուեստով վերարտադրելը, ի՛ր իսկ ժողովուրդին մատուցանելը:

Թաթիանա Պոստանին աղօթքն է երգելը՝ բեմին վրայ՝ կարծես բոյորին նման, բայց բոլորէն տարբեր: Երգին մէջ կը վառուին, կը Հալուին անոր հոգին, զգացումները, ապրումները:

Խովայոյզ բնութիւնը կը խաղաղուի ձիւնելով կամ անձրեւելով, իսկ Թաթիանա Պոստան՝ երգելով: Ահա սքանչելի յատկանիշներ, որոնց սաղմերն առողջ են, խոստումնալից այս երգչուհիի երգին մէջ:

1. Ունինք միայն մէկ վերապահում: Եթէ խօսքը, օրինակ, վերաբերի գրականութեան, կարելի է եւ պէ՛տք է բերել ընազրային Համապատասխան քաղուածքը՝ Հաստատելու Համար դատումը: Այս պարագան այդ չէ: Ե՛րգ է այս, երաժշտութիւն՝ ձայնագրուած CD-ի վրայ: Նետեւարար, անոնք, որոնք ունին CD-ն, կը խնդրեմ՝ այս յօդուածը կարդալու ընթացքին թող լսեն Թաթիանայի երգերը, ի Հարկէ, եթէ ատոր կարիքը կը զգան:

Չայնը, երգելու աստուածային շնորհը նոյնպէս Հարստութիւն է, մեծ Հարստութիւն, որ ունի Թաթիանա Պոստան: Կը մնայ միշտ յառաջ նայիլ, զարգանալով երգել՝ Աստուծոյ տուածին օր-օրին վրայ բան մը աւելցնելով:

Արևեստավարժ, ինքնուս բազմաթիւ երգիչ-երգչուհիներ միայն մէ՛կ երգ երգած են (ի հարկէ այն ալ՝ եթէ երգած են), թէեւ բեմական կամ երգարուեստի երկար ճամբար կտրածանցած են.

- Ի՞նչպէս,- պիտի հարցնեն չհաւատացողները, առնուազն՝ զարմացողները, կասկածողները:

- Իրենց միապաղադ, անհոգի, առանց ապրումի, բեմական կեղծ սեթեւեթանքներով: Այդպիսիներուն միայն մէ՛կ կատարումը պիտի լսել: Բաւական երկար զադար մը տալէն, առաջին լսածդ մոռնալէն ետք, յաջորդ երգը պիտի ուկնդրել, եթէ արդէն կարելի ըլլայ ինքինքդ պարտադրել՝ լսելու: Այդպիսիք ե՛րգը կը սպաննեն, ժողովուրդին երգային ճաշա՛կը կը բթացնեն...

Խսկական արուեստավէտին Համար, բանի՛ւ եւ գործով, իւրաքանչիւր երգին կատարումը ինքնուրոյն, քրտնաթոր ուսումնասիրութիւն մըն է, ստեղծագործութիւն մը, իրմէ սերուած, յոսով ու ակնկալիքով լոյս աշխարհ եկած զաւակ մը: Այսպիսի երգերը կը հաստատեն արևստագէտին, բեմի մարդուն չափազանց անհրաժեշտ մեծագոյն շնորհներէն մէկը՝ կերպափոխուիլը՝ իւրաքանչիւր երգի տողի, բառի, ըսելիքի, մեղեղայնութեան եւ զանազան այլ հանգամանքներուն համաձայն, հրամայական պահանջով: Խնծի Համար, ժողովը դադար կատարուղական, գուսանական եւ արուեստավարժ երգահաններու երգեր կատարողներուն մէջ, այդպիսին է Ֆլորա Մարտիրոսեանը: Բացառիկ անհատականութիւն մը: Այս Հրաշք ճամբուն վրայ է նաեւ ինքնուս, բայց բացալայտ շնորհայլ Թաթիանա Պոստան: Վերջններս են, որ իրենց հոգիով կը քամեն ունկնդիրէն, իրենց յոյզով՝ յոյզ, իրենց կարօտով՝ կարօտ, իրենց խինդ ու բերկրանքով անուշութիւն կը պարգևեն իրենց արուեստի երկրպագուներուն: Անոնք են, որ իրենց արուեստին հմայքով անխօս կ'ըսեն ունկնդիրին.

- Խնձով ինքինքդ ճանչցիր:

Կա՞յ աւելի մեծ բան, քան այս, որ ի վերուստ քիչերուն տրուած է, անոնց մէջ՝ նաեւ Թաթիանա Պոստանին: Ինչ փոյթ, թէ ես կ'ըսեմ, ուրիշներն ալ պիտի ըսեն՝ ինքնուս է: Անդիրն այստեղ ինքնուսի եւ արևստավարժի Հակաղորումը, մէկը բարձրացնելը, միւսը վար առնելը չէ, այլ՝ առկայ շնորհին արձանագրումը, գնահատումը: Համոզուելու համար, ընթերցողս ալ բայց առանց կանխակալ, մերժողուկան կարծիքի նորէն եւ չա՛տ անգամ թող լսէ CD-ն:

Պարզապէս զմայլելի է Թաթիանա Պոստանի կատարմամբ «Քել՛, Լա՛օ»-ն՝ ժողովը դական դուդուկ նուազարանի ընկերակցութեամբ (CD, երգ թիւ 5): Ռըքան յոյզ կայ, տառապանք ու կարօտ կայ այս երգին, անոր ճիշդ ու արուեստով կատարում-մեկնարանտմին մէջ, երգչուհիի ձայնի ելեւէջումներուն, ապրումներուն մէջ՝ ո՛չ մէկ շեշտի աղաւաղումով.

**«Քել՛, լա՛օ, քել՛ էրթանք մըը երկիր»:**

**Երկիրը** Հայրենիքն է, իսկ Հայրենիքը բնակարանն է մեծ, տունը մարդուն՝ Հայուն, ուր կը հանգչի, կը խաղաղուի անոր մարմինն ու Հոգին,, ուր անհոգնորին կ'երազէ ան ե՛ւ ապրիլ, ե՛ւ մեռնիլ... ինչ չէ Հայրենիքը՝ Հող, արեւ, ջուր, երկինք, ծառ ու թուփ, քար ու փուշ, վաստակ եւ ընտանիք, այրո՞ղ, այրո՞ղ կարօտ.... Կը նա՞ք ըսել՝ ի՞նչ է Հայրենիքը՝ Հազար ու մէկ բան բաց չձգելով... Թաթիանա Պոստանի կատարումը եւս կը փաստէ իմ ըսածն:

Ես անգամ մը եւս կ'ըմբոշինեմ (ընթերցողս ալ թող փորձէ) Վասպուրականի «Բարի Լուսոյ»-ն (CD, երգ թիւ 10): Գեղշկական յոյզերու, ապրումներու, Հողին, աշխարհին մերւած, երկինքէն ալ լայն ու վճիռ Հայու Հոգեվիճակի, մտորումներու ինչ ծո՛վ-Հայելի...

Աշխարհին չեն վեր կիւթնին էր,  
Կիւթան չներ: աշխարհն ի՞նչ էր»

Ահա համոզումն ու պաշտամունքը մեր ռանզպար նախնեաց:

Խոկ երգին կատարողական արուեստը: Սքանչելի է: Աւելին, իւրաքանչիւր երգի կատարումով երգչուհին կը համոզէ ունկնդիրը՝ ըսելու «Այս երգն այսպէ՞ս պիտի հնչեցուի»:

Թաթիանա Պոստանի կատարումներուն մէջ առանձնակի սէր մը կը զգամ Վան-Վասպուրականի երգերուն նկատմամբ: Զե՞մ սխալիր, արգեօք, եթէ ըսեմ՝ վանեցիի արին կը հոսի անոր երակներուն մէջ կամ, նուազագոյնը, շփումը, նիստն ու կացը վանեցիներուն հետ, համեմատաբար, շատ եղած է: Ենթադրութեանս հիմքը յիշեալ տարածքի երգերու կատարումին մէջ բարբառային լեզուի, հնչումներու, կոկորդին հետ առընչուղ խնդիրներն ակնյայտ յաջողութեամբ առաւել աղուոր յաղթահարուած են, քան միս պարագաներուն:

Մազերուս համրանքով, դժբախտաբար, լսած եմ երգիչ-երգչուհիներ, որոնց մէկ ոտքն արդէն գեղեցմանի մէջ է, բայց կ'երգեն՝ «Սիրեցի», եարս տարան....»: Եւ միայն ա՞յս: Կրնա՞ս չխննթանսալ: Ի հակադրութիւն ասոնց, կը խնդրեմ լսե՛լ, նորի՞ն լսել Թաթիանա Պոստանի կատարումով՝ Խաչատուր Աւետիսեանի «Ծաղկած Բալենի»-ն (CD, երգ թիւ 8): Ուշադրութիւն դարձրէք յատկապէս «Ախ, ուզում եմ դողլալ քեզ պէս հարսնաքօիդ տակ» տողի թաթիանական երաժշտական հնչեցումին: Անկարելի է չհաւատալ Թաթիանա Պոստանի մեկնարանումին, տարիքի, ձայնի հնչեղութեան, անկեղծութեան համապատասխանութեան, անոր ձիւնաթոյր-ճերմակաթոյր անբիծ սիրոյ զգացումին, Հարս դառնալու երազ-երազանքին... Ի՞րապէս, այսպիսի՝ հոգիով պիտի հնչէ սիրազեղուն այս երգը՝ ամէն ինչով համովիչ, ամէն ինչով՝ ընդունելի: Կեցցե՞ս, սիրելի Թաթիանա Պոստան:

Ուշագրաւ է եւ հաճելի նաեւ այն, որ Թաթիանա Պոստան, առանց խնդիրնք կորսնցը-նելու եւ կեղծ նօթա հնչեցնելու, մէ՛կ անգամէն ինքինք կը գտնէ երգային բոլորովին այլ հոգեվիճակներուն մէջ, դանդաղ, հանդարտ, մելամաղձոտ ծաւալուող ոիթմէն կ'անցնի աշխոյժ, տաք հոգեվիճակներու, ոիթմերու: Ըստածին փայլուն օրինակներէն մէկն է «Բարի Լուսոյ», «Մեր Տան Խտեւ» (CD, երգ թիւ 10) երկաւտուածանի երգին կատարումը: Այս ալ ի՞ր կարգին բնածին զգացական աշխարհի չնորհ մըն է երգչուի համար:

Ցա՛տկապէս օքերային արուեստին մէջ յայտնի է recitative հասկացութիւնը, այսինքն՝ երգի կատարման ընթացքին անոր որոշ բառերը կամ տողերը պա՛րզապէս արտասանելը. Թուերգելը: Թաթիանա Պոստան, միամիտ-միամիտ, թերեւս ինքն ալ չանդրադանալով ատոր, նորոյթ մը բերած է՝ «Մաքրուի Չան» (CD, երգ թիւ 5) երգի կատարումին մէջ՝ «-Ախչի՛, ախչի՛, անունդ ի՞նչ ի...»-ն եւ « Ախչի՛, ախչի՛, քսան տարէկա՞ն....»-ը կիսառեցի-թաթիւ հնչեցնելով: Բայց Ինչ անմեղութեամբ, Աստուած իմ, որ չե՛ս կրնար անուշ, անմեղ, կեանք տուող իննդուքդ զսպել: Իրապաշտ, անաչառ արժեւորման համար ո՛չ մէկ արժէք ունի երգչուի արհեստավարժ կամ ինքնուս ըլլալը: Առաջին եւ զիշաւոր նախապայմանը ճշմարիտ արուեստ ստեղծելն է եւ ուրիշ՝ ոչինչ:

Խոկ կարգ մը թերիներ ու թերութիւններ չունի՞ այս երգչուհին: Ունի՞: Անոնց մասին պէտք է խօսիլ, բայց ո՛չ այս անգամ: Ուրախալին այն է, որ անոնք դիւրաւ շտկելի են, բայց ժամանակի կարօտ: Կ'ուզեմ հաւատալ, թէ երկրորդ CD-ն որ լոյս աշխարհ գայ (արդար ցանկութիւնս է՝ միայն ու միայն իր կատարումներուն CD-ն), Թաթիանա Պոստան ինքն իսկ պիտի զարմանայ նախորդ CD-ին մէջ ունեցած իր վրիպումներուն վրայ: Քիչ մը սպասենք...

Վե՛րջապէս, չմոռնանք եւ նկատի առնենք՝ ո՞վ է Թաթիանա Պոստան: Դեռատի տիկին մը, որ արուեստի դաշտան մարդէն ներս դեռ անցնելիք երկար ճամբար ունի: Այսօր ոչ ոք իրաւոնք ունի անորմէ աւելին պահանջելու, քան իր տարիքին, փորձին թոյլ տուածը:

Մինչ այստեղ ըսածներուս տրամաբանական եղակացութիւնը լոյսի պէս պարզ է ու մեկին՝ Թաթիանա Պոստան խոստումնալից ուժ է: Երաժշտական, ձայնամարզական առողջ

խնամքի, դաստիարակութեան, **առանց մեծամտանալու՝** գիտակից, յամառ աշխատանքի պարագային կրնայ պատիւ բերել պոլսահայութեանը, սփիւռքահայութեանը, Հայ ժողովուրդին՝ ընդհանրապէս:

Խրախուսենք, քաջալերենք, սիրենք Թաթիանան: Սրտի մտօք եւ ի խորոց սրտի, անկեղծ ու բարեկամաբար սիրենք, օգնենք անոր: Ըսենք կարելին եւ Հնարաւորը՝ ժամանակակից էժանագին, անդիմագիծ եւ ապազգային երաժշտութեան այս ովկիանին մէջ Հայ երգարևստի բնագաւառէն ներս, իբրև երազ-յայտնութիւն, պոլսահայ նոր աստղ մը բարձրանալու յոյսով ու փափաքով...

## ԳԷՈՐԳ ԲԱԴԴԻՇԵԱՆ

### ՃՆՈՐՀԱԽՈՐԱՆՔ

**Նոր Տարուան եւ Սուրբ ՄԱՆԴԵԱՆ տօներուն առիթով, Պատրիարք Սորբազան Հայոց շնորհաւորական եւ բարի մաղթանաց գիրեր եւ հեռագրեր յղեց Հոգեւոր եւ Կառավարական պետերուն, որոնց շնորհաւորագիրերը ընդունած է:-**

- Ամենայն Հայոց Հայրապետ, Նորին Ս. Օծուրիւն Տ. Տ. Գարեգին Բ. Կաբողիկոսէն:

- Մեծի Տանն Կիլիկիոյ Վեհափառ Հայրապետ, Ն. Ա. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կաբողիկոսէն:

- Կ. Պոլսոյ Ամեն. Տ. Մեսրոպ Պատրիարք Մութափեանէն:

ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ  
ԿԱԹՈՂԻԿՈՍ  
ԱՍԵՆԱՅՆ ՀԱՅՈՅ  
ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՉՄԻԱՅԻՆ



SUPREME PATRIARCH  
CATHOLICOS  
OF ALL ARMENIANS  
MOTHER SEE OF HOLY ECHMIADZIN

Թիվ 152:

Սուրբ Ծննդյան 2003թ.

ԱՍԵՆԱՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ  
Տ. ԹՈՐՈԳՈՒՄ ԱՐՁԵՊԻՄԿՈՊՈՍ ՄԱՍՈՒԿՅԱՆ  
ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՀԱՅՈՅ ՊԱՏՐԻԱՐՔ

Եղանակագիր, Խորայել

Ամենապատիկ Սրբազն Պատրիարք,

«Խորիուր մեծ և սրանցին» Աստվածայտնության տիեզերակալուս ավետիսով,  
հանուր հայության Մայր Աթոռ Սուրբ Եջմիածնից Հայրապետական Մեր օրինությունն ենք  
հոգու Ձեզ, Տիրախնամ Աթօնի ուխտանվեր միաբանությանը, Եկեղեցական-Վարչական  
մարմինների պատվարժան անդամներին ու հավատավոր մեր զավակներին և ջերմագին  
շնորհավորում Անանորի ու Սուրբ Ծննդյան տաճերի բերկրայի առիթով։

Դարձյալ տարեմուտը պայծառակերպվել է Աստվածորդու Մարդեղացման մեծահրաշ  
խորիուրի անստվեր լույսով։ Երկնականարձն ծագած աստղը կրկին ու կրկին քրիստոնյա  
համայն մարդկությանն օւղղորդում է դեպի Բերդենեմյան մսուր, որտեղ «անքաւելին երկնի և  
երկի ի խանճարուրս պատեցաւ, ոչ մեկներվ ի Հօրէ ի սուրբ այրին բազմեցաւ»։

Սուրբ Ծննդյան լույսով օծուն Նոր Տարին հայոց կյանքում նշանակալի ե նվիրական  
իրադարձությամբ՝ Քրիստոսափառիմն Սուրբ Եջմիածնի 1700-ամյա հոբեյանով, որը, հավատում  
ենք, այսի խրանի ազգային-Եկեղեցական մեր կյանքուն Հայոց Սեծ Դարձի 1700-ամյա  
հորեւանի տոնակատարություններով սկզբնավորված հոգենորդության ու վերածնունդի  
ընթացք։

Սիրելի Սրբազն Պատրիարք, Ամենայն Հայոց Բերդենեմյան Սսուրի Իշման Սուրբ  
Սեղանի առջև ի խորոց սրութ աղոթք ենք խնկարկում առ Աստված, որ Մանուկ Հիսուսի  
հրաշափառ ծննդյան խորիուրվ քացվող Փրկչական 2003 թվականը Մայր Հայաստանի,  
Արցախ աշխարհի և սփյուռքի հայության համար լինի խաղաղ, արգասարեր և անշրջելի  
առաջնքացի տարի։

Այս աղոթքուն ենք, որ գալիք տարում պատրիարքական Ձեր առաքելությունն  
արդյունավորվի մնայուն ծեռքերդումներով, և Տերը պարզելի Ձեզ, Երուսաղեմի հայոց  
ուխտայ միաբանությանը, Եկեղեցական-Վարչական մարմինների բարեֆան անդամներին  
քաջազողություն ու գործոց լավատար հաջողություններ՝ ի շինություն և ի պայծառություն  
Տիրախնամ Ձեր Աթօնի և Հայաստանյաց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու։

Թող Մամկացյալ Աստվածորդին Իր օրինությունն առատապես հեղի աշխարհսիյուտ  
մեր ժողովրդի զավակաց վրա և ցկատարած աշխարհի անսասան պահի Իր իսկ իիննած  
1700-ամյա Մայր Աթոռ Սուրբ Եջմիածնին։

Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ,  
Ձեզ, մեզ մեծ առետիս։

Եղանական սիրո սղօւնիկ,  
Աղոթակից՝

ԳԱՐԵԳԻՆ Բ

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՍԵՆԱՅՆ ՀԱՅՈՅ



# ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿՐԼԻԿՐՈՅ

ԱՆԹԻւրաս - ԷՐԱՎԱՆ

ՖԲ 378/03

Ամբիլիա... Ս. Ռանտի, 2003

Ամենապատիս

Տ. Թորգոմ Արթուրակ. Մանուկեան  
Պատրիարք Հայոց Երուսաղեմի  
Երուսաղէմ

Սիրեցեալ Եղբայր ի Քրիստոս,

Ասառւծոյ մարդեղութիւնը Բերդեհեմի մսուրին մէջ դարձեալ մեզ կը հրաւիր. խորհրդածելու Քրիստոսով աշխարհին տրուած մարդու փրկութեան մասին: Արդարեւ, մարդու փրկութիւնը էր երկինքէն երկիր Աստուծոյ էջմին նպատակը: Ու մարդուն փրկութիւնը Աստուծոյ անկեալ պատկերին վերականգնումն էր մարդուն մէջ: Մարդուն փրկութիւնը Աստուծմէ հեռացած մարդուն վերադարձն էր Աստուծոյ: Վերջապէս, մարդուն փրկութիւնը մարդուն աստուածատուր կոչումին վերահստատումն էր:

Արդ, Աստուածայայտնութիւնը տօնել ո՞չ միայն յիշել է մարդկային պատմութիւնը յեղաշրջող Բերդեհեմի դեպքը, այլ նաև անդրադառնալ թէ մարդու փրկութիւնը Քրիստոսով աշխարհին տրուած պարզեւ մըն է ու հրաւիր մը միաժամանակ: Մեր եկեղեցին ունեւ ժամանակէ աւելի կոչուած է Բերդեհեմի ճամրով աշխարհին տրուած փրկութեան հարողիչը ու տարածիչը ըլլալու մեր ժողովուրդի կեանքէն ներս: Մեր եկեղեցին պէստ է ինքզինք վերանորոգէ ու հզօրացնէ իր հոգեւորական դասով. իր կատոյցներով ու մտածողութեամբ, որպէսզի առաւելագոյն չափավ կարենայ կատարել իր Բերդեհեմեան առաքելութիւնը մեր ժողովուրդի կեանքէն ներս:

Ահա այս հաւատեավ ու յոյսով Նոր Տարուան եւ Աստուածայայտնութեան տօներուն ուրախ առիթով եղբայրական ջերմ սիրով կ'ողջունենք Ձեզ: Կ'աղօքենք առ Բարձրեապն Աստուած, որ Զերյ Ամենապատուութեան պարզեւէ եկեղեցաշէն նորամոր իրազործումներով բնորուն երկար գահակալութիւն: Կ'աղօքենք նաև, որ Աստուած Ձեր միարանութեան եւ Ձեր ժողովական ու բեմական կառոյցներուն րոլոր սպասաւորներուն շնորհէ բազուղչ կեամք եւ արդիւնաշատ ծառայութիւն մեր առաքելակիմն սուրբ եկեղեցւոյ:

Եղբայրական չերմ սիրով.

Աղօքակից  
*Շահեն Ա.*

ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՆ  
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՑ



## ՊԱՏՐԻԱՐքՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՅ

Ստանդուլ, 5 Յուն. 2003

Ն.Ա.Տ. Թորգոմ Բ

Հայ Պատրիարք Սբ. Երուսաղեմի

Ընդհագարդ Տեր,

2002 թուին, հոգեպես միսիթարուած եւ բաւարարուած զգացինք վայելելով Զեր Սրբազնութեան եղբայրական ազնիւ հիւրասիրութիւնը Սրբոց Յակովեանց վասքն ներս, ուր Զեր իսկ հրաւերով անգամ մը եւս ուխտի եկած էինք Սուրբ Երկիր եւ առիթն ունեցած՝ մասնակցելու Աւագ Շաբթօնան եւ Սբ. Չատկուան հոգեւոր հանդիսութեանց:

Մեզի համար միսիթարութիւն եր անգամ մը եւս վկայել թէ Սրբոց Յակովեանց Ուխտի անձնուրաց միաբաններն ինչպես կը շարունակեին վառ պահել Հայ Եկեղեցւոյ կանքեղեները բոլոր Զրիստոսակոխ սրբավայրերու մէջ եւ ինչպես անընդհատ կ'աղօթէին վաս մեր սուրբ հաւատոցին եւ վասն մերազն ժողովուրդի խաղաղութեան: Միաժամանակ տրտմած էինք անձամբ տեսնելով Յունաց նորընտիր Պատրիարքին ոչ-բարեկամական վերաբերումը Հայ Եկեղեցւոյ հասդարեան իրաւունքներուն նկատմամբ Սուրբ Երկիր մէջ: Միաբանութեանդ կուրծք տուած կարեւոր տագնապներ էին նաեւ Բեթղեհեմի Սբ. Ծննդեան տաճարի պաշարումն ու Պարունտերի մեր կալուածին գրաւումը:

Ճիշդ է, որ բոլոր 2002-ին աստուածային բազում շնորհներ եւ օրինութիւններ ալ վայելեցինք. ճիշդ է նաեւ որ տուեալ պայմաններուն թոյլ տուած չափով մեր բոլոր նուիրապետական աթոռները տեղական կամ սեփական կամ իրայատուկ ոչ-արհամարհելի քանակով ու որակով աշխատանք տարին, որոնք արձանագրուած պիտի մնան մամուլի էցերուն վրայ ու տարեգրութեանց մէջ: Այսուհանդեռձ, Հայ Առաքելական Եկեղեցւոյ ամբողջութիւնը յուզող ընդհանրական բազում խնդիրներ, Եկեղեցւոյ ընդհանուր առաքելութեան, բարեկարգութեան, ծխական վերանորոգութեան, կանոնական ու բարոյական ժամանակակից սահմանումներու վերանայման եւ նման քանի մը այլ հարցեր դժբախտաբար դեռ կը կարօտին լուծման: Եկեղեցին ու մանաւանդ նոր սերունդը ուշադրութեամբ կը հետեւին, Պատրիարք Հայր, նաեւ Զերդ Ամենապատութեան եւ Աթոռոյդ Միաբանութեան թանկագին ներդրումին նման հարցերու կապակցութեամբ:

Տօնական օրերու բարեկարգութիկ առիթով, կը մաղթենք եւ կ'աղօթենք, որ Բարձրեալ Սստուած պարգևեւ Զերդ Ամենապատութեան քաջառողջ եւ Երկար կեանք, բազմաւայ եւ արեւշատ գահակալութիւն:

Այսու գրիւ Զերդ Ամենապատութեան կը փոխանցեմ նաեւ Պատրիարքական Աթոռոյս հոգեւորական դասուն, մեր համայնքային վարչութեանց եւ հաւատացեալ ժողովուրդի որդիհական սիրոյն եւ ակնածանաց հաւաստիքը:

Յրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ  
Օրինեալ է յայտնութիւնն Զրիստոսի

Ա Ե Ս Ր Ո Պ  
Պատրիարք Հայոց Կոստանդնուպոլիս

## ԼԵԶՈՒԱԲԱՆԱԿԱՆ

**ՀԱՅԵՐԷՆԻ ԾԱԳՄԱՆ ՀՆԴԵՒՐՈՊԱԿԱՆ ՏԵՍՈՒԹԻՒՆԸ  
ԵՒ**

**ՀՆԴԵՒՐՈՊԱԿԱՆ ՆԱԽԱԼԵԶՈՒԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ  
ՓՈՐՁԵՐԸ**

Հայոց լեզուի յառաջացման հարցով զրադաշ են բազմաթիւ հայ եւ օտար հայագէտներ ու լեզուարաններ: Հնդեւրոպարաններ հայերէնի ծագման բննութիւնը եւ պատմութիւնը սկսած են հնդեւրոպական նախամայր լեզուէն:

Հայագիտութեան յայտնի են հայերէնի ծագման բազում մօտեցումներ ու տեսութիւններ, որոնցմէ կ'արժէ յիշել գէք հետեւեալները՝ հայերէնի ծագման աւանդական (Մ. Խորենացի) եւ աստուածարանական (Աստուածաշունչ) տեսութիւն, հնդեւրոպական տեսութիւն, ասիական-կովկասիան տեսութիւն, եւ վերջապէս, ժամանակակից հայագիտական տեսութիւն:

Մեր ծրագիրէն դուրս է անշուշտ հանգամանօրէն խօսիլ իւրաքանչիւրին մասին: Մենք հպանցիկ ակնարկ մը կը նետենք լոկ յայտնուած զանազան տեսութեանց վրայ եւ ապա կը շեշտենք հայերէնի ծագման հնդեւրոպական տեսութիւնը, որ անկիւնադարձային մշանակութիւն ունեցաւ: Մինչեւ ԺԹ. դարու Ա. քառորդը, գիտական կարծիք կամ տեսակէտ գոյութիւն չուներ հրապարակի վրայ հայերէնի ծագման խնդիրներուն վերաբերեալ: Մինչ այդ, տիրական էր այն կարծիքը, որ հայերէնը աստուածաշնչական, հետեւարար եւ աստուածատուր լեզու է: Կարիք չկայ ըսելու, որ այս կարծիքը մէկընդմիշտ մերժուած է գիտնականներուն կողմէ որովհետեւ բացարձակապէս զուրկ է գիտական ամէն հիմքէ:

1830-ական թուականներուն լեզուարանութիւնը վերջնականապէս

թօրափեց ինքզինք հին, բացարձակապէս ոչ-գիտական եւ մանաւանդ աստուածաշնչական ու առասպելական շինծու տեսութիւններէ: Պատմահամեմատական մեթոդի ստեղծումով, լեզուարանութիւնը գտաւ իր ճշդագոյն ուղին ու սկսաւ ընթանալ անխափանօրէն յաղթականօրէն: Այս մեթոդի մեծագոյն նպաստը լեզուարանութեան եղաւ այն, որ կարելի տեսութիւն ընձեռնեց եւ լայն միջոցներ ստեղծեց լեզուներու ցեղակցութեան տեսութիւնը մշակելու եւ զարգացնելու: Այս ուսմունքի վրայ հիմնուած, յառաջ տարուեցաւ այն դրոյքը, ըստ որում աշխարհի համայն լեզուները նիւղաւորուած են անցեալին համեմատարար նուազ թիւով մայր լեզուներէ: Ներկայիս, լեզուները կարգաւորուած ու խմբաւորուած են զանազան լեզուարնտանիքներու մէջ: Հնդեւրոպական լեզուարնտանիքը կը համարուի անոնց մէջ ամէնէն շատ ծանօթը եւ ուսումնասիրուածը:

Գերմանացի հնդեւրոպական Պետերման իր աշխատութեան մէջ կը յիշատակէ հայերէնը իրբեւ հնդեւրոպական լեզու: Հակառակ Պետերմանի ձեռք բերած աննախընթաց յաշողութեան, անոր տեսութիւնը ունէր կարգ մը լուրջ թերութիւններ: Պետերման հայերէնի եւ պարսկերէնի բառարմատներու նմանութեան վրայ հիմնուելով ու անոնց ընդհանրութիւնը տեսնելով ջանաց ապացուցել որ հայերէնը հնդիրանական լեզուանիշին կը պատկանէր: Պետերմանի այս տեսութիւնը տրամարանական ու

համոզիչ համարուելով ընդհանրացաւ եւ շուտով կարգ մը հայագէտներ պաշտպան կանգնեցան անոր տեսութեան միջնեւ մծե հնդեւրոպագէտ ու լեզուարան Հայնրիխ Հիւպշմանի մուտքը լեզուարանութենէն ներս 1880-ական թուականներուն: Հիւպշման իր գիտական պատկառելի աշխատութիւններով ապացուցեց որ հայերէնը հնդեւրոպական ինքնուրոյն նիւղ է եւ մէկանգամընդմիշտ հերքեց այն գաղափարը որ հայերէնը պարսկերէնի բարբառ է: Հիւպշմանի այս տեսակէտը անմիշապէս որդեգրեցին Անբուան Մէյէի եւ Հրաչեայ Անառեանի նման մծե լեզուարաններ:

1890-ական թուականներուն, գիտականներուն ուշադրութիւնը գրաւեց փոխգերէնը: Անոնք հայերէնը փոխգերէնէ յառաջացած ըլլալու մասին ենթադրութիւններ սկսան կատարել որովհետեւ Փոխգացի՛ հնդեւրոպական ցեղ ըլլալով, որոշ շփումներ ունեցած են Արմէններուն հետ՝ ըստ յունական հաւաստի աղրիւններու եւ վկայութիւններու: Ցոյն պատմիչներ որոշ ակնարկութիւններ ըրած են Հայերու եւ Փոխգացիններու ցեղակցութեան, միատեղ կեցութեան, գործակցութեան եւ սերտ հաղորդակցութեան ու յարաբրութեան մասին: Լեզուարաններէն ոմանք սկսան հայերէնի եւ փոխգերէնի միջեւ լեզուական նմանութիւններ ու ընդհանրութիւններ որոնել, եւ նոյնանման շուրջ 15 արմատ գտնելով, յանգեցան այն եզրակացութեան որ հայերէնը փոխգերէնի մէկ նիւղաւորումն է: Այս կարծիքը կտրականապէս մերժեցին Հայր Յակովոս Տաշեանի եւ Հր. Անառեանի նման գիտականներ:

Հայերէնի հնդեւրոպական ծագման տեսութիւնը չընդունող հայագէտներ յառաջ բերին նաեւ հայերէնը

Խէրերէնէ ծագած ըլլալու ենթադրութիւններ: Նախապէս այս լեզուն դասուած էր ոչ-հնդեւրոպական լեզուններու շարքին, բայց 1910-ական թուականներուն, երբ յայտնաբերուեցան ու վերծանուեցան խերական արծանագրութիւնները, այդ ժամանակ յստակ դարձաւ որ խէրերէնը եւս հնդեւրոպական լեզուարևմտանիքին պատկանող լեզու է: Հայ եւ խէր ցեղանուններու վրայ խարսխուած այս տեսութիւնը ններկայիս կը համարուի տկար, չնչին եւ անբաւարար՝ որիւէ եզրակացութեան գալու:

Հայոց լեզուի ծագման նոր տեսութեամբ հանդէս եկաւ վրացի հնագէտ ու գիտական՝ Նիկողայոս Մառ, որ հայերէնը համարեց ասիական կամ կովկասեան: Յաբերական (նոյի Յարէր որդիին անունով), եւ հետագային, լեզուններու խաչաւորման տեսութիւնները մերժուեցան: Խւրովի տեսակէտ ստեղծեց նաեւ Գր. Ղափանցեան, երբ յայտնաբերեց թէ հայերէնը յառաջացած է հնդեւրոպական եւ ասիական լեզուններու խառնուրդէն: Ան շանաց ասիական եւ հայասական լեզուատարրեր ցոյց տալ՝ ապացուցելու համար որ հայերէնը հայասերէնի արդիւնք է: Այս բոլոր անհիմն ենթադրութիւնները ջրուեցան: Կայ նաեւ Արիմ ցեղը Արմէնները համարելու ենթադրութիւններ: Խէրական արծանագրութիւնները կը վկայեն որ Արիմները կ'ապրէին Վանայ լիճին հարաւը: Ասոնք էին, որ գալով պատմական Հայաստան, իրենց մէջ ծուլցեցին ուրարտական ցեղերը եւ պարտադրելով իրենց լեզուն տեղացիններուն կազմաւորեցին հայերէնը:

Հայ մեծանուն լեզուարան՝ Հր. Անառեան, հայերէն լեզուի նախապատմութիւնը կը դնէ մ.թ.ա. Յ000 տարի առաջ եւ զայն անքակտելիօրէն կը կապէ հնդեւրոպական նախալեզուի պատմու-

թեան հետ: Աճառեանի տեսութեան համաձայն, այդ բուականներուն հնդեւրոպական նախացեղը դարձած է բազմամարդ եւ նիւղաւորուելով ցրուած ի սփիւոս աշխարհի՝ իր հետ տանելով հնդեւրոպական նախալեզուն: Այս նախացեղէն բաժնուած ազգակից ցեղերը հետագային փոփոխութեան ենթարկած են մայր լեզուն՝ անկէ յառաջացնելով ցեղակից տարրեր լեզուներ: Հայերէնը կը համարուի նախալեզուէն յառաջացած այդ լեզուներէն մէկը:

Պատմա-համեմատական լեզուարանութեան ծագումով եւ զարգացումով, լայն հնարաւորութիւններ ստեղծուեցան զրադելու նախալեզուներու վերականգնման մերուներով: Համեմատական լեզուարանութիւնը չափազանց հետաքրքրական շրջան թեւակոխեց ԺԹ. դարու կէսին, երբ հնդեւրոպական նախալեզուի վերականգնման փորձեր կատարուեցան գերմանացի մեծ լեզուարան ու բանասէր August Schleicher-ի (1821-1868) կողմէ: Վերջինիս գիտական աշխատանքները նպատակադրուած էին ամրողապէս վերակառուցել հնդեւրոպական նախալեզուն:

Հնդհանուր լեզուարանութենէն ծանօթ է մեզի որ լեզուի պատմական ուսումնասիրութեան մէջ գոյութիւն ունին զանազան մերուներ, որոնցմէ կ'արժէ յիշել արտաքին ու ներքին վերականգնման մերուները եւ հնէարանական մերունը:

Պատմա-համեմատական լեզուարանութիւնը, իիմնուած արտաքին վերականգնման մերունի վրայ, գերազանցապէս կը զրադի լեզուի հնագոյն ծեւերը վեականգնելու աշխատանքով:

Արտաքին վերականգնման մերունը, որ ի յայտ եկաւ ԺԹ. դարուն, իիմնական նպատակ ունէր վերականգ-

նել գրաւոր չաւանդուած բառերու եւ ծեւերու հնագոյն վիճակը: Ցեղակից լեզուներու հետ համեմատական աշխատանք կատարելով, կարելիութիւն ստեղծուեցաւ վերականգնել լեզուներու հին վիճակը: Այլ խօսնվ, ենթադրութիւնը այն է, որ այս հին ծեւերէն յառաջացած պէտք է ըլլան ներկայ նորագոյն ծեւերը: Ներքին վերականգնման մերունը եւս, որ իր կարգին անմիջական աղերս ունի արմատներու բացայայտման հետ, մեծ սատար հանդիսացած է լեզուի հնագոյն ծեւերու վերականգնումին:

Լեզուարանական հնէարանական մերունով, լեզուարաններ փորձած են տեղադրել ու ճշդել այն վաւերական վայրը ուր ծնունդ առին, ապրեցան ու զարգացան հնդեւրոպացիներ: Այս մերունով որոշուեցան նաեւ թէ ի՞նչ լեզուով հաղորդակցեցան անոնք եւ թէ ի՞նչ կենդանիներու եւ բոյսերու ծանօթ էին, ապա եւ ինչպիսի՞ կենցաղային պայմաններ ունէին եւ ինչպէ՞ս էր անոնց նիստուկացը: Այս մերունով ի յայտ բերուեցան նաեւ որ ի՞նչ մշակոյթի տէր էին անոնք ու ինչպիսի՞ կենսամակարդակի վրայ կանգնած էին: Այս մերունով լննուեցան նաեւ անոնց հաւատալիիները եւ պատկերացումերը: Պէտք է ընդգծել այստեղ որ սոյն մերունը լեզուարանութեան, մեծապէս նպաստեց նաեւ բառերու կամ արմատներու ստուգութեան:

Հայրենի անուանի լեզուարան Գ. Զահուկեան, իր «Պատմա-համեմատական լեզուարանութեան զարգացման ժամանակակից շրջանը եւ հայագիտութիւնը» յօդուածին մէջ, մասնաւորելով խօսքը ԺԹ. դարուն երեւան եկած լեզուարանական հնէարանութեան մասին, կը կատարէ հետեւեալ դիտողութիւնը. «Լեզուարանական հնէարանութիւնը փորձում է

լեզուական տուեալների հիման վրայ գծել հնդեւրոպացիների մշակոյրի եւ բաղաքակրբութեան պատկերը, որոշել նրանց նախահայրենիքի տեղը եւ բնական պայմանները։ Զնայած իր ձեռք բերած կարեւոր արդիւնքներին՝ ժԹ. դարի վերջերի եւ ի. դարի սկզբների լեզուարանական հնդարանութիւնը բնորոշում էր հապճեպ ընդհանրացումներով եւ հնդեւրոպացիների վիճակի որոշ իտէալականացմամբ»։

Տասնամեակներէ ի վեր, գիտական աշխարհը անդուզօրէն ու խորին հետաքրքրութեամբ կը պեղէ, կը պրատէ, կը քրքրէ եւ հետամուտ է երեւան բերելու հնդեւրոպացիներու մշակոյրին վերաբերող ամէն պատառիկ ու մասունք։ Այս ուղղութեամբ, պէտք է արձանագրել, որ տարուող աշխատանքի եղանակը մեծապէս բարեփոխուած է։ Փրոֆ. Զահուկեան նոյն յօդուածին մէջ կ'աւելցնէ. «հնդեւրոպացիների նախահայրենիքի, նրա բնական պայմանների, հասարակական կեանքի, բաղաքակրբութեան եւ մտաւոր զարգացման աստիճանի որոշման հարցերը ժամանակակից շրջանում շարունակում են մնալ ուշադրութեան կենտրոնում, սակայն փոխուել է մօտեցումը, կատարելագործուել մերոտիկան, հարստացել են ընդգրկուող փաստերը»։ Այս բարեփոխնեալ մօտեցումը կը պարփակէ խիստ կարեւոր փաստեր ու կենսական նշանակութիւն ունեցող տարրեր՝ հիմք-լեզուն որոշ դիւրութեամբ վերականգնելու ուղղութեամբ։ անոնցմէ յիշենք գէք՝ «Նոր լեզուների յայտնաբերումը, լեզուակառուցուածի վերլուծութեան մերուտների կատարելագործումը, հնդեւրոպական լեզուի զարգացման ժերտերի եւ բարբառների տարրերակուածութեան

նորագոյն բննութեան արդիւնքները» եւայլն։

Վերջապէս եւ, Փրոֆ. Զահուկեան անդրադառնալով հիմք-լեզուի վերակառուցման կարելիութեան, կ'ընէ հետեւեալ կարեւոր հաստատումը. «Կատարելով ժամանակագրական շերտաւորում եւ փորձելով վերականգնել նախահնդեւրոպական վիճակը՝ սկզբնապէս լեզուարանները ժիշ էին հաշուի առնում վերականգնման հաւանականութիւնը՝ հնարաւոր է իրօֆ այդպիսի լեզու, թէ՝ ոչ։ Տարբեր լեզուների վերաբերեալ փաստերի կուտակումը եւ լեզուական տիպերի ընդհանուր ու մասնաւոր առանձնայայտնութիւնների խորացուած բննութիւնը հիմք է տալիս որոշելու վերականգնուած լեզուակառուցուածինների տիպարանական հաւանականութիւնը։»

Հնդեւրոպական լեզուներու պատմա-համեմատական ուսումնասիրութիւնը ծագում չառաւ Ալգուստ Շլայխէրով։ Rasmus Rask եւ Jacob Grimm կատարեցին ճայնային ընդհանրութիւններու եւ օրինաչափ համապատասխանութիւններու մանրազնին բննութիւնը նոյր կամ ցեղակից լեզուներու միջեւ։ Նախալեզուի ճայնաբանական ամրողական համակարգի վերակառուցման անհրաժեշտութիւնը դեռեւս զգացուած էր 1837 թուին Դիէսուոր Պէնֆէյ-ի կողմէ։ Շլայխէրի մեծութիւնը այդ աշխատանքը առաջին անգամ ձեռնարկելու մէջ կը կայանայ։ Շլայխէրի նախալեզուի կամ հիմք-լեզուի վերականգնման մերուտը ընդհուպ մինչեւ 1870 ական թուականներուն վերջերը ի զօրու մնաց մինչեւ երիտերականներուն երեւիլը։

1861 թուականին Շլայխէր գերմաներէնով հրատարակեց իր պատկառելի մէկ հատորը՝ "Compendium of the Comparative Grammar of the Indo-Euro-

pean, Sanskrit, Greek and Latin Languages", որուն հիմնական նպատակն էր վերակառուցել այնարանական բովանդակ յօրինուածութիւնը նախալեզուին (Գերման. Ursprache, Grundsprache): Ծլայինք կը հաւատար որ լեզուն ապրող գործարան կամ մարմին (organisme) է, որ իր կարգին ունի զարգացման, հասունացման ու մահացման շրջաններ: Անոր կարծիքով, բնական գիտութիւններու մերուով կարելի էր ուսումնասիրել նաև լեզուարանական շարք մը երեւոյթներ:

Հնդեւրոպացիները ի սպառ շնչուած են մ.թ.ա. 2000 բուականներ: Անոնցմէ ոչինչ մնացած է գրաւոր: Անոնց բնօրրանի մասին բերուդէմ տեսութիւններ գոյութիւն ունին: Հնդեւրոպարաններու եւ Անառեանի կարծիքով, հնդեւրոպացիներու նախօրրանը կամ բուն հայրենիքը եղած է Խուսաստանի հարաւ-արեւմտեան շրջանը. ուրիշներ, աւելի յարմար կը տեսնեն նախարանակավայրը զետեղել Լիրուանիոյ արեւելեան մասը: Այլք կը պնդեն որ անոնց սկզբնաւորումը պէտք է կապել արեւելեան Անատոլուի բարձրագաւառի հետ: Կայ նաև այն կարծիքը, որ անոնց նախնական բնավայրը եղած է արեւելեան եւրոպան: Հնդեւրոպացիներու եւ հնդեւրոպացերէնի հետ առնչուած բազմարիւ մանրամասնութիւններ ներկայիս վիճարանութեան դուռ բացած են եւ ամէն տեսակ կարծիքներ կը շրջին այդ ուղղութեամբ:

Յիրաւի, անառարկելի նշմարտութիւն է որ լեզուն անսպառ շտեմարան է ազգի մը մշակոյրին: Լեզուն կը պարփակէ իր մէջ ոչ միայն հաղորդակցման ու արտայայտման անծայրածիր միջոցներ եւ հնարաւորութիւններ, այլեւ ժողովուրդի բոլոր հոգեւոր ու բարոյական արժէքները, գանձերը:

Լեզուն հայելիի նման կ'արտացոլէ տուեալ ժողովուրդին մտածելու եղանակը, բարեկը, ինչպէս նաև սովորութիւնները եւ աւանդութիւնները: Հնդեւրոպացիներու բառամթերքի վերականգնումով, յայտնի դարձաւ որ անոնց գրադած են ոստայնանկութեամբ, կաւագործութեամբ, խաշնարածութեամբ եւ շատ մօտէն ծանօթ էին ագարակի մէջ գործածուող գործիքներուն՝ խոփ, արօր, ման, սայլ, արտադրութիւններուն եւ արմտիքներուն՝ բրան, վուշ, հացահատիկ, ցորեն, գարի. վերջապէս եւ ընտանի կենդանիներուն՝ այծ, ճի, խոզ, ոչխար, ցուլ, արծիւ, ննեղուկ, ինչպէս նաև՝ գայլ, կուղը եւայլն: Հնդեւրոպացիներուն համար ընտանիքը առաջնակարգ տեղ կը գրաւէր: Ընտանիքը սերտ անդամներէ բաղկացած խմբակ էր կամ միութիւն: Նահապետական բարեկը ունի ու օրէնքներով ապրող ընտանիքի մէջ իւրաքանչիւրին դիրքը որոշ էր: Կարգ մը գիտնականներ այն կարծիքին են որ հնդեւրոպացիները ունեցած են խաւային կամ դասակարգային կառոյց, որ է ըսել՝ ունեցած են արհեստաւորներ, հողագործներ, մարտիկներ, երէցներ եւն: Այլք կը խորիին թէ անոնց հասարակակարգը շատ աւելի նախնական ու պարզ վիճակ մը կը ներկայացնէր:

Հնդեւրոպական նախալեզուի վերակառուցման երեւոյթը վարկածային կամ ենթարական է որովհետեւ գրաւոր ոչ մէկ յիշատակութիւն գոյութիւն ունի: Բնական է որ վերականգնման փորձերը պէտք է հիմնուած ըլլային գիտական, եզրիտ եւ ընդունելի օրէնքներու վրայ: Լեզուարաններ միաբերան կը համաձայնին որ իբրեւ ելակէտ անհրաժեշտ է ընդունիլ հնչիւնարանութիւնը իր բոլոր օրէնքներով հանդերձ եւ չկատարել շեղումներ, զարտուղում-

Եեր կամ քացառութիւններ ընդհանրութեանց մէջ:

Հնդեւրոպական նախալեզուի վերականգնումի համար կիրարկուած է յեղակից լեզուներու հետ բաղդատական աշխատանքի մերուը: Այսպէս օրինակ, համեմատուած են ազգակից լեզուներու՝ սանսկրիտի, լատիներէնի, հին յունարէնի, հին հայերէնի արմատները եւ նշդուած թէ որո՞նք են անոնց նմանութիւնները եւ փոխյարաբերութիւնները: Սանսկրիտ “asmi”, լատիներէն “sum”, հին յունարէն “eīme”, հին հայերէն «եմ» գրաւոր աւանդուած ձեւերը կ'ենթադրուին որ ունենան մէկ մայր լեզու, որմէ բխած ըլլան այս տարրերակները: Լեզուարաններ, նկատի ունենալով վերոյիշեալ լեզուներու մէջ գոյութիւն ունեցող ձեւերու նմանութիւնները, վերակառուցողական մերուտներու հիման վրայ կազմած են \*es- նախատիպը եւ կը կարծուի թէ յաւելեալ լծորդութիւններով պիտի յարմարի զանազան դէմքերուն: Նոյն մերուտով եւ կը ստանանք \*bhrater (brother, frere), եղբայր. Սանսկրիտ bharami, լատ. fero, հայերէն՝ կը բերեմ եւալին: Աշխարհահոչակ լեզուարան ու ականաւոր հայագէտ Անբուան Մէյէ իր “Esquisse d'une grammaire comparée du l'arménien classique” գրքին մէջ շատ շնորհակալ աշխատանք կատարած է հայերէնի համեմատութեան հնդեւրոպական օրէնքները գտնելով եւ բուելով: Անդրադառնալով Հնդեւրոպական-հայերէն համապատասխանութիւններուն, Մէյէն գտած է որ հնդեւրոպական են տուած է «ր», «d», «դ», «ա», «ա», թ «հ», թ «ր, լ» եւն:

Աւգուստ Շլայխէր հիմնուելով պատմա-համեմատական լեզուարանութեան ընձեռուած լայն միջոցներուն վրայ, շանացած է հնդեւրոպական հիմք-լեզուն վերականգնել: Աւելի ժամ

մէկ դար առաջ կատարած նախափորձերը գիտութեան մէջ ընդունուած են զգուշութեամբ եւ մանաւանդ վերապահութեամբ: Վերականգնողական համեմատական լեզուարանութիւնը սկիզբ առաւ Շլայխէրով: Նախալեզուի իմբնատիպ նկարագրութիւնը հետզհետէ ի յայտ եկաւ երբ Շլայխէրին հետեւորդները հսկայական աշխատանք կատարեցին այդ մարզէն ներս: Այսող առ ի հետաքրքրութիւն կը ցուցադրեն նմոյշ մը Շլայխէրի հնդեւրոպական նախալեզուն վերականգնելու փորձէն: Ovis nu ekwomos ewewkwet: “Ker aghnutoi moi ekwons agontm nerm widntei”, որ բարգմանի՝ «Ոչխարը ըսաւ ճիերուն. Իմ սիրոս կը ցալի, տեսնելով որ մարդ մը ճի կը հեծնէ»:

Գիտութիւնը լի է յոյսով ու ակնկալութեամբ, որ բարեբախտ օր մը երեւան պիտի ելլեն հին արծանագրութիւններ եւ պիտի վկայեն հնդեւրոպական նախալեզուի գոյութեան մասին: Ապագային կը մնայ հետեւարար վերցնականապէս ստուգել եւ իմանալ թէ ինչ բանո՞վ նիշդ ընթացած է համեմատական մերական մայր լեզուն վերականգնելու շանքերը եւ աշխատանքները: Ի միջի այլոց, բոլոր վերականգնուած բառերը սովորաբար կը նշանակուին աստղանիշով՝ ցոյց տալու համար անոնց գրաւոր վկայուած չըլլալը:

Աւգուստ Շլայխէր ունեցաւ շատ կարճ կեանք. ապրեցաւ միայն 47 տարի: Այդ չափազանց կարճ ժամանակաշրջանին, ան ունեցաւ բեղմնաւոր գործունեութիւն: Անոր պանծալի ու սիրելի անունը միշտ պիտի յիշուի իրքեւ գիտնական, լեզուարան, համեմատարան եւ նախալեզուն վերականգնելու առաջին անձնաւորութիւնը:

ԶԵՆՈԲ ՔՀՅ. ՆԱԼՊԱՆՏԵԱՆ

## Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՄԷՆ

### ԵԿԵՂԵՑԱԿԱՆ Ք-ՔԵՄԱԿԱՆ Ք

Կիր. 24 Նոյ.- Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Հրեշտակապետաց Եկեղեցւոյ մէջ: Ժամարարը եւ Քարոզիչն էր Տ. Գուսան Վրդ. Ալեանեան: Ս. Պատարագէն ետք. կատարուեցաւ հոգեհանգիստ, Երուալդէմի Հայոց Բարեսիրական Միուրեան անդամ, անդամուիիներուն համար: Հանդիսապետն էր Տ. Արիս Եպս. Շիրվանեան:

Ծր. ՅՕ Նոյ.- Առավելոցն Անդրէի եւ Փիլիպոսի: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխադիր: Ժամարարն էր Տ. Աւետիս Արդ. Իգրանեան:

Կիր. I Դեկտ.- Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր Վերնամատրան մէջ: Հանդիսապետն էր Տ. Արիս Եպս. Շիրվանեան: Ժամարարն էր Տ. Թէոդորոս Արդ. Զաբարեան:

ԳՀ. Յ Դեկտ.- Նախատօնակին ի Ս. Յակոր հանդիսապետն Տ. Արիս Եպս. Շիրվանեան:

ԳՀ. 4 Դեկտ.- Ընծայումն Ս. Աստուածածինի: Առաւօտուն, Տ. Արիս Եպս. Շիրվանեանի գլխաւորութեամբ Միարան Հայրեր ինքնաշարժերով իշան Քերսեմանիի ծորը ու «Հրաշափառ»ով մուտք գործեցին Ս. Աստուածածնայ Տաճար: Օրուան հանդիսաւոր Ս. Պատարագը Տիրամօր Ս. Գերեզմանին վրայ մատոյց Տ. Սեւեան Եպս. Ղարիպեան:

Ծր. 7 Դեկտ.- Քրիգորի Ալվանէկալագործին: Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Մինասի մատրան մէջ: Ժամարարն էր Տ. Նորայր Արդ. Գաղաքան:

Կիր. 8 Դեկտ.- Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի աշակողմեան Ս. Յովհաննէւ-Կարապետ Սեղանին վրայ: Ժամարարը եւ Քարոզիչն էր Տ. Վանիկ Վրդ. Մանկասարեան:

Ուր. 13 Դեկտ.- Նախատօնակին ի Ս. Յակոր հանդիսապետն Տ. Արիս Եպս. Շիրվանեան:

Ծր. 14 Դեկտ.- Առավելոցն Թագէոսի եւ Բարբուդիմոսի: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխադիր: Ժամարարն էր Տ. Համբարձում Վրդ. Քէշիշեան:

Կիր. 15 Դեկտ.- Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր Վերնամատրան մէջ: Հանդիսապետն էր Տ. Արիս

Եպս. Շիրվանեան: Ժամարարն էր Տ. Բագրատ Արդ. Պուրճէլեան:

Ծր. 21 Դեկտ.- Արքոյն Նիկողայոսի Հայրապետին: Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Մակարայ Մատրան մէջ: Ժամարարն էր Տ. Էմմանուէլ Արդ. Արաշանեան:

- Նախատօնակին ի Ս. Յակոր նախագահեց Պատրիարք Արքագան Հայրը:

Կիր. 22 Դեկտ.- Յգութիւն Ս. Աստուածածինի: Առաւօտուն, Սեւեան Եպս. Ղարիպեանի գլխաւորութեամբ Միարան Հայրեր ինքնաշարժերով իշան Քերսեմանիի ծորը ու «Հրաշափառ»ով մուտք գործեցին Ս. Աստուածածնայ Տաճար: Օրուան հանդիսաւոր Ս. Պատարագը Տիրամօր Ս. Գերեզմանին վրայ մատոյց Տ. Սեւեան Եպս. Ղարիպեան:

Ուր. 27 Դեկտ.- Նախատօնակին ի Ս. Յակոր նախագահեց Պատրիարք Արքագան Հայրը:

Ծր. 28 Դեկտ.- Ա. Յակոբայ Մծբնայ Հայրապետին: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխադիր: Ժամարարն էր Տ. Խաչակ Արդ. Մինասեան: Վերաբերումը կատարուեցաւ Մայր Տաճարի դասին մէջ Սուրբին նկարով կառուցուած շարժական սեղանին վրայէն:

Կիր. 29 Դեկտ.- Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր Վերնամատրան մէջ: Հանդիսապետն էր Տ. Սեւեան Եպս. Ղարիպեան: Ժամարարն էր Տ. Արդ. Բարփանեան:

Ծր. 4 Յուն.- Ա. Բարսեղի Հայրապետին:

Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխադիր: Ժամարարն էր Տ. Ղեւնն Արդ. Յովհաննէնիսեան:

Կիր. 5 Յուն.- Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Հրեշտակապետաց: Ժամարարն էր Տ. Կոմիտաս Վրդ. Շէրպէննեան:

- Կէսօրէ ետք, Պատրիարք Արքագան Հայրը նախագահեց Մայր Տաճարին մէջ պաշտուած Աւագ Տօններու առաջին հանդիսաւոր նախատօնակին, որմէ ետք Միարանուրիւնը Ս. Արռողյ «Օրինեցէք զՏէր» շարականի երգեցողութեամբ բարձրացաւ Պատրիարքարան:

ԳՀ. 6 Յուն.- Ա. Դաւթի Մարգարէին եւ Յակոբայ Տեառնեղդօքօք: (Տօն Առաքելական Ս. Արռողյ Երուասղէմի):

- Ըստ սովորութեան, առաւօտեան ժամերգութեան ընթացին Պատրիարք Արքագան Հայրը, շուրջառ եւ եմիփորոն զգեցած բարձրացաւ

Տեսանկարոր Արոռի պատուանդանին ուր մնաց մինչեւ ժամերգութեան աւարտիլը, եւ ընդունեց Միարանուրեան եւ դպիրներուն շնորհաւորութիւնները:

Լուսարարապետ Տ. Նուրիհան Արք. Մանուկեան «Քրիստոս Աստուած մեր» մաղքանին ընթացին մասնաւոր բարեմաղրութիւններ ըրա նորին Ամենապատուութեան բարօր կենաց համար:

- Օրուան Ա. Պատուարազը Աւագ Սեղանին վրայ մատոյց եւ բարողեց Տ. Արիս Եպս. Շիրվաննեան: «Հայր Մէր» էն առաջ Պատրիարք Սրբազն Հայրը նախազահեց Ա. Արոռոյս հանգուցեալ Պատրիարքաց հոգիներուն համար կատարուած հոգեհանգստեան պաշտամունքին:

- Կէսօրէ Ետք, Պատրիարք Սրբազն Հայրը նախազահեց Մայր Տաճարին մէջ պաշտուած Ա. Ստեփանոսի նախատօնակին: Տօնին բուրգվառակիր հայրերն էին Տ. Սամուել Մ. Վրդ. Աղոյեան եւ Տ. Համբարձում Վրդ. Քէշիշեան:

Գ2. 7 Յուն.- Արքայն Աստեփանոսի նախասարկաւագին եւ Առաջին Մարտիրոսին: Առաւոտեան ժամերգութեան աւարտին, Ա. Արոռոյս Բարեշնորի Սարկաւագները եւ ուրարակիրները, եւ երկու բուրգվառակիր վարդապետները, մարգարտագարդ սահաւարտներով եւ տապանակ ու բուրգան ի ձեռին, կատարեցին «Սարկաւագաց Հանդէս»ը: Արարողութեան նախազահեց Պատրիարք Սրբազն Հայրը:

Ա. Պատուարազը մասուցուեցա Աւանդատան մէջ Ա. Ստեփանոսի խորանին վրայ: Ժամարարն էր Տ. Էմմանուէլ Արդ. Արաշաննեան:

- Քէշիրասկիզբին ժամանգաւորաց Վարժարանի Ճաշարամին էջ տեղի ունեցաւ Միարանական ընթրիին Սարկաւագաց Տօնին առորիւ: Խօսի առին Տիար Սուրէն Արքահամեան, երկու բուրգվառակիր վարդապետներէն Տ. Համբարձում Վրդ. Քէշիշեան, ուսուցչական կազմին կողմէն Տիար Եղիա Տիգրաննեան: Պատրիարք Սրբազնը ըրա իր փակման խօսքը եւ հանդէսը վերջացաւ «Պահպանիչ»ով:

Գ2. 8 Յուն.- Դիլանար Առաքելոց նախատօնակին ի Ա. Յակոր հանդիսապետեց Տ. Արիս Եպս. Շիրվաննեան:

Ե2. 9 Յուն.- Ա. Առաքելոցն Պատրոսի իւ Պօգոսի: Մայր Տաճարի Ա. Պետրոսի վերնամատրան մէջ Ա. Պատուարազը մատոյց Տ. Գուսան Վրդ. Ալեաննեան:

Որ. 10 Յուն.- Կէսօրէ Ետք, Պատրիարք Սրբազն Հայրը «Հրաշափառ»ով մուտք գոր-

ծեց Մայր Տաճար, ուր Որդւոց Որոտման տօնի հանդիսաւոր նախատօնակին նախազահելէ Ետք, Ա. Արոռոյս «Որ էնն յէուրեան» շարականի երգեցութեամբ Միարանուրիւնը բափօրով բարձրացաւ Պատրիարքարաբ:

Ծր. 11 Յուն.- Տօն Արքաց Որդւոց Որոտման: Մայր Տաճարի Ա. Դիլանարի մատրան մէջ օրուան հանդիսաւոր Ա. Պատուարազը մատոյց եւ բարողեց Պատրիարք Սրբազն Հայրը: Առներեակայ վարդապետներն էին Տ. Աւետիս Արդ. Ինքաննեան եւ Տ. Բագրատ Արդ. Պուրելէնեան: Բուրգվառակիր վարդապետներն էին Տ. Թէոդորոս Արդ. Զաքարեան եւ Տ. Ղեւնդ Արդ. Յովհաննիսնեան:

Պատրիարք Սրբազն Հայրը ամպիովանիի տակ Ա. Խաչափայտի մատունն ի ձեռին, նախազահեց եռապարձ մեծահանդէս բափօրին: Ապա Միարանուրիւնը եւ ժողովուրդը բափօրով Ա. Արոռոյս «Որ էնն յէուրեան» շարականի երգեցութեամբ բարձրացաւ Պատրիարքարաբ:

Պատրիարք Սրբազն Հայրը, օրինուած Եշխար բաժնեց բոլորին, փակելով շարքը Աւագ Տօներուն:

Կիր. 12 Յուն.- Ա. Պատուարազը մատուցուեցաւ ի Ա. Յարուրիւն, մէր վերնամատրան մէջ: Հանդիսապետն էր Տ. Արիս Եպս. Շիրվաննեան: Ժամարարն էր Տ. Թէոդորոս Արդ. Զաքարեան:

Գիր. 13 Յուն.- Իրիկնադէմին, Պատրիարք Սրբազն Հայրը եւ Միարանուրիւնը ներկայ եղան ժառանգաւորաց վարժարանի մեծ սրահին մէջ տեղի ունեցած «Կաղանդ»ի հանդէսին:

Գ2. 14 Յուն.- Կաղանդ. Նոր Տարի ըստ Հին Տոմարի: Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ պատուարազեց եւ բարողեց ժամօրինող Տ. Վանիկ Վրդ. Մանկասարեան:

Ապա Միարանուրիւնը եւ ժողովուրդը բարձրացան Պատրիարքարաբ, երգելով Ա. Արոռոյս Մաղրերզը:

Ա. Թարգմանչաց Վարժարանի սաներ ծաղկեփունջ ի ձեռին, գողոտրիկ ուղերձ մը արտասանեցին, Պատրիարք Սրբազն Հօր հայցելով արեւշատուրիւն եւ Սուրբ Երկրին խաղաղութիւն:

Նորին Ամենապատուուրիւնը ըրաւ իր պատշաճ խօսքը եւ բաժնեց նարինջ:

- Նոյն առաւոտուն Ա. Պատուարազ մատուցուեցաւ ի Ա. Հրեշտակապետաց: Ժամարարն էր Տ. Ղեւնդ Արդ. Յովհաննիսնեան: Պատարագէն Ետք ներկաները բարձրացան Պատրիարքարաբ:

Եր. 18 Յուն.- Ճրագալոյց Ա. ՄԵՆԴԵՎԱՆԻ:  
Առաւոտուն ժամը 9.30ին ընդհանուր  
ոստիկանապետը, Երուսաղէմի ոստիկանապետը  
և Հին Քաղաքի պատասխանատու ոստիկանները,  
Պատրիարք Սրբազնին այցելեցին ՄԵՆԴԵՎԱՆ  
շնորհաւորելու եւ դէպի Բերդեհէմ բափօրին  
հսկողութեան համար: Ժամը 10ին Պատրիարք  
Սրբազն Զօր զիխաւորութեամբ միարանուրիւնը  
ինքնաշարժերու շարանով մը ճամբայ ելա դէպի  
Բերդեհէմ: Ճամբու կիսուն Յունաց Ս. Եղիա  
վանին առջեւ դիմաւորելու եկած էին  
Պէյր-Սահուրի եւ Պէյր-Ճապայի Բաղաբավետները  
եւ պետական ներկայացուցչները: Քաղաքի  
մուտքին, ինքնաշարժեներէն դուրս ելլելով,  
Պատրիարք Սրբազնը եւ Միարանուրեան  
անդամները յառաջացան մինչեւ հրապարակ:

Բերդեհէմի հրապարակին վրայ  
դիմարուելով Բերդեհէմի կառավարիչէն,  
ընդհանուր ոստիկանապետէն, Տաղականի  
երգեցրութեամբ բափօրը բարձրացաւ ՄԵՆԴԵՎԱՆ  
Տանարի Հայկական վանիը:

Յետ միժօրէի ժամը 2-ին Պատրիարք  
Սրբազն Զօր զիխաւորութեամբ «Հրաշա-  
փառ»ով մուտք կատարուեցաւ Ս. ՄԵՆԴԵՎԱՆ  
Տանարի եւ Ս. Այր: Ճրագալոյց Ս. Պատարագը  
Ս. Այրին մէջ մատոյց Տ. Աւետիս Արդ-  
իկրանեան: Ապա՝ Միարանուրիւնը բարձրացաւ  
Հայոց Վանի: Բակին մէջ կարդացուեցաւ Ս.  
ՄԵՆԴԵՎԱՆ Աւետարան եւ երգուեցաւ «Փառք ի բարձրուն»:

Կիր. 19 Յուն.- Տօն ՄԵՆԴԵՎԱՆ եւ  
Աստուածայայտնութեան: Կէս զիշերէն առաջ  
ժամը 10ին, Գիշերային պաշտամունքէն յետոյ,  
Միարանուրիւնը կ'իշնէ Ս. ՄԵՆԴԵՎԱՆ այր, ուր  
կը շարունակուի «Փառք ի բարձրուն»ի  
երգեցրութիւնը: Պաղեստինեան կառա-  
վարութեան ներկայացուցչներ ներկայ եղան,  
եւ աւարտին, Պատրիարք Սրբազն Հօր ՄԵՆԴԵՎԱՆ  
Հայերէն եւ Անզերէն պատգամներէն յետոյ  
մեկնեցան, շնորհաւորելով Պատրիարք Սրբազն  
Հայրը: Պաշտամունքները շարունակուեցան  
Տանարին մէջ: Պատրիարք Սրբազն Հայրը եւ  
Լուսարարապետ Սրբազնը վերադարձան  
երուսաղէմ:

Աւագ Սեղանին վրայ պատարագեց Տ.  
Նորայր Արդ. Գաղազեան: Ջրօրինէքի  
արարողութեան հանդիսապետներ Տ. Սեւան Եպս.  
Ղարիպեան:

Ա. ՄԵՆԴԵՎԱՆ Այրին մէջ պատարագեց Տ.  
Սեւան Եպս. Ղարիպեան: Պաշտամունքներու

աւարտին, առաւոտեան ժամը ճին Միարանուրիւնը  
բափօրով եւ երգեցրութեամբ կը բարձանայ  
Հայոց վանի, կը կարդացուի Ս. ՄԵՆԴԵՎԱՆ  
Աւետարանը եւ կ'երգուի «Փառք ի Բարձրուն»:

Միարանուրիւնը կը վերադառնայ Երուսաղէմ:  
- Երուսաղէմի մէջ Ճրագալոյցի  
արարողութիւն կը կատարուի Ս. Յարութեան  
Տանարին մէջ: Ս. Գիշեգմանին վրայ կը  
պատարագէ Տ. Համբարձում Վրդ. Գէշիշեան:  
Նախատօնակին կը հանդիսապետէ Տանարին  
Տեսուչը Տ. Սամուել Վրդ. Աղոյեան:  
Արարողութիւնները կ'աւարտին Տանարին  
Տեսչարանին մէջ:

- Առաւոտեան, Ս. Յակորեանց Մայր  
Տանարի Աւագ Սեղանին վրայ պատարագեց Տ.  
Համբարձում Վրդ. Գէշիշեան «Ջրօրինէքի  
արարողութեան հանդիսապետներ Տ. Պարէտ Մ.  
Վրդ. Երէցեան:

- Շաբաթ առաւոտ, Բերդեհէմ մուտքին,  
սկառուտական նուագախումբերը զանց առնուած  
էին: Իսկ Պէյր Ճապայի եւ Պէյր Սահուրի  
սահմանագույներուն շրջափակման պատճա-  
ռու նուազ էր բազմուրիւնը: Մասնաւոր  
հանրականով նախայի շրջանէն ուխտաւորներ  
մասնակցեցան պաշտամունքին:

Բշ. 20 Յուն.- Ցիշասակ Մեռելոց: Մայր  
Տանարի Աւագ Սեղանին վրայ պատարագեց  
Աւագ Թարգման Տ. Գուսան Վրդ. Ալենանեան:  
Հոգեհանգստեան կարգին հանդիսապետներ Տ.  
Սեւան Եպս. Ղարիպեան:

Եր. 25 Յուն.- Ս. Պատարագը մատուցուե-  
ցաւ Մայր Տանարի Ս. Աստուածածնայ խորանին  
վրայ: Ժամարաբն էր Տ. Վանիկ Վրդ.  
Մանկասարեան:

- Նախատօնակին ի Ս. Յակոր նախագահեց  
Պատրիարք Սրբազն Հայրը:

Կիր. 26 Յուն.- Տօն Անուանակոչութեան  
Տեսուն: Առաւոտուն Պատրիարք Սրբազն Զօր  
զիխաւորութեամբ Միարանուրիւնը «Հրաշա-  
փառ»ով մուտք գործեց Ս. Յարութեան Տանար:  
Օրուան հանդիսաւոր Ս. Պատարագը Քրիստոսի  
Ս. Գիշեգմանին վրայ մատոյց եւ Տարողեց  
Լուսարարապետ Սրբազն Հայրը:

- Գէպի վանի դարձին Հայոց բաղի  
մուտքէն Միարանուրիւնը «Լոյս ի Լուսոյ»  
շարականը երգելով բարձրացաւ Պատրիարքարանի  
դահլիճը: Պատրիարք Սրբազն Հայրը նախագահեց  
«Տնօրինէք»ի արարողութեան, որ կրկնուեցաւ  
վարդապետաց սեղանաւուն մէջ: Պատրիարք  
Սրբազնը նարինչ բաժնեց ներկաներուն:

- Նախատօնակին ի Ս. Յակոր նախագահեց  
Պատրիարք Սրբազն Հայրը:

թշ. 27 Յուն.- Տօն ՄԱՅԻՆԴԻԱՆ Ա. Յովհաննան  
Կարապետիմ: Ս. Պատարագը մատուցուեցան  
Մայր Տաճարի Ս. Յովհաննէս-Կարապետի  
խորանին վրայ: Ժամարարն էր Տ. Համբարձում  
Վրդ. Քէշիշեան:

Եր. 1 Փետր.- Արքոյն՝ Թաղէոսի  
Ըագաւորին եւ եօթն մամկանցն Եփեսոսի:

Ս. Պատարագը մատուցուեցան ի Ս.  
Գլխադիր: Ժամարարն էր Տ. Էմմանուէլ Արդ.  
Արաջաննան:

Կիր. 2 Փետր.- Ս. Պատարագը  
մատուցուեցան ի Ս. Հրեշտակապետաց:  
Ժամարարը եւ բարողիչն էր Տ. Ղեւոնդ Արդ.  
Յովհաննիսեան:

Եր. 3 Փետր.- Արքոյն Հայրապետացն  
Արանասի եւ Կիւրդի: Ս. Պատարագը  
մատուցուեցան ի Ս. Գլխադիր: Ժամարարն էր  
Տ. Աւետիս Արդ. Իփրաննան:

Կիր. 4 Փետր.- Ս. Պատարագը  
մատուցուեցան ի Ս. Յարութիւն, մեր  
վերնամատրան մէջ: Հանդիսապետն էր Տ. Սեւան  
Եպս. Ղարիբան: Ժամարարը եւ բարողիչն էր  
Տ. Պարէտ Մ. Վրդ. Երէցիսան:

Եր. 15 Փետր.- Արքոյն Գրիգորի Աստուա-  
ծարանին: Ս. Պատարագը մատուցուեցան ի Ս.  
Գլխադիր: Ժամարարն էր Տ. Կոմիտաս Վրդ.  
Շէրպէռնեան:

Կիր. 16 Փետր.- Ս. Պատարագը  
մատուցուեցան Մայր Տաճարի Ճախակողմեան  
դասին մէջ գտնուող Ա. Աստուածածնայ խորանին  
վրայ: Ժամարարն էր Տ. Գուսան Վրդ. Ալենաննան:

Ս. էշմիածնի 1700-ամեակի հիմնադրութեան  
հիմնադրութեան առքի Ն. Ս. Օ. Ս. Ս. Գարեգին  
Կարողիկոսին ուղարկած կոնդակը ընթերցան Ս.  
Պատարագի ընթացքին, Տ. Թէոդորոս Արդ. Զաքարեան:

Ուր. 21 Փետր.- Նախատօնակին ի Ս.  
Յակոբ հանդիսապետեց Լուսարարապետ  
Արքազանը:

Եր. 22 Փետր.- Ա. Արքոյի Զօրավարին:  
Ս. Պատարագը մատուցուեցան Մայր Տաճարի Ս.

Արքոյի մատրան մէջ: Ժամարարն էր Տ. Աւետիս  
Արդ. Իփրաննան:

Ըստ սովորութեան կատարուեցան  
Հոգեհանգստեան պաշտօն հանգուցեալ ազգային  
բարերարներու Գալուստ ու Մարգիս  
Կիւլպէնկեաններու եւ համայն Կիւլպէնկեան  
գերդաստանի Ենցեցեալներուն համար: Գալուստ  
Կիւլպէնկեան Հիմնարկութիւնը մինչեւ այսօր  
համաձայն վսեմաշուր հանգուցեալ Գալուստ  
Կիւլպէնկեան կոսակին կը հոգան ծախսերը  
Կիւլպէնկեան Մատենադարանին՝ կրթական  
օճախներուն, մեր Արքատեղեաց պայծառացման  
առաջինը ըլլալով Ս. Յարութեան Տաճարը:

Նոյնպէս Կ. Պողոս Ամենապատի Մեսրոպ  
Պատրիարք Մուրաֆեան Արքազան Հայրը իննդրած  
է նուիրապետական Արոռններէն, որ մասնաւոր  
հոգեհանգստեան պաշտօն կատարուի Կ. Պողոս  
Պատրիարք Երջանկայիշատակ Ամենապատի Տ.  
Շնորհ Արքեպս. Գալուստեանի հոգիին համար,  
իր ծննդեան 90-ամեակի տարեդարձին առիրով:  
Նոյնպէս Ս. Արոռը իր գահակալով եւ  
Միարաբնութեամբ յիշատակել տուաւ իր  
Միարաբներէն հանգուցեալ Վաղարշ Եպս.  
Խաչատուրեանը եւ Տ. Վաղէ Մ. Վրդ.  
Ինգնատիոնեանը, անոնց մահուան տարելիցին  
եւ բառասունդին առքիւ: Հոգեհանգստեան  
կարգերուն նախագահեց Պատրիարք Արքազան  
Հայրը:

Կիր. 23 Փետր.- Ս. Պատարագը  
մատուցուեցան ի Ս. Յարութիւն, մեր  
վերնամատրան մէջ: Հանդիսապետն էր  
Լուսարարապետ Արքազանը: Ժամարարը եւ  
բարողիչն էր Տ. Թէոդորոս Արդ. Զաքարեան:

Դշ. 24 Փետր.- Մանր տեղատարափ  
Ժիւնին պատճառով Տեառն ընդառաջի  
նախատօնակ եւ հսկում տեղի չունեցաւ:

Եշ. 25 Փետր.- Տեառն ընդառաջազ: Օրուան  
հանդիսաւոր Ս. Պատարագը Մայր Տաճարի Աւագ  
Սեղանին վրայ մատոյց եւ բարողեց Տ. Արիս  
Եպս. Շիրվաննան:

### ՊԱՇՏՈՆԱԿԱՆԻՔ

Կիր. 26 նոյ. 2002- Խորայէլի մէջ Միացեալ Նահանգներու լիազօր Հիւպատոս Թօնալու Շըլիշբին «Քարի նրբ» մաղրիու առիրով կազմակերպուած հիւրասիրութեան Ընթիայ գտնուեցաւ Պատրիարք Սրբազն Հայրը, ընկերակցութեամբ Տ. Արիս նպա. Ծիրվանեանի եւ Տ. Գուսան Վրդ. Ալճանեանի:

Բշ. 2 Դեկտ.- Սրուսաղէմի բաղաժանիք բաղաժանիք էնթական կազմակերպութիւններու կազմակերպութիւններու առիրով տրուած ընդունելութեան եւ մոմավառութեան Ընթիայ գտնուեցաւ Պատրիարք Սրբազն Հայրը, ընկերակցութեամբ Տ. Արիս նպա. Ծիրվանեանի եւ Տ. Գուսան Վրդ. Ալճանեանի:

Կիր. 8 Դեկտ.- Սրուսաղէմի Սրբայական Համալսարանի Ափրիկէի եւ Ասիայի Ուսումնասիրութիւններու Խնասիտուտի Հայագիտութեան Ուսմանց կազմակերպութեամբ, նոյնանուն համալսարանի մէջ տեղի ունեցաւ նորատիպ «Հայկական Հնագրութեան Ալպոմ»-ի (գունաւոր, մեծադիր, էջ 554) ցուցադրութիւնը: Ընդառաջնորդ Ալպոմի համահեղինակ եւ միեւնոյն ատեն Հայագիտութեան Ուսմանց Վարիչ պրօֆ. Մայքլ Սրօնի երաւերին, Պատրիարք Սրբազն Հայրը Ընթիայ գտնուեցաւ երեկոյին, ընկերակցութեամբ Արիս նպա. Ծիրվանեանի եւ նոյնանուն համալսարանի ուսանող միարան անդամներ Բագրատ Արդ. Պուրենէքեանի, Էմմանուէլ Արդ. Արանանեանի, Խորայր Արդ. Գաղաքանի եւ Խահակ Արդ. Մինասեանի: Բացման խօսքով հանդէս եկաւ Խնասիտուտի նախագահ՝ պրօֆ. Ռութեն Ամիրայ: Խրմէ ետք արտայայտուեցան նաև ՀՀ Պատույ հիւպատոս Ցոլակ Մոմնեան եւ համալսարանի ուկտոր Խայիմ Ռարինովիչ: Այնուհետև, զնախատական խօսքով Ընթիայացան ՏՔ. Ակրեի Լա Քօրք եւ պրօֆ. Մալախի Պէյր Արդէ: Պրօֆ. Մայքլ Սրօն մեծադիր Ալպոմի պաշտօնական յանձնումը կատարեց, օրինակներէ մէկը նուիրելով Պատրիարք Սրբազն Հօր, ինչպէս նաև իր ջանքերով երատարակուած "The Armenians in Jerusalem and the Holy Land" հատորը: Պատրիարք Սրբազն Հայրը իր փակման խօսքին մէջ զնախատանքով յիշեց կատարուած աշխատանքը, շնորհակալութիւն յայտնելով Ներայական Համալսարանի Հայագիտութեան Ուսմանց Բաժնի վարիչ Պրն. Մայքլ Սրօնին, Միարանութեան անդամներու եւս տրուած ուսման պատեհութեան համար: Եւ, Հայագիտութեան Ուսմանց Բաժնի գրադարանին նուիրեց Սրբոց Ցակորեանց Տպարանէն նորատիպ երեք հատորներ. Տիգրան Մաւալանեանցի:

«Պատմութիւն Սրուսաղէմի», Աստուածատուր նպա. Յովհաննէսիսանցի «Պատմութիւն Սրուսաղէմի» եւ Ղազար Ճահկեցիի «Աստուածատուրիւն, Դրախս Ցանկալի»:

Բշ. 23 Դեկտ.- Սուաւուեան, Նրուսաղէմի Քրիստոնեայ համայնքներու Կրօնապեսները Մննդեան տօնակատարութիւններու նախօրեակին այցելեցին Պաղստինեան Խշխանութեան նախագահ Սասար Արաքարին: Պատրիարք Սրբազն Հօր կ'ընկերանային Տ. Արիս նպա. Ծիրվանեան եւ Տ. Գուսան Վրդ. Ալճանեան:

Ուր. 27 Դեկտ.- Կարոլիկ եւ Բողօքական Եկեղեցներու Ս. Սննդեան տօնին առիրով, Նրուսաղէմի մէջ սկսուեցան շնորհաւորանքները:

Ս. Ցակորեանց Միարանութիւնը գլխաւորութեամբ Պատրիարք Սրբազն Հօր, շնորհաւորութեան զնաց Ֆրանչիսկան Կիւրուտին, Լատինաց Ամեն. Պատրիարքին, ուր հաւաքուած էին միւս յարանուանութեանց եկեղեցական ներկայացուցիներ եւս: Այնուհետև, Պատրիարք Սրբազն Հայրը ընկերակցութեամբ Տ. Արիս Արդ. Մինասեանի շնորհաւորութեանց զնաց Պապական նուիրակին:

Բշ. 30 Դեկտ.- Խորայէլի նախագահ Մօշէ Քաջակ կողմէ, ի պատի Քրիստոնեայ Համայնքներու կրօնապեսներուն, նախագահական ապարանքնին մէջ կազմակերպուած նոր Տարուան հիւրասիրութեան մասնակցեցաւ Պատրիարք Սրբազն Հայրը, ընկերակցութեամբ Տ. Արիս նպա. Ծիրվանեանի, Տ. Սեւան նպա. Ղարիպանի եւ Տ. Գուսան Վրդ. Ալճանեանի:

Եր. 5 Յունուար 2003.- Դափր Մարգարէի եւ Ցակորայ Տեաննեղրայր Առաքելոյն տօնին առիրով, Պատրիարք Սրբազն Հօր երաւերով, Ժամանակակից Վարժարանի Մեծ Սրահին մէջ կազմակերպուած հիւրասիրութիւն-ընթրիքին իրենց մասնակցութիւնը բերին Խորայէլան եւ Պաղստինեան պետական անձներ, հիւպատուններ եւ Ընթիայացուցիներ, Նրուսաղէմի ներկեցիներու կրօնապեսներ ու կրօնական ներկայացուցիներ, ինչպէս նաև Հայկական կազմակերպութիւններու Վարչութեան առաջնորդներուն եւ կրօնական համայնքներուն, հետամուտ ըլլալու Սուրբ Ներկին մէջ վերահաստատելու ապահով խղաղութիւն եւ ժողովուրդներու համերաշխ համակցութիւն: Այնուհետև, ուեղի ունեցաւ Ս. Ցակորեանց Վանի պատկերով Կարկանդակի արարողութիւնը: Աւելի ուշ, ժամանեց Նրուսա-

դեմի ժաղաքապետ էեւուտ Օլմերը, որ իր շնորհաւորութիւնը յայտնեց Պատրիարք Սրբազն Հօր եւ Միարանութեան: Այսպիսով, կը շարունակուի անցեալ տարի հաստատուած նոր աւանդութիւնը:

Թշ. 13 Յուն.- Ըստ Հին Տօմարի, Ամանորի նախընթաց երեկոյին ժառանգաւորաց Վարժարանի մեծ սրահէն ներս տեղի ունեցաւ Ամանորի եւ Ս. Սննդեան հանդէս, ժառանգաւոր սամերու մասնակցութեամբ: Տեսուչ Տ. Պարէտ Մ. Վրդ. Նրեցեանի բացման խօսքէն ետք, եղան արտասանութիւն եւ դաշնակի կատարում: Սեղմ յայտագիրը իր աւարտին մունեցաւ Տէր եւ Տիկին Վայերի Փիրումեաններու դեկավարութեամբ խմբական երգերու կատարմամբ: Պատրիարք Սրբազն Հայրը փակման խօսքին մէջ լաւատեսութիւն յայտնեց գալիք տարուան համար, խրախուսեց երիտասարդ ժառանգաւոր սամերը Աստուծոյ կողմէ ստացած շնորհներու ցուցաբերումին համար, եւ իր օրենութիւնը տուաւ ամէնում: Հանդէսը վերջացաւ Տէրունական աղօքին երգեցողութեամբ:

Ուշ երեկոյեան, նոր Տարուան առիրով Պատրիարքարանի մէջ տեղի ունեցաւ աւանդական ընթրիք-խրախուսնենք, մասնակցութեամբ Միարան Հոգեւոր Հայրերուն:

Կէսպիշերային զանգականաբարութեան աւանդութիւնը տեղի ունեցաւ Վանդէին Մեծ Բակին մէջ, ուր հաւաքուած բազմութիւն կար: Հնչեցին Մայր Տաճարի մեծ զանգերը. ժառանգաւորաց սամերում կողմէ «Փառք ի քարձունս» երգի եւ Սննդեան շարականներու երգեցողութեամբ աւետուցաւ Աւանդական նոր Տարույ մուտքը: Տ. Գուսան Վրդ. Ալճանեան խաղաղութեան պատգամով դիմեց ներկաներուն, եւ մաղրեց որ Աստուծած զօրացնէ համակեցութեան եւ հանդուրժողութեան ոգին Ս. Նրկին բնակչութեան, եւ վերջ տրուի արիւմահեղութեան:

Թշ. 16 Յուն.- Հայոց Ս. Սննդեան տօնի նախօրեակին, շնորհաւորութեան համար Պատրիարքան այցելեցին Խարայէի պետական ներկայացուցիչներն ու ոստիկանները, գլխաւորու-

թեամբ Կրօսից Նախարարութեան Քրիստոնէական բաժնի պատաժանաւու Սէկար Մարշիի:

Ուր. 17 Յուն.- Հայոց Ս. Սննդեան տօնի նախօրեակին, կէսօրէ ետք Ս. Ցակորեանց Միարանութիւնը գլխաւորութեամբ Պատրիարք Սրբազն Հօր, այցելեցին Պահեստիննեան Կառավարութեան նախագահ Սասրը Արաֆարին Ռամալլայի իր կայանին մէջ, ուր եղան շնորհաւորական խօսքեր:

Թշ. 21 Յուն.- Հայոց Ս. Սննդեան տօնի առիրով Պատրիարքարան շնորհաւորանի եկան Յունաց եւ Լատինաց Ամեն. Սրբազն Պատրիարքները, եւ Ֆրանչիսկան Քուստոս, իրենց անդամներով, եւ Կարոլիկ եւ Բողոքական, Հապէջ, Ղատի եւ Ասորի Ուղղափառ Եկեղեցիներու հոգեւոր պետեր եւ Ենթակայացուցիչներ:

Թշ. 22 Յուն.- Յունուար 19-26, Աղօքին Շարար էր Քրիստոնէական Միուրեան: «Հոգեւոր զանձ կաէ կուժերու մէջ» (Բ. Կորնը. 4:1-18) խորագիրը կրօղ յատուկ կրօնական պաշտամունք տեղի ունեցաւ Նրուսադէմի ուրբ տարբեր յարանուանութեանց եկեղեցիներու մէջ:

Չորեշարքի, 22 Յունուարին, կէսօրէ ետք ժամը 5ին, էֆիւմենիկ արարողութիւնը տեղի ունեցաւ Ս. Ցակորեանց Մայր տաճարին մէջ, կարգադրութեամբ Արտաքին եւ էֆիւմենիկ Ցարարերութիւններու գրասենեակի պատաժանաւու Տ. Արիս նպա. Շիրվանեանի:

Այսուեետեւ, միասնական աղօքին ներկայ եկեղեցական եւ աշխարհական ներկայացուցիչներ հիւրասիրուեցան ժառանգաւորաց փոքր սրահին մէջ:

Թշ. 12 Մարտ.- Նրուսադէմի առժամեայ ժաղաքապետ Ուրի Լուփիանսէիի կողմէ նախկին ժաղաքապետ էեւուտ Օլմերին (Ենթակայիս՝ Պօխվարչապետ եւ Նախարար՝ Արդիւնաբարերութեան, Առեւտուրի եւ Աշխատանքի) «Բարի Նրը» մաղթելու առիրով կազմակերպուած հիւրասիրութեան ներկայ գտնուցաւ Պատրիարք Սրբազն Հայրը, ընկերակցութեամբ Տ. Արիս նպա. Շիրվանեանի:

## ՊԱՏՇՈՒԽԱԿՈՒԹԻՒՆ ՀՅ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹԵՍԵՆ

Բշ. 25 նոյ. 2002 - Պաշտօնական այցով Երևանադեմ գտնուեցաւ ՀՀ Արտգործնախարարութեան պատուիրակութիւնը՝ գլխաւորութեամբ Արտաքին Գործոց Փոխնախարար Ռուրեկն Շուկարեանի: Փոխնախարարին կ'ընկերանային էղուարդ Նալբանդեան (ՀՀ Լիազօր Դեսպան Փարիզի եւ Խորայէլի), Կարեն Նազարեան (Արտգործնախարարի Խորհրդական), Կարեն Միրզոյեան (Մերձաւոր Արեւելքի Հարցերով Վարչութեան Պետ), Արմեն Եկանեան (Արտգործնախարարութեան Հիւպատոսական Վարչութեան Պետ):

Երևանադեմի Երայական Համալսարանի Ափրիկէի եւ Ասիական Ուսմանց Խնաժիտուտի սրահներէն մէկուն մէջ տեղի ունեցաւ հանդիպում, ուր համալսարանի փոխ-ուղարկոր Տիկին Շուկամիք Բարգիլայ ներկայացուց քարձաստինան հիւրը: Պրճ. Շուկարեան խոսեցաւ Հայաստանի քաղաքականութեան ընդհանուր պատկերին մասին: Հանդիպմանը ներկայ էին Պատրիարք Սրբազն Հայրը, Միարանութեանս անդամներ, Հայաստանի եւ Վրաստանի մէջ Խորայէլի Դեսպան Ռիվկա Գոհէն, ՀՀ Պատույ Հիւպատոս Ցոլակ Մոմենեան եւ ուրիշներ: Պրօֆ. Մայքլ Սթօն ամփոփելով ներկայացուածը, դիմեց ներկաներուն հարցումներ ուրբելու Պրճ. Շուկարեանին: Ներկաները գոհունակութեամբ լսեցին Անգլերէնով տրուած պատգամն ու պատասխանները:

Երեկոյեան, քարձաստինան հիւրերը առանձնակի հանդիպում ունեցան Պատրիարք Սրբազն Հօր հետ եւ հիւրընկալուեցան Վանիքն ներս: Պրճ. Շուկարեան իր մտահոգութիւններն յայտնեց վերջերս Պարոն Տէր կալուածի շուրջ ծագած խնդիրներու վերաբերեալ եւ այդ առթիւ նշեց հայրենի իշխանութիւններու մօտեցումը խնդրի կարգաւորման վերաբերմար: Պաշտօնական ընթրիք տեղի ունեցաւ Պարտիզաքաղի Վարդապետաց Սեղանատան մէջ ի պատիւ հիւրերուն եւ անոնց ընկերակցող Դեսպան Ռիվկա Գոհէնին: Օրուայ լեցուն յայտագիրէն եւ Ս. Յակոբեանց Տաճարի այցէն ետք, Պատուիրակութիւնը հրաժեշտ առաւ Պատրիարք Սրբազնէն:

Ցաջորդ օրը, Արիս Եպս. Շիրվանեանի (Եփիւմենիկ եւ Արտաքին Ցարաբերութեանց Վարիչ) եւ Սամուել Մ. Վրդ. Սոյոյեանի (Տեսուչ Ս. Ցարութեան Տաճարին) առաջնորդութեամբ հիւրերը եղան Ս. Ցարութեան Տաճարին Հայկական Բաժիններուն մէջ, ուր ստացան պատշաճ բացատրութիւններ:

## Ս. ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՎԱՐԺԱՐԱԼԻ ԱՄԱՆՈՐԻ ԹԱՏՐԵՐԳՈՒԹԻՒՆԸ

Շաբաթ. 21 Դեկտ. 2002 - Նոր Տարուան առիթով, Սրբոց Թարգմանչաց Երկրորդական Վարժարանի աշակերտութիւնը, Ժառանգաւորաց Վարժարանի սրահին մէջ ներկայացուց «Դեպի Երկիր» քատրերգութիւնը, բեմադրութեամբ Տէր. Անուշ Նազգաշեանի, երգի եւ նուագի բաժիններով՝ ընկերակցութեամբ տիար Կարօ Տէմիրնեանի, եւ բեմայարդարութեամբ Տ. Ընծանուէր Արդ. Բարախանեանի:

Սրբոց Թարգմանչաց Վարժարանի Տեսուչ՝ Տ. Թէղոդրոս Արդ. Զաքարեան, իր բացման խօսքով բացատրեց գիւղացի, գաղթական եւ «Դեպի Երկիր» կարօտով ապրող եւ երգող Հայուն կեանքը՝ «Ազատութիւն կամ Մահ» նշանաբնով ապրուած, որ կը տեսմէ իրականացումը անկախացեալ Հայաստան աշխարհի:

Պատրիարք Սրբազն Հայրը իր օրինութեան խօսքով գնահատեց տաղանդները բեմադրիչներուն եւ դերակատար ուսանողներուն, Նոր Տարուան մուտքին յիշեցնելով մեր ինքնութեան արմատները, աննահանջ փարելու եւ հաւատարիմ մնալու մեր հաւատքին եւ հայրենիքին, ապահով տեսիլքով անկախ Հայաստանի:

### ԿԱՐԴԱՍԱՆՑ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆ

Հինգշաբթի, 6 Մարտ 2003, Ժառանգաւորաց Վարժարանի փոքր սրահին մեջ տեղի ունեցաւ յայտագիր մը նուիրուած Վարդանանց հերոսամարտին: Տօնակատարութեան կը նախագահէր Պատրիարք Սրբազն Հայրը, ընկերակցութեամբ Միարանակից Եղբայրներու, նոյնպէս ներկայ էին Ժառանգաւորաց Վարժարանի ուսուցչական կազմը եւ հրաւիրեալ սաղիմահայեր:

Վարժարանի Տեսուչ՝ Հոգշ. Տ. Պարէտ Ռ. Վրդ. Երէցեան բացումը կատարեց օրուայ հաւաքոյթին: Ներկայացնելով օրուայ ծրագիրը յաջորդարար հրաւիրեց ելոյք ունեցող Ժառանգաւոր սամները ասմունքելու եւ նուագելու, ուղերձով եւ խօսքով հանդէս գալու: Երգչախումբը ներկայացաւ հայրենասիրական երգերու շարանով մը, դեկավարութեամբ Վալերի Փիրումեանի եւ դաշնակի նուագակցութեամբ Տիկ. Տատիանա Փիրումեանի: Յովնան Սրկ. Բաղդասարեան փոխանցեց Վարդանանց պատգամը, եւ յատկապէս անդրադարձաւ Աշտիշատի ժողովին մեջ Յազկերտ թագաւորին ուղղուած պատասխան նամակի աստուածարանական կէտերուն:

Վարդանանց հերոսամարտի յիշատակութիւնը աւարտուեցաւ Պատրիարք Սրբազն Հօր Խրախուսական յորդորով, միշտ վառ պահելու Ս. Վարդանի եւ իր զինակիցներու ազգային ոգին. «Մեզ կարող են սպաննել, բայց մենք պիտի չմեռնինք...»:

«Հայր մեր»-ի երգեցողութենէն եսք տեղի ունեցաւ հիւրասիրութիւն:

Ի. Ա.

ՀՈՒՍԱՐԱՐԱՊԵՏԱՐԱՆ  
ՊԱՏՐԻԱՐքՈՒԹԵԱՆ ՀԱՅՈՑ  
ԵՐՈՒՍԱՂԵՄԻ



OFFICE OF THE CANON SACRIST  
ARMENIAN PATRIARCHATE OF  
JERUSALEM

ԲԱՐԵՊԱՇՏԱԿԱՆ ՆՈՒԷՐՆԵՐՈՒԻ ՑԱՆԿ 2002 ՏԱՐԻՆՅ  
ՍՈՒՐԲ ՅԱԿՈԲԱՅ ՏԱԾԱՐԻՆ ԵՒ Ս. ՏԵՂԵԱՅ

1- *Sէր և Sիկ. Յակոբ և Ռիթա Գալայճեան Ս. Յակոբի կը նուիրեն զոյգ մը պղնձեայ բուրվառ, (Մինչյով): (Յունուար)*

2- *Ս. Աթոռոյս միաբաններէն՝ Հոգլ. Տ. Խադ Աբդ. Ճունտուրեանի ձեռամբ ըստացւած է, Լիքանան վախճանած Տ. Գնէլ Արք. Ճէրէճեանի եպիսկոպոսական լման զգեստները (Կարմիր-վարդագոյն կերպասի վրայ), շուրջառը ունի հետևեալ յիշատակարանը. «Յիշատակ է շուրջառը Պէյրութի նոր Հաճըն թաղի Ս. Գէորգ եկեղեցւոյն, Պէյրութաբնակ՝ Կեսարացի Տիկ. Արշալոյս Տիգրան Գալայճեանի կողմէ. Պէյրութ, 13 Փետրուար 1957»: (Փետրուար)*

3- *Sէր և Sիկ. Կարօ Սանտրունի, Ս. Յարութեան տաճարի ժամարաներու սենեակին համար կը նուիրեն 45 կտոր նկարազարդուած յախճապակի: (Մարտ)*

4- *Միացեալ Նահանգներէն, Տալլըսարնակ (Թէքսըս) Տէր և Sիկ. Նազար Շիրինօղլու, Ս. Յակոբի կը նուիրեն 5.57 մ. երկայնք և 3.64մ. լայնքով թաւրիզի ձեռագործ գեղեցիկ գորգ մը: (Մարտ)*

5- *Դարձեալ Տալլըսէն, Տէր և Sիկ. Մանաս Շիրինօղլու, Ս. Յակոբի կը նուիրեն 6.34մ. երկայնք և 1.13մ. լայնքով, 1919 թուականի գորգ մը, հետևեալ յիշատակարանով, «Յշտկ. Պ. Ղազարի և ընտանեաց Ս. Յ. Եկեղեցւոյն, արհեստ. Տիկ. Վաթերի»: (Մարտ)*

6- *Սաղիմաբնակ, Էօրտէկեան ընտանիք 3.65մ. երկայնք և 2.40մ. լայնքով ձեռագործ գորգ մը կը նուիրէ Ս. Յակոբի, ի յիշատակ Գրիգոր Էօրտէկեանի: (Մարտ)*

7- *Sիկ. Լուսաբեր Սանտրունի, Մաղկազարդի տօնին առթիւ, Դոնբացէքի յատուկ երկու փոքր, գեղնորակ շապիկներ կը նուիրէ Ս. Յակոբի: (Ապրիլ)*

8- *Sիկ. Վարդուհի Օհաննէսեան, թաւիչի վրայ ուլունքով գործուած զոյգ մը Հողաթափ կը նուիրէ Ս. Յակոբի: (Մայիս)*


9- *Sիկ. Սեղա Կէճէգուշեան, Ս. Գլխադրի կը նուիրէ զոյգ մը արծաթագոյն աշտանակ: (Յունիս)*

10- *Sէր և Sիկ. Յակոբ և Ռիթա Գալայճեան, Ս. Յակոբի կը նուիրեն արծաթեայ ձեռաց խաչ մը, մեղեսիկ քարերով, ի յիշատակ իրենց ծնողաց՝ Յարութիւն և Գեղան Գալայճեաններու: (Յունիս)*

- 11- Միացեալ Նահանգներու Թրըմպըլ քաղաքի (Քըննէթիքըթ) Ս. Համբարձում եկեղեցւոյ Հոգևոր Հովիւ՝ Տ. Ընձակ Քչն. Նալպանտեան և Մխական Խորհուրդը, բուրգառ մը կը նուիրեն Ս. Յակորի: (Յուլիս)
- 12- Տէր և Տիկ. Սերոր Օհաննէսեան, Ս. Աստուածամօր տաճարին կը նուիրեն երեք հատ արծաթեայ կանթեղ: (Օգոստոս)
- 13- Տէր և Տիկ. Շանթ և Միլվա Գասպարեան Ս. Յակորի կը նուիրեն մէկ թիթեղ «Սոյեայ»ի ձէթ: (Օգոստոս)
- 14- Տիկ. Նարինէ Շահպազեան, Ս. Աստուածածնայ պատկերին կը նուիրէ ճերմակ ոսկի, աղամանդակուռ մատանի մը: (Օգոստոս)
- 15- Ս. Աթոռոյս միաբաններէն՝ Հոգլ. Տ. Էմմանուէլ Արդ. Աթաճանեան, Ս. Յակորի կը նուիրէ ձեռք մը պատարագի զգեստ (շուրջառ, փորուրար, զոյգ մը բազպան և գոտի): (Հոկտեմբեր)
- 16- Տիկ. Զապէլ Գալայճեան, Ս. Յակորի Գլխադրի մատրան կը նուիրէ, փոքրիկ գորգ մը: (Նոյեմբեր)
- 17- Տիար Նարօ Գալայճեան, Ս. Մակարի մատրան կը նուիրէ փոքրիկ գորգ մը: (Նոյեմբեր)
- 18- Սուրբ Աթոռոյս միաբաններէն՝ Հոգլ. Տ. Էմմանուէլ Արդ. Աթաճանեան և ծընողը, Ս. Յակորի կը նուիրեն պատարագի մէկ ձեռք զգեստ, սպիտակ յատակի վրայ, որթատունկի և խաչի կանաչագոյն զարդերով. (շուրջառ, փորուրար, զոյգ մը բազպան և գոտի): (Դեկտեմբեր)
- 19- Տիկին Շաքէ Գալայճեան Ս. Մակարայ մատրան սեղանին կը նուիրէ սպիտակ ատլասով պատրաստուած ծածկոց մը: (Դեկտեմբեր)

Նուրհան Արք. Մանուկեան  
Լուսարարապետ Ս. Աթոռոյ

### ԵՐԱՆԻ՝ ՈՐ ՈՒՆԻՑԻ ՑԻՇԱՏԱԿ Ի ՍԻՌՎՆ



ԿԱԶԵ Շ. ՎՐԴ. ԻԳՆԱՏԻՈՆԵԱՆ  
(1939-2003)



ԿԱՅՈՒԿԱՎԱԿԱ ՊԱՏԻՒՎԱԿՈՒԹԻՒՆ  
ԵԿԱԴՈՒՆԻ ՀԱՅՈ

\*

DÉLÉGATION POUR L'EUROPE  
DU CATHOLICOSAT DE TOUS LES ARMÉNIENS

Մ Ա Հ Ա Զ Դ

-----

15. RUE JEAN-GOUJON  
75008 PARIS

Խոր վշտով կը գումանը յանկարծական անժամանակ Կախճանումն՝

Հայաստանեայց Առաքելական մեր Մուրը Եկեղեցւոյ  
Նուիրեալ Սպասաւորին,

Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան Սրբոց Թակորեանց  
զինուորեալ Ուխտին Միաբանին,

Եւրոպայի Կաթողիկոսական Պատուիրակութեան  
Հոգեւորական Պաշտօնէին,

Ֆրանսայի ու յատկապէս Մարսէյլի Հայաստանեայց Եկեղեցեաց  
Հոգեւոր Հովհաննէին,

Իգնատիոսեան Ընտանիքի Հարազատին,

S. ՎԱԶԵ ԾԱՅՐԱԳՈՅՆ ՎԱՐԴԱՊԵՏ ԻԳՆԱՏԻՈՍԵԱՆԻ

որ պատահեցաւ Մարսէյլի մէջ, Երկուշաբթի՝ 6 Յունուար 2008-ին՝  
Սուրբ ծննդեան եւ Աստուածայայտնութեան Տօնի Երեկոյեան:

Հանգուցեալ Հայր Սուրբի Վերջին օժոնն եւ ԹԱՌԱՍԱԿԱՆ  
ԿԱՐԳԸ տեղի կ'ունենայ Մարսէյլի Սրբոց Թարգմանչաց Մայր Եկեղեցւոյ  
մէջ - 339 աւընիւ տիւ Փրատօ-, ըստ հետեւեալին.-

Կիրակի օր, 12 Յունուարին, յետ միջօրէին՝ ժամը 4-ին՝  
ՏԱՆ ԿԱՐԳԸ կը կատարուի:

Երկուշաբթի օր, 13 ՅԲԼՆՈՒԱՐԻՆ՝ առաւտեան ժամը 9-էն սկսեալ՝  
Սուրբ Պատարագի Մատուցմամբ՝ Վերջին օժոնիս:

Յետ Պատարագի՝ ԹԱՎԱՆ ԿԱՐԳԸ կը կատարուի՝  
Մարսէյլի Սէն Փիէ՛՛ Գերեզմանատան՝ Հոգեւորականաց  
Բաժնին մէջ:

Կշտակից Սիրով Աղօթեցէք՝  
,,Յիշատակն Արդարոյն Օր Շնուիեամբ Եղիցի,,

Դ Ի Ւ Ա Ն



# Պատրիարքական Հազո՞ւ

ARMENIAN PATRIARCHATE

Թուական  
Date 9 Յունուար 2003

Ն

Երուսաղեմի Սրբոց Յակարեանց  
Միարանութեան Միարանակից Նդրայրներուն

Մեր Միարանակից եղբայրներուն խօր վշտով կը յայտնենք անակնկալ վախճանումը Միարանութեանս անդամներէն Հոգչ. Տ. Վաչէ Ռ. Վրդ. Իգնատիոսիսանի, Երկուշաբրի, 6 Յունուար 2003, Ս. Ծննդեան և Աստուածյայտնութեան Տօնի գիշերը, Մարսիլիոյ հիւնադանոցի մէջ: Հանգուցեալ Հայր Սուրբի Վերշին Օծման Կարգը տեղի կ'ունենայ Երկուշաբրի, 13 Յունուար, Մարսիլի Սրբոց Թարգմանչաց Մայր Եկեղեցւոյ մէջ: Յես Պատարագի՝ Թաղման Կարգը կը կատարուի Մարսիլիոյ Սէն Փիէռ Գերեզմանատան մէջ, ուր անիւնը կը հանգչի Հոգեւորականաց Բաժնին մէջ: Միարանութեանս անունով Յուղարկաւորեան պիտի մասնակցի Լուսարարապետ Տ. Նուրիեան Արք. Մանուկեան: Խակ Յունուար 14ին Հոգեհանգստեան պաշտամունքը պիտի կատարենք Սրբոց Յակարեանց Մայր Տաճարին մէջ:

Հոգչ. Տ. Վաչէ Ռ. Վրդ. Իգնատիոսիսան, աւագանի անունով Յարութիւն, ծնած է Պէյրութ, 20 Յունուար 1939ին: Նախնական հոգեւոր կրթութիւնը կը ստանայ Կիլիկիոյ Կարսողիկոսարանի Դարեվանքէն Ենքս, ուր չորս տարի ուսանելեն ետք, 1958ին կ'ընդունուի Երուսաղէմի Ժառանգաւորաց Վարժարանի Ընծայարանի բաժինը: 1961 Հոկտեմբրի 1ին կը ծնոնադրուի կուսակրօն ժահանայ՝ ձեռամբ Եղիշէ Պատրիարք Տէրտէրեանի:

1966ին կը մեկնի Բարիգ՝ Խորացնելու իր գիտելիքները Աստուածարանութեան և Հայրաբանութեան մէջ: Կ'ընդունուի Կարսողիկեան Համալսարան, ուր կ'ուսանի մինչև 1969ը՝ ստանալով աւարտական վկայական: Հովուական պաշտօնին բերումով անիկա կը դրկուի Մարսիլ Քաղաքի Ս. Թադէոս և Բարթոլիմէոս հայաշատ Եկեղեցին: Մայրագոյն Վարդապետական աստիճանը իրեն կը շնորհուի 1977ին Եղիշէ Պատրիարքին ձեռփակ:

Վախճանեալ Վաչէ Ռ. Վրդ. Իգնատիոսիսան եեղինակած է բազմաթիւ շատագովական և աստուածարանական գիրքեր և յօդուածներ, որոնց կարգին յիշատակելի են «Քարեխսուուրիւն Սրբոց», «Սուրբ Պատարագը», «Հայկական մանրանկարչութիւն և Թորոս Ռուսին», «Աստուածամայրը» եւայլն: Գիրքերէն ոմանք բարգմանուած են անգլերէն, ֆրանսերէն և ոռւսերէն լեզուներով:

Կ'աղօքենք որ Տէրը ընդունի հօգին իր Ս. Եկեղեցւոյ նուիրեալ և ժրաշան սպասաւորին, մէկի տեղ բազում մշակներ անեցնեալ մեր ժաղավարդի հոգեւոր անդամասնին մէջ, համալրելով նօսրացող շարքը Սրբոց Յակարեանց Զինուորեալ Միարանութեան:

«Էիշեա, Տէր, զիոդի ծառայի եւ պաշտօնէի Եկեղեցւոյ թո սրբոյ,

ի լոյս Երեսաց թոց:»

Սիրոյ Ողջուննի  
Ռոշդ Ավուան Ջայէ  
Թօրգոմ Արք. Մանուկեան  
Հայ Պատրիարք Երուսաղէմի



# Պատրիարքական Հեռություն

ARMENIAN PATRIARCHATE

Թաւական  
Date 9 Յունուար 2003

№ \_\_\_\_\_

Նորին Ս. Օծուրիւն  
Տ. Տ. Գարեգին Բ.  
Մայրագյն Պատրիարք  
իւ Կաթողիկոս Ամենայն Հայոց  
Սուրբ Էջմիածին.

Վեհափառ Տէր,

Խոր վշտով կը յայտնենք անակնեալ վախճանումը Սրբոց  
Յակոբանց Միարանուրեան անդամներէն Հոգ։ Տ. Վաչէ Ռ. Վրդ-  
իգնատիոսեանի, Երկուրարքի, 6 Յունուար 2003, Ս. Ծննդեան իւ  
Սատուածյատնուրեան Տօնի գիշերը, Մարսիլիոյ հիւանդանոցի մէջ։

Հստ կարգադրութեանց, հանգուցեալ Հայր Սուրբի Վերջին  
Օծման իւ Թաղմանական Կարգը տեղի կ'ունենայ Երկուշարքի, 13  
Յունուար, Մարսէլի Սրբոց Թարգմանչաց Մայր Եկեղեցւոյ մէջ։  
Երուսաղէմէն, Միարանուրեանս անունով Յուղարկաւորութեան պիտի  
մասնակցի Լուսարարապետ Տ. Նուրիան Արք. Մանուկեան։

Յունուար 14ին Հոգեհանգստեան պաշտամունքը պիտի կա-  
տարենք Սրբոց Յակոբանց Մայր Տաճարին մէջ։

Կ'աղօրենք, որ Տէրը ընդունի հոգին իր Ս. Եկեղեցւոյ  
նուիրեալ իւ Ժրաշան սպասաւորին, մէկի տեղ բազում մշակներ  
անեցնելով մեր ժողովուրդի հոգեւոր անդաստանին մէջ։

Վեհիդ Քաջառողջութեան իւ արդիւնաշատ տարիներու բարի  
մաղթանեներով։

Մատչիմք Վեհիդ Օծեալ Աջոյն  
Խոնարհարար

*Տուրքու Արք. Մանուկեան*  
Թորգում Արք. Մանուկեան  
Հայ Պատրիարք Երուսաղէմի

ՏԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐք  
ԿԱԹՈԼԻԿՈՍ  
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՅ  
ՄԱՅՐ ԱԹՈՈ Ս. ԷԶՄԻԱՑԻՆ



SUPREME PATRIARCH  
CATHOLICOS  
OF ALL ARMENIANS  
MOTHER SEE OF HOLY ETCHEMIADZIN

Թիվ 29

12 հունվար, 2003 թ.

## ԱՄԵՆԱՊԱՏԻՎ

S. ԹՈՐԳՈՍ ԱՐՁԵՊԻՄՎՈՂՈՄՍ ՄՄՆՈՒԿՅԱՆ  
ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՀԱՅՈՅ ՊԱՏՐԻԱՐՔ  
Երաւանյամ, Խորայել

Սիրելի Սրբազան Պատրիարք,

Խոր ցավով ու ափսոսանքով տեղեկացանք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու երախտարժան զավակ և նվիրյալ սպասավոր, Երուասաղեմի Հայոց պատրիարքության Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ հոգեշնորհ Տ. Վաչե ծայրագույն վարդապետ Խճնատիոսյանի մահվան մասին:

Վշտակից հոգով հանուրց հայության Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր անկեղծ ցավակցությունն ենք բերում Ձեզ և Սրբոց Հակոբյանց միաբանությանը, հոգելույս Հայր Սուրբի բոլոր մներձավորներին և սգակից հավատավոր հայորոյաց:

Երջանկահիշատակ Տ. Վաչե ծայրագույն վարդապետ Խճնատիոսյանը քազում տարիներ անխոնջ սպասավորությամբ իր կարելին ի սպաս դրեց հանուն Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու պայծառության և իր հոգևոր գրական ստեղծագործություններով աստվածքիտուրյան լուսի ճառագայթներն անդրադարձեց քարենյաշու մեր հավատացելոց հոգևոր կյանքում՝ լուսավորելով նրանց ընթացքն առ Աստված:

Հայրապետիս աղոթքու ու հայցն է, որ Բարեգութ Տերն ամենառատ ողորմությամբ գթա ննջեցյալ իր ծառային և երկնային լրսեղեն հարկերում խաղաղության ու համաստուրյան մեջ ընդունի լուսահոգի Հայր Սուրբի հոգին՝ արժանացնելով փառաց լուսնապակին և Երկնի անանց արքայությանը:

Խորմակ, Վշտակմունջ աղոթք և բյուր օրհնություն ի Տեր ննջեցյալ հոգելույս Տ. Վաչե ծայրագույն վարդապետ Խճնատիոսյանի արդար հիշատակին և լուս շիրիմին:

«Աղաչեմք գթեզ գթած, երկայնամիտ եւ ողորմած. ողորմեա Ձռ ստեղծուածոյս յուսով ի Քեզ ննջեցելոյս. ամեն»:

Եղբայրական սիրո ողջումիվ,  
Վշտակից աղօքակցությամբ՝

ԳԱՐԵԳԻՆ Բ

ԿԱՌՈՒՄԱԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՅ

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

- ՄԱՆԵԿԱՆ Պատգամ Ամենայն Հայոց Կաթողիկոսի	Գարեգին Բ.	3-4
- Հայրապետական Կոնդակ Ս. Էջմիածնի Տաճարի 1700 ամեակի առիրով	Գարեգին Բ.	5-7
- Բերդեհէմի ՄԱՆԵԿԱՆ Պատգամ	Թորգոմ Պատրիարք	8-10
- Bethlehem Christmas Message	Patriarch Torkom	11-12
<b>ԿՐՈՆԱԿԱՆ</b>		
- Անբառամ Պսակէն Անուանակոչութիւն	Թ.Ա.Մ.	13-19
- Անրաւելին Երկնի և Երկրի	Նուրիհան Արքեպիսկոպոս	20-22
- Ժամանակի Ճամապարհն	Աղան Արք. Պալիօզեան	23-24
վրայ	Վարդան Ա. Քհնը.	25-27
- Ատով Ամէնքը Պիտի Գիտնան Նոր Կոսակարանի Քահանայութիւնը	Ալպէռ Նորատունկեան	28-30
- Ո՞ւր է ժողովուրդը Աստուած Ճամրորդեց Դէպի Երկիր	Բարգէն Թօփենեան	31-33
- «Տէր Հայր Օքոյիս Բանալին Ո՞ւր է»	Շահէ Ա. Քհնը.	34-38
	Ալբունեան	39-40
<b>ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ</b>		
- Խաչ (Արմաշ)	Թորգոմ Վրդ. Գուշակեան	41
- Ողբերգութիւն Սփիւրքի	Անել	42
<b>ԳՐԱԿԱՆ</b>		
- XX դարի Հայ Գրականութեան Պատմութեան և Տեսութեան Հարցեր	Սուրէն Արքահամեան	43-52
<b>ԵՐԱՔՇՏԱԿԱՆ</b>		
- Թարիանա Պոստան	Գէորգ Բաղդիշեան	53-57
<b>ՇՆՈՐՀԱԿՈՐԱՆՔ</b>		
. Ամենայն Հայոց Կաթողիկոսէն . Մեծի Տաճան Կիլիկիոյ Կաթողիկոսէն . Կ. Պոլսոյ Սրբազն Պատրիարքէն	57 58 59 60	

**ԼԵԶՈՒԱԲԱՆԱԿԱՆ**

- Հայերէնի Մագման  
Հնդեւրոպական Տեսութիւնը Զենոր Քհն. Նալպանտեան 61-66


**Ա. ՑԱԿՈԲԻ ՆԵՐՄԷՆ**

67-72

- Պատուիրակութիւն  
ՀՀ Արտգործ Նախարարութենէն 73
- Ա. Թարգմանչաց Վարժարանի  
Ամանորի Թատրերգութիւն 73-74
- Վարդանանց Տօնակատարութիւն Ի.Մ. 74
- Բարեպաշտական Նուէրներու  
թանկ 2002 Տարւոյ Նուրիհան Արք. Լուսարարապետ 75-76
- Մահագրութիւն  
Վայէ Ռ. Վրդ. Իգնատիոսեան 77-81
- ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ 82-83



Բ. 25 նոյ. 2002. Երևանի երթայի ծառադաշտի Համալսարանի մէջ դասահօսութիւն,  
Հայաստանի Համբարձուուրեան Արտարքմ Քործոց Փոխ-Նախարար Ռուբէ Շուգարեանի,  
Հայաստանի ներկայ նաղամական կացութեան մասին:



ԲՀ. 25 Նոյ. 2002. Հայաստանի Հանրապետութեամ Արտաֆին Գործոց Փոխ-Նախարար  
Ռուբէն Շուգարեանի այցը Պատրիարքարան, Սրբոց Յակոբեանց Մայր Տաճար.  
Միարանական սեղամատուն ընթրիժի, ընկերակցութեամբ Փարիզի և Խաղաքի լիազօր  
Դեսպան էդուարդ Նալբանդեանի, Արտգործնախարարի Խորհրդական Կարէն Նազարենանի,  
Մերժաւոր Արեւելի Հարցերով Վարչութեան պետ՝ Կարէն Միրզոյեանի, Հիւպատոսական  
Դեսպանուհի՝ Ռիվլի Գոհէնի:




Կիր. 8 Դեկտ. 2002. Երրայական Համալսարամի Հայագիտական Բաժանմունքի Վարիչ Բրօֆ. Մայքրլ Սրօն Պատրիարք Արքազան Հօր կը նուիրէ իր գործակիցներով նոր հրատարակուած երկու գիրքեր.- 1.- Մեծածաւալ Ալպոմ Գեղագիր Հայ Մանրանկարչութեան:  
2.- «Հայեր Երուսաղէմի եւ Ա. Երկրի մէջ»: (Դաւագանակիր Խանակ Արդ. Մինասեան):

Պատրիարք Արքազան Հայրը Բրօֆ. Մայքրլ Սրօնին կը նուիրէ նոր վերատպուած երեք հատորներ.- 1.- Երուսաղէմի Պատմուրիւն (Տիգրան Սաւալանեանց):  
2.- Պատմուրիւն Երուսաղէմի (Աստուածատուր Եպս. Յովհաննիսեանց): 3.- Դրախտ Յանկալի. Աստուածատուրիւն (Ղազար Փարափեցի):



Գեղագիր Ալպոմի ներկայացման մէջ խօսի առին. (Զախէն Աշ) Բրօֆ. Ռէօվէն Ամիրայ, Տէր. Սրբնիո Լա Բօրբա. Պատույ Հիւպատոս Տօլակ Մումնեան, Բրօֆ. Խայիմ Ռուպինովիչ, Թորգոմ Պատրիարք, Բրօֆ. Մայքրլ Սրօն, (Արիս Եպս. Շիրվանեան), Բրօֆ. Եօրամ Զաֆրիի:



Դ. Յ1 Դեկտ.- 2002. Բերդեհեմ Ս. Մանղեան Տաճարի տարեկան ընդհանուր մաքրութիւն, Հայ. Ցոյն եւ Ֆրանսիսկան Միարանութեանց կողմէ, իւրաքանչիւրը իր իրաւասութեան սահմանին մէջ. Պաղեստինեան Իշխանութեան Անդրկայացուցիչներու ներկայութեան:



Կիր. 5 Յնվր. 2008. Հիւրասիրութիւն Առաքելական Ա. Արոռոյ տարեդարձին առիրով. Ժառանգաւորաց Վարժարանի մեծ սրահին մէջ: Հրաւիրեալներու մէջ են Խսրայէլեան և Պաղեստինեան Յերկայացուցիչները. Պետութեանց Հիւպատոսներ, Կրօնական համայնքներու Հոգեւոր Պետեր և Յերկայացուցիչներ:



Կիր. 5 Յնկը. 2008. Հիւրասիրութիւն Առաքելական Ս. Արքուոյ տարեդարձին առիրով.  
Ժառանգաւորաց Վարժարանի մեծ սրահին մէջ:



Կիր. 5 Յնվր. 2003. Հիւրասիրութիւն Առաքելական Ս. Առողջ տարեդարձին առիրով.  
Ժառանգաւորաց Վարժարանի մեծ սրահին մէջ:



Կիր. 5 թնվր. 2003. Հիւրասիրուրիւն Առաքելական Ա. Աբովյան տարեդարձին առիրով.  
Ժառանգաւորաց Վարժարանի մեծ սրահին մէջ:



Բ2. 6 Յնկը. 2003. Տօն Առաքելական Արոռոյ Յակոբոս Տեղումեղբայր Առաքելոյն:  
Առաւտեան ժամերգութեան ընթացքին, տարին մէկ անգամ Պատրիարք Սրբազնը կը  
կանգնի Արոռին առջեւ:

Զախիմ՝ Հուսարապետ Նուրիան Արք. Մանուկեան:







Դշ. 7 Յնվր. 2003. Տօն Ա. Ստեփանոս Նախասարկաւագի: Բուրգառ ի ժեռին եւ Արդաւարտ ի գլուխ (Զախէն Աշ) Ուրարակիրք՝ Սամուել Ղազարեան, Յարութիւն ծղիայեան, Արմէն Կուծանեան, Սամուել Մ. Վրդ. Աղոյեան, Համբարծում Վրդ. Քէշիշեան, Թովնան Արկ. Բաղդասարեան, Ուրարակիրք՝ Վարդան Սարգսեան, Աւետիֆ Ալեքսեան, Գրիգոր Աւագեան:



Դշ. 7 Յնվր. 2003. Տօն Ա. Ստեփանոս Նախասարկաւագի: Պատրիարք Սրբազնին հետ (Զախէն Աշ) Ա. Շարք.- Թովնան Արկ. Բաղդասարեան, Համբարծում Վրդ. Քէշիշեան, Ա. Շարք.- Ուրարակիրք՝ Գրիգոր Աւագեան, Աւետիֆ Ալեքսեան, Վարդան Սարգսեան, Յարութիւն ծղիայեան, Սամուել Ղազարեան:

Եարար 11 Յնկը. 2003. Տօն Ռոբաց Պրոտաման, Յակովյան Առաջինութիւն եւ Թովհասնու  
Աւտոպահին: Պատարագիչ՝ Փորդու Պատրիարք, Ս. Կիլիանի մատրան Մէջ:





Շաբաթ 11 Յնվր. 2003. Տօն Որդւոց Արոտման, Յակոբայ Առաքելոյն եւ Յովիանու սեղանը զարդարանքներով:



Ծարաք 11 Յնվր. 2003. Տօმ Որդոց Որոտման, Յակոբայ Առաքելոյն եւ Յովհաննու Աւետարանցին: Պատարագի աւարտին եռադարձ բափօր Սրբոց Յակոբեանց Մայր Տաճարին մէջ. Պատրիարք Սրբազնը ի ձեռին ունենալով Քրիստոսի Խաչափայտի մտսունքը:



Գլ. 14 ՁԵՎՈՐ. 2003. Նոր Տարի, Պատրիարքարանի դահլիճին մէջ, Սրբոց Թարգմանչաց բաժնէ:  
Վարժարանի Մանուկներու ուղերձը եւ նուէրները: Պատրիարք Սրբազն նարինչ կը



Ուրբար 17 Յնկը. 2008. Հայկական Ծեունիքի արիուլ. Միաբանութեան անդամներով  
շնորհաւորանի այցելութիւն Պաղեստինի Աշխատանքայի նախագահ Արաֆարին  
Բամալլայի իր գրասեննեակից մէջ:



Ծարաք 18 Թնվր. 2003. Հայկական Սնունդի Ճրագալոյցի առաւտուն երուսաղէմի Ընդհանուր Ոստիկանապետ եւ օգնականներ կ'այցելեց Պատրիարքան, Սնունդ շնորհաւորելու եւ բափորը առաջնորդելու դէպի Բերդեհէմ:




Շաբաթ 18 Յնվր. 2003. Հայկական Սննօւմդին Բերդեհելմ մուտք, հրապարակին վրայ դիմաւորում Պաղեստինեան իշխանութեան ներկայացուցիչներու կողմէ:



Նարար 18 Յնվր. 2003. Հայկական ՍՅունդին Բերդեհէմ մուտքի բափօրը կը  
բարձրանայ Հայոց Վանք. Մաղրանքի խօսիքը՝ Բերդեհէմի Քաղաքապետ Համբա  
Նասսրի, Պաղեստինեան Իշխանութեան նախագահ նասըր Արաֆարի ներկայացուցիչ  
Տիգրանի:




Շաբաթ 18 Ձենվր. 2003. Հայկական ՄՅՈՒԹԻ առիրով Բերդեհէմի Հայոց Վանքին  
մէջ հիւրասիրութեան ներկայ Յոյժ եւ Ֆրանսիսկեան միարանութեան տեսուչներ,  
Ռազմիկ Վրդ. Պողոսեան (Տեսուչ), Խաղ Արդ. Ճութուրեան (Տեսչի Օգնական),  
Պետական ներկայացուցիչներ:




Շաբաթ 18 Յնվր. 2008. Հայկական ՄԹՈՒԹԻՒՆ ԾՐԱԳԱԼՈՂ, ԿԵՍ-ԳԻՉԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈԱՄՈՒՆԻՄԱՍԻՆԱԼցութեամբ:




Գլ. ՁԻ ԹՅՎՐ. ԶՈՅԼԿԱԿՈՒՆ ՄԵՇԻՆԴԻ ԱՌԻՔՈՎ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱԲԻ ԴԱԽԼԻՆԻՑ ՄԵՇ  
ՀՅՈՒԽԱԿՈՐԱՑԻ ԽԱՄԱՐ Այցելող ՅՈՒՆԵԱ Եւ ԼԱՍԻՑԱ ԱՄԵՆ. ՊԱՏՐԻԱՐՔԱՅԵՐ.  
ՖՐԱՆԺԻՍԿԱՆ, ԿԱՐՈՂԻԿԵ, ԼՈՒՏԵՐԱԿԱՆ, ԱԹՂԻՒԱՆ, Եւ Պատի, Ասորի. ՀՄԱԿԵ  
ՌԱՂԱՓԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ՀՈԳԵՆՈՐ ՊԵՏԵՐ Եւ նԵՐԿԱՅԱԳՈՒցիչԵՐ:




ԳՀ. ԶԻ ՅԵՎՐ. 2008. Հայկական ՄԹՈՒԹՅԻ առիրով Պատրիարքարանի դահլիճին մէջ շնորհաւորանքի համար այցելող Յունաց եւ Լատինաց Ամեն. Պատրիարքներ. Ֆրանսիսկան, Կաթողիկէ, Լուտերական, Անգլիան, եւ Ղպտի, Ասորի, Հապէջ Ուղղափառ Եկեղեցիներու Հոգեւոր Պետք եւ ներկայացուցիչներ:



Հարուսաց գլուխ գոյն մասին հայության պատճենը կազմակերպվել է 2002 թվականի դեկտեմբերի 21-ին՝ Տավուշի մարզի Կողման գյուղում:



Եշ. 6 Մարտ 2003, Սրբոց Վարդանանց հանդիսութիւն ժառանգաւորաց Վարժարանի սրահին մէջ: Ժառանգաւոր սաներու յայտագիրը՝ Խմբերգմերով, ասմունքով, նուազով և տաճախօսութեամբ:



24-26 Փետրուար 2003, Երուսաղէմի ձիւնամբը հկ: Տեսարաններ Ս. Յակոբեանց Տաճարի մուտքի եւ Մեծ Բակի, Կանէի տանիքներու, Հին Ճեմարանի, Թարգմանչաց Վարժարանի բակի, Խաղավայրի, Պարտիզարադի, Ժառանգաւորաց Վարժարանի, Պատրիարքարանի եւ Կիւլպէնկեան Մատենադարանի:

**«Սիոն» Ամսագրի բաժանորդագրութիւն**

- Սիոն ամսագրի խմբագրութիւնը կը փորձ սրբագրել և ամբողջացնել ցանկը իր բաժանորդներուն:
- Եթե կը ցանկար որ ձեր անունը ուղեծանք ցանկին մեր բաժանորդներուն, համեմունք Շերտեկ կտրօնը յստակ է զեխագրի տառեռվակ ամբողջացնել և փութով մեր մոք հասցեին գրեն: P.O.Box 14235 Jerusalem, Old City, Isr.
- Խախոր տարիներուն ՄԻԱՆ ամսագրը ձրի դրկուած է հարիւթերով հասցեներուն: Նկատի առած մամաւանի զումարը էջերու ապագրութեամ սղութիւնը պարտաւոր ենք ձեզմտ բաժանորդագին խմբուն:

Խմբագրութիւն

**ՊԱՏՐՈՒԹՅՈՒՆԻՒԹԻՒՆ ՀԱՅԱՍ ԵՐՈՒՍԱԼԵՄ  
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ ՄԱԿԱՐ**

Անուն -

Տիտղոս -

Կազմակերպութիւն -

Հասցե -

Համեմունք Շերտեկ գումել մեր փոխգիրը -

Ի՞ր բաժանորդագին ՄԻԱՆի -

ՊԱՐ կամ ՕԴԱՅՑ ԲՂԲԱՏԱՐՈՎ ՂՐԿԵԼՈՒ -

Ստորագրութիւն

Բաժմեցին -

Պարզ Թղթատարով

US\$108\*

US\$200

ՄԵԿ տարի

Երկու տարի

Օգային Թղթատարով

US\$ 128

US\$ 240

\*Կամ՝ ձեր երկրին համապատասխան զումարը:



**NOTICE TO SUBSCRIBERS**

The Armenian Patriarchate of Jerusalem is drawing up a new updated list of subscribers to its official gazette, SION.

In order to ensure that your name is on the list, you are kindly requested to fill in the form below and send it back to us, with your remittance, as soon as possible.

Please write to our new address: POB 14235, Jerusalem, Israel. We would like to point out that while in previous years it has been the custom to distribute the gazette virtually free of charge to hundreds of subscribers, escalating costs and, particularly, the introduction of colour printing, has imposed upon us the obligation of trying to recover part of these costs.

The Editor

**"SION" SUBSCRIPTION RENEWAL FORM**

Name:	
Title:	
Organisation:	

Address:	
----------	--

Please enter my/our subscription for "SION," for a period of year(s).  
My/our check for covering the cost of subscription and  
Surface/Airmail charges, made out to the Patriarchate, is enclosed.

Signature:

RATES: Surface Mail      Air Mail

Official seal:

1 year: US\$108\*      1 year: US\$ 128  
2 years: US\$200      2 years: US\$ 240

\*Or equivalent in your local currency.